

2575

491.99-5

7-23

4 7/2/96

1896

2010

491.99-5

7-23

ԼԹԱՅԲ ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԼԵՋՈՒԻ

ԼՐԱՅՈՒՅԻՉ ԳԱՍՂՆԹԱՅԲ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԴԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՉՈՐՐՈՐԿ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
(11.000 եռուրդ օրինակ)

ԱՇԽԱՏԱՍԻՐՅՑ

ՍՄԲԱՏ ԴԱԻԹԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԻՈՐՀՈՒՐԴԵՆ ՎԱԽԵՐԱՅՈՒԱԾ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ն Ճ. ԱՐԱՍԵԱՆ
1896

61

425
4-7Ա



11540 «

491.99-5

7-23

31240 42

2001

14369-58

425
54-74



491.99-5

7-23

uz

Տարրական տեսակետից ընդհանուր առմամբ հարգելի էր Շրջանն ուրիշ բան չէ, բայց նրանք առեցին ձեռնարկը՝ բազմազան հրահանգներով: Աշակերտը որ կ'աւարտէ Առաջին եւ Հարկանոս ընթացքը այս Ընդարձակին վրայ կըրկնութիւն մը կ'ընէ նախորդ շրջանի դասերուն, եւ նոր նոր հրահանգներուն շնորհիւ, առեցի ճիշդ, յստակ եւ հիմնական կերպով կ'ըմբռնէ եւ կը գործադրէ դասագրքիս տեսական մասը

ԴԱՍԱԻԱՆԴՄԱՆ ԵՂԱՆԱԿ

Կը խնդրենք որ Պատ. Ուսուցիչը հոգ տանի գործադրելու դասաւանդման եղանակը զոր ստորեւ կը գծենք, եւ ի հարկին առեցի ընդլայնելով բացատրէ զայն աշակերտներուն ալ:

ԴԱՍԱՏՈՒՆ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒՆ

Կ'ուզեմք քանի մը խօսքով ձեզի հասկցնել թէ ի'նչպէս պիտի կարդանք աս գիրքը որ ձեզի պիտի սորվեցնէ Հայերէն լեզուն ուղիղ խօսիչ, կարդալ եւ գրել: Ասոր մէջ կան այլ եւ այլ տեսակ նիւթեր, սորվելիք առարկայներ:

1. Կանոններ. Դասի ատեն, ես ձեզի պիտի կարդամ կանոնները, որք գրքին ձախ էջը դըռուած են, եւ դուք՝ աշակերտներ, առջեւ ունենալով ձեր գիրքը՝ մտիկ պիտի ընէք: Կանոնները պիտի բացատրեմ օրինակներ գրելով սեւ տախտակին վրայ: Յետոյ զձեզ պիտի հարցափորձեմ, գեանալու համար թէ լաւ մը հասկցած՝ ըմբռնած էք նոյն կանոնները. ձեզի՛ ալ պիտի գտնել տամ օրինակներ, եւ եթէ ճիշդ են, պիտի գրել տամ Բերականութեան Կանոններու տետրակին մէջ, այդ տետրակին մէջ մի էջը պիտի կրէ դասագրքին էջերուն թիւը, անոր մէջ պիտի գրէք նախ կանոնը, եւ տակն ալ նոյն կանոնին վերաբերեալ ծանօթութիւններ, դիտողութիւններ:

ներ, գիտելիքներ, բացառութիւններ եւ օրինակներ: Վաղը ձեզի պիտի հարցնեմ այս դասը, եւ դուք պիտի պատասխանէք իմ հարցումներուս, բայց գրքին մէջի կանոնները նոյնութեամբ ըսելու պարտաւոր չէք, կրնաք ուրիշ բառեր գործածել, բաւական է որ նոյն միտքը բացատրէք, եւ օրինակներով հաստատէք ձեր սորված կանոնները:

2. Հրահանգներ. — Ձեր գրքին մէջ հրահանգներ դրուած են. ասոնք պարզապէս քերականական կանոններուն, բառագիտութեան եւ բառակազմութեան վրայ գործնական վարժութիւններ են, որոնք պիտի նպաստեն նոյն կանոնները լաւ տպաւորելու ձեր մտքին մէջ: Պիտի սորվիք նաեւ թէ բառերը ի՞նչպէս կը կազմուին, արմատները եւ մասնիկները որո՞նք են: Այս վարժութիւնները նախ դասարանին մէջ պիտի ընենք միասին՝ բարձրաձայն:

Ամէն մէկ բառը եւ խօսքը կարգացած ատեննիդ, յիշեցէք վերի կանոնը եւ, եթէ պակաս մասեր կան, ամբողջացուցէք: Բերանացի կատարուած նոյն հրահանգները յետոյ, սերտողութեան ատեն — կամ ձեր տունը — գրաւոր ալ պիտի կատարէք պարտականութեան տետրակին մէջ: Հրովելի բառերը, խոնարհելի բայերը գրելով՝ այլ եւ այլ վարժութիւններն ամբողջ կատարեցէք եւ միտքերնիդ պահեցէք անոնց ձեւն եւ կանոնը: Չգիտցածնիդ կամ մոռցածնիդ ուրիշին կրնաք հարցնել: Հո՞գ տարէք մաքուր գրելու, ճիշդ եւ անթերի կատարելու նոյն հրահանգները: Տետրակները մաքուր պահող աշակերտին բարեկից կուտամ: Վաղը, դասի ատեն, նոյն գրածնիդ պիտի կարդաք եւ, եթէ սխալ կայ, պիտի սրբագրէք: Կրնանք մէկուն գրածը ուրիշի մը տալ սրբագրելու համար. ասով ամէն տղայ առիթ կ'ունենայ իր ընկերոջ գրածին վրայ կարծիք յայտնելու, դիտողութիւններ եւ դատողութիւններ ընելու:

3. Ընթերցում. — Ընտիր պատառիկները զորս պիտի գրտնէք այս քերականութեան մէջ, պէտք է նախ ընթերցման

նիւթ ընենք: Ես պիտի սկսիմ կարդալ, եւ դուք պիտի հետեւիք՝ գրքին յառած ձեր աչքն ու մտքը, ուշադրութեամբ մտիկ պիտի ընէք. պիտի կարդամ բարձրաձայն, յստակ, հասկնալի կերպով. կէտերուն, շեշտերուն ձայնի ելեւէջներուն հոգ տանելով (*): Վերջը ձեզի՝ ալ պիտի կարդացնեմ կարգաւ. ուր որ հարկ կայ, դիտողութիւններ պիտի ընեմ, ըսելով. «Շատ արագ կը կարդաս, կեցի՛ր, չո՛նչ առ սա բասելով. «Շատ արագ կը կարդաս, կեցի՛ր, չո՛նչ առ սա բասելով է, միօրինակ ձայնով կարդալու չէ, մանաւանդ որ շեշտելու է, միօրինակ ձայնով կարդալու չէ, աւելի բարձր կարդա՛, երգելու պէս բան մը կընես: Բա՛րձր, աւելի բարձր կարդա՛, բայց ո՛չ թէ պոռալով: Յստակ հնչէ, որպէս զի ընկերներդ լսեն ամէն մէկ բառի, վանկի, գրո՛ւ ձայնը, եւ հասկնան գրուածը: Այսպէս լա՛ւ է, ապրի՛ս: Հիմա դուն կարդա՛, Շուշանի՛կ:»

Ընթերցումը պէտք է շատ պարզ եւ բնական ըլլայ, նիւթին՝ իմաստին համեմատ, խօսակցութեան ձեւով եւ ո՛չ թէ բռնազբօսիկ:

4. Հասուածին վրայ խօսակցութիւն. — Ամէնքդ ալ կարդացիք, այնպէս չէ՞: Հիմա ալ աս հատուածին վրայ քիչ մը խօսակցինք. դժուար բառերուն բացատրութիւնը եւ օգտակար տեղեկութիւններ պիտի տամ ձեզի աս նիւթին վրայ: (Եւ կար տեղեկութիւններ պիտի տամ ձեզի աս նիւթին վրայ. դասատուն կը սկսի մեկնաբանել հատուածին մէն մի բառը. նիւթը կը բացատրէ, իրագիտական, մտամարդական, աշխարհագրական, պատմական, քերականական եւ այլ կարեւոր կէտերը աշակերտաց կը յիշեցնէ): Յետոյ ձեզի կրկնելու պիտի տամ այս ծանօթութիւններս ու դիտողութիւններս: Ուրեմն միտքը՝ ընիդ պահեցէք. ատենեմ ո՞վ պիտի կրնայ ամբողջ այս բացատրութիւնները կրկնել: Եթէ չէք հասկցած, նորէն ըսեմ: Շատ զուարճալի է, անանկ չէ՞: Չ'եմ ուզեր որ ձանձրանաք: Հիմա վստահ եմ թէ լաւ կը հասկնաք բնա-

(*) Ընթերցանութեան կանոնները բացատրուած են Փռնց հաւարածոյի մէջ որ կրնայ տրուիլ աշակերտաց իբր դասաղիք Արտասանութեան եւ Ընթերցանութեան:

գիրը զոր կարդացինք: (Դասատուն կրնայ հատուածներուն վրայ հարցումներ ընել եւ անոնց պատասխանը պահանջել բերանացի եւ գրաւոր կերպով, ինչպէս էջ ԽԳ. հրահանգ Բ.):

5. Լեզուի եւ ոնի վարժութիւն. — Տեսնեմ կրնա՞ք սա կտորը կրկնել առանց գրքին վրայ նայելու: Ըսէ՛, Խաչիկ, պատմէ՛ սա գրուածը. միայն միտքը հասկցուր, հոգ չէ թէ ուրիշ բառերով քու գիտցած բառերովդ ըլլայ: Դո՛ւն ըսէ հիմա, Թորո՛ս. շատ դիւրին բան է, ի՛նչ որ հասկցար, նոյնը ինձի ալ գրուցէ՛, մի՛ վարանիր: Դուն ալ պատմէ, Դաւ՛իթ, ըսէ՛, ըսէ՛, հեֆեաթ գրուցել չե՞ս գիտեր, ճիշդ այնպէս ըրէ: Այսպէսով ձեր միտքը ուրիշին յայտնելու՝ խօսելու կը վարժուիք. խօսիլն ալ, մանաւանդ լաւ խօսիլը՝ կարեւոր բան է:

6. Ընդօրինակութիւն եւ ուղղագրութիւն. — Այս հատուածը զոր կարդացիք, բացատրեցիք եւ պատմեցիք, հիմա ալ ուղղութեամբ պիտի օրինակէք. մտքերնիդ պահեցէք թէ բառերը ի՞նչ գրով կը գրուին, չսխալի՛ք. ասոր ուղղագրութիւն կ'ըսեն. դ գրին տեղ ք չգնէք. ք ի տեղ փ, իս ի տեղ դ, ե ի տեղ ե, գ ի տեղ ֆ, հ ի տեղ յ, ռ ի տեղ ր, շ ի տեղ վ, օ ի տեղ ո, չ ի տեղ ջ, չգնէք. ինչպէս որ գրուած է, նոյնութեամբ օրինակեցէք:

7. Զրուցագրութիւն. — Վազն նոյն հատուածին վրայ ուրիշ վարժութիւն մը պիտի ընենք. ե՛ս պիտի կարդամ. դուք ալ, առանց գրքին վրայ նայելու. նոյն հատորը պիտի գրէք պարտականութեան տետրակին մէջ, ասոր կ'ըսեն գրուցագրեղ: Վերջը՝ գրածնիդ իրարու հետ պիտի փոխանակէք սըրբագրելու համար: Գիրքը պիտի բանաք, ձեր ընկերոջ գրածը գրքին մէջ գրուածին հետ պիտի բաղդատէք. սխալ գրուած բառերն ու գիրերը պիտի ուղղադրէք. գլխագիրներուն, կէտերուն եւայլն ուղղութիւն ընելով: Սխալ գրուած բառին տակը խաչանիչ մը դրէք, եւ նոյն տողին լուսանցքին վրայ ալ ուղղածիդ գիծ մը քաշեցէք, որպէս զի սխալները համբել դիւրին ըլլայ: Նայեցէ՛ք որ սխալ չփախցնէք, ամէնքն ալ ուղ-

ղէք, նշանակէք եւ համրէք: Անսխալ ուղղագրութեան համար 10 նիչ պիտի տամ որ ըսել է ֆաջալար: Երբ բառի մը ուղղագրութեան վրայ տարակոյս ունիք, ե՛ս պիտի բացատրեմ. պատճառը, կանոնը, պիտի յիշեցնեմ ձեզի որպէս զի գիտակցաբար՝ հասկնալով ուղղէք սխալները եւ ճիշդ ուղղագրութիւնը միտք պահէք:

8. Արտասանութիւն. — Շատ հաճոյք պիտի գգաք, երբ դասագրքին մէջի հատուածներէն զոր երէկ կարդացինք եւ բացատրեցինք. ձեզի ցոյց տամ գոց սորվելու համար: Ես կը վարժեցնեմ գոց ընելու, եւ պէտք եղած կերպով արտասանելու: Հատուածը կրնաք կարդալ, բառերուն նշանակութիւնը գիտէք, նիւթին իմաստը հասկցած էք: Կարդացէք նորէն առաջին երկու տողը, քոցեցէք գիրքը եւ ջանացէք նոյն տողերը կրկնելու բարձրաձայն եւ նիւթին համեմատ ձայնով ու շեշտերով: Յետոյ երկու տող ալ նոյն կերպով կը սորվիք եւ առաջինին հետ կը կրկնէք, առանց գիրքին նայելու, այս կերպով կամաց կամաց կը սորվիք ամբողջ հատուածը միտք պահել եւ գոց գրուցել յաջորդ օրուան դասին: Ուրիշ գրքերէ ալ աղուոր կտորներ, զուարճալի առակներ գոց պիտի ընել տամ, եւ տարեգլխուն կը նայիք որ շատ մը հատուած գոց ըրեր էք. հանդէսներու եւ գումարումներու մէջ կրնաք այս կտորները գրուցել ձեր ծնողքին եւ բարեկամներուն առջեւ:

9. Գործնական վարժ. — Հատուածներուն տակ ուրիշ հրահանգներ ալ դրուած են, իբր կրկնութիւն նախորդ հրահանգներու եւ կանոններու: Նոյն վարժութիւններէն պիտի սորվիք, աւելի գործնական կերպով. լեզուին օրէնքները եւ բառերու գործածութեան կերպն ու պատճառը: Միւս հրահանգներուն պէս, այս վարժութիւններն ալ դասարանի մէջ կատարելէ ետքը պիտի գրէք պարսականութեան տետրակին մէջ:

10. Վերլուծութիւն. — Ձեր սորվածը աւելի լաւ տպւորելու համար ձեր մտքին մէջ, վերլուծութիւններ պիտի ընէք,

այսինքն բերանացի եւ գրաւոր պիտի ըսէք թէ այս ինչ բառը ո՞ր մասն քանիէն է, ո՞ր տեսակէն եւ ո՞ր ձեւէն է, ի՞նչ փոփոխութիւններ կրած է, ի՞նչ պաշտօն կը վարէ: Շատ լաւ վարժութիւն մ'է վերլուծութիւնը, անմիջապէս կը յիշէք քերականական որ եւ է կանոն:

11. Հարցումներ. — Կանոններու կրկնութիւնը կրնաք ընել անոնց վրայ դրուած հարցումներով, մէն մի հարցում կը կրէ կանոնին թիւը. անոնց պատասխանը գրքին մէջ է, բայց մտացի աշակերտ մը պէտք չունի գրքին նայելու, քանի որ արդէն տրված է: Հարցումին պատասխանը յիշելով՝ կրնաք խոհոյն օրինակներ տալ, որով անդրադարձած կ'ըլլաք նախորդ դասին, պարզապէս տեսակ մը կրկնութիւն՝ կանոնները ձեր յիշողութեան մէջ տպաւորելու համար:

Ծ Ա Ն Օ Յ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ինչպէս յիշեցինք աշակերտը պէտք է ունենայ, հետեւեալ չորս տետրակները:

1. Կանոններու
2. Հրահանգներու
3. Ընդօրինակութեան, Ուղղագրութեան եւ Զրուցագրութեան:
4. Արտասանելի հատուածներու համար:

Գրավարժութեան դասը մասնաւոր խնամով կ'աւանդուի ի հարկէ: Պէտք է շատ հոգ տանիլ որ աշակերտը վարժուի մաքուր պահելու իր տետրակն ըր. ասով կը վարժուի նաեւ հոգածու եւ նախանձախնդիր ըլլալ դպրոցական թէ տնական ամէն առարկայի մաքրութեան: Դասատուն ստիպուած չէ հրահանգները գրքին ընթացքին համեմատ կատարել տալու. ի հարկին կրնայ այս կամ այն հրահանգը զանց ընել կամ վերապահել առաջիկային, յարմարագոյն առթիւ կատարել տալու համար:

Ս. Դ Ա Ի Թ Ե Ա Ն

Ա Շ Խ Ա Ր Հ Ա Բ Ա Ռ
Ք Ե Ր Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

Ն Ա Խ Ն Ա Կ Ա Ն Կ Ա Ր Գ Ե Ր Ո Ւ Հ Ա Մ Ա Ր

Զ Ո Ր Բ Ո Ր Գ Տ Պ Ա Գ Բ Ո Ւ Թ Ի Ի Ն
(14.000 եւոյց օրինակ)

Ա Շ Խ Ա Տ Ա Ս Ի Ր Ե Յ
Ս Մ Բ Ա Տ Դ Ա Ի Թ Ե Ա Ն

Ա Չ Գ Ա Յ Ի Ն Կ Ե Գ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Վ Ա Ր Չ Ո Ւ Թ Ե Ա Ն
Ո Ւ Ս Ո Ւ Մ Ն Ա Կ Ա Ն Խ Ո Ր Ը Ո Ւ Ր Գ Է Ն Վ Ա Ի Ե Ր Ա Յ Ո Ւ Ե Ս



Կ. ՊՈՂԻՍ
Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ճ. Ա Ր Ա Ս Ե Ա Ն
1896

Ք Ե Ր Ա Կ Ա Ն Ո Ի Թ Ի Ի Ն



Ն Ա Խ Ա Գ Ի Տ Ե Լ Ի Ք

1. Մեր խօսած կամ գրած լեզուն կը կազմուի բառերէ:

2. Բառերով կը բացատրենք մեր գաղափարներն ու զգացումները:

3. Բառերը կը կազմուին վանկերէ և վանկերը՝ սառերէ:

4. Վանկ կը կոչուին մէկ կամ մէկ քանի տառեր որ մէկ անգամէն կը հնչուին:

5. Տառ կամ գիր կը կոչուին այբուբենի 38 նշանները կամ ձեւերը:

6. Երկու տեսակ գիր կայ. Չայնաւոր և Բաղաձայն:

7. Չայնաւոր են. ա, ը, ի, ո, շ, օ որ կրնան արտաբերուիլ առանձին:

8. Բաղաձայն են. բ, գ, դ, զ, թ, ժ, յ, իւ, ժ, կ, հ, ճ, ղ, ճ, վ, յ, ն, շ, չ, պ, ջ, ու, ս, վ, ս, ր, ց, փ, ֆ, ժ: Ասոնք ձայնաւորներուն հետ միասին կըրնան հնչուիլ:

Շ Ր Ա Չ Ա Ն Գ 1. — Դասասուն հասուած մը ցոյց կուտայ ընթերցանութեան գիրքին եւ առակերտներ նոյն հասուածին բառերն ուղղահայեաց սիւնակի մէջ կ'օրինակեն, վանկերը զատելով:

Մ Ե Ր Պ Ա Ր Տ Ք Ե Ր Ը

Հայ մանուկը պէտք է սիրէ Հայ-եկեղեցին և մասնակցի եկեղեցիին սուրբ խորհուրդներուն:

Հայ մանուկը միշտ պէտք է յիշէ Աստուծոյ պատուէրները, պատուելով իր ծնողքը, վարժապետները, ուսուցիչները, պատուելով իր ծնողքը, վարժապետները, յարգելով եկեղեցւոյ պաշտօնեաները, պէտք է գործադրէ Յիսուսի վերջին խրատը. Սիրեցե՛ք զմիմեանս:

Հայ մանուկը պէտք է աշխատասէր ըլլայ և բարի վարք ունենայ:

Հրահանգ Ա. — Գրեցե՛ք վերի հասուածը, վանկերը զատելով եւ բառերուն մէջ ուղղածիգ գիծ մը քաշելով:

Հրահանգ Բ. — Սա վանկերուն սկիզբը մէյմեկ բաղաձայն դիւր եւ երկերկու բառ կազմէ, այսպէս. Ագ — հագ, մագ:

- 1. —. աթ —. աի —. աղ —. ամ —. ան —. ատ:
- 2. —. եծ —. եռ —. իւ —. էր —. իծ —. իր:
- 3. —. ոհ —. ոչ —. ոմ —. ով —. ոտ —. որ —. ոց:
- 4. —. ութ —. ուկ —. ուն —. ուշ —. ուռ —. ուտ:
- 5. —. այլ —. այտ —. այր —. այլ —. այն —. այս:
- 6. —. իւթ —. իւղ —. իւն —. իւս:
- 7. —, արդ —. արթ —. արկ —. անձ:

Հրահանգ Գ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցե՛ք:

- 1. Ի՞նչ բաներէ կը կազմուի լեզուն:
- 2. Բառերով ի՞նչ կը բացատրենք:
- 3. Վանկերով ի՞նչ կը կազմուի, իսկ տառերով:
- 4. Ի՞նչ է վանկը:
- 5. Ի՞նչ է գիրը:
- 6. Քանի՞ տեսակ գիր կայ:
- 7. Որո՞նք են ձայնաւոր:
- 8. Որո՞նք են բաղաձայն:

9. Երբ քանի մը բառեր ամբողջ իմաստ տան, կը կազմեն խօսք:

10. Հայերէն լեզուի բառերը տասը տեսակ են.

Անուն կամ Գոյական, Յօդ, Ածական, Գերանուն, Բայ, Գերբայ, Մակբայ, Նախադրութիւն, Ծաղկապ, Չայնարկութիւն:

11. Այս տասը տեսակ բառերը կը կոչուին Մասունք բանի (խօսքին մասերը):

12. Քերականութիւնը կը սորվեցնէ որոշել խօսքին մասերը, ճանչնալ անոնց յատկութիւնը, փոփոխումները, իրարու հետ ունեցած յարաբերութիւնները, եւայլն:

Կ Է Տ Ա Դ Բ Ո Ի Թ Ի Ի Ն

13. Կէտարոտքիւնն է զատել խօսքի մ'անդամները կամ մասերը՝ այլ և այլ նշաններով որոնց պէտք է ուշ գնիլ գրութեան մէջ:

14. Այս նշաններն են. Ստոր կէտ (,), Միջակէտ (.), Բոտք (^), Վերջակէտ (:), Շեշտ ('), Պարոյկ (^), Երկար (˘), Կախում (...), Գիծ (—), Չակերտ («»), Փակագիծ (()), Ապարարց ('), Ենթամնայ (-):

Ծանօթ. — Դասատուն ընթերցանութեան միջոցին օրինակներով կը բացատրէ սոյն նշաններու գործածութիւնը:

Հ Ր Ա Ն Ա Ն Գ Ձ. — Դե՛սք սաւր հաս միավանկ բառ, սասն՝ երկավանկ բառ, սասն՝ եռավանկ, եւայլն: Ապա անոնց վանկերը զատեցիք ուղղածի՞ր զի՞ծով:

Կ Ա Ղ Ն Ո Ի Կ Ո Յ Բ Ը

Երկու մարդ, օր մը, իրարու հանդիպեցան առուակի մը եզերքը, և կ'ուղէին գիմացի կողմն անցնիլ: Մէկը կաղ էր և չէր կրնար տեղէն շարժիլ, միւսն ալ թէեւ ոտք սնէր, բայց չէր կրնար քալել, աչքերը կոյր էին:

Մտածեցին և գտան ճարը. ի՞նչ որ զատ զատ չէին կրնար ընել՝ միասին ըրին:

Կոյրը շարիւթը կաղը և քալել սկսաւ. կաղն ալ, իր ընկերին կռնակին վրայէն կը ցուցնէր ճամբան: Այսպէս սով երկուքն ալ անվտանգ հասան գետին միւս եզրը որ էր իրենց նպատակակէտ:

Հրահանգ Ա. — Չ us qus սիւնակներու մեջ գրեցիք վերի հասուածին բառերը, միավանկ, երկավանկ, եռավանկ, եւայլն:

Հրահանգ Բ. — Գրեցիք սաւր անուն երկի մարդու եւ սաւր անուն կնիկի մարդու:

Հրահանգ Գ. — Կետերուն տեղ ձայնաւոր գրերը դնելով բառեր շինեցիք:

Ա = ձ. գ — հ. զ — բ. լ — վ. խ — բ. հ — մ. ճ —

ճ. շ — կ. պ — ծ. ո — գ. ս — կ. ր — հ. ց:

Ե = բ. մ — լ. ն — գ. տ — ծ. փ — հ. ր — կ. ր:

Է = տ. գ — ս. ր — տ. ր — մ. կ — մ. գ — կ. տ:

Ի = բ. ծ — ք. թ — ծ. ծ — լ. ճ — կ. ր — ն. գ —

Ո = գ. մ — բ. ր — ք. ս — ծ. մ — մ. մ — շ. Ղ —

Թ. ք — շ. ր — Թ. ո — խ. զ — հ. տ — հ. ր:

Հրահանգ Դ. — Բերան սցի եւ գրաւոր պասսալս անեցիք:

9. Ի՞նչ է խօսքը: 10. Բառերը քանի՞ տեսակ են: 11.

Ի՞նչ կը կոչուին տասը տեսակ բառերը: 12. Ի՞նչ կը սորվեցնէ քերականութիւնը: 13. Ի՞նչ է կէտադրութիւնը: 14.

Որո՞նք են կէտադրութեան նշանները:

Փ Լ Ո Ւ Ի Ի Ա.

Ա Ն Ո Ւ Ն Կ Ա Մ Գ Ո Յ Ա Կ Ա Ն

15. Մարդ, անասուն և առարկայ ցուցնող բառերը կը կոչուին Անուն կամ Գոյակիան:

Ինչպէս. Պողոս, ձի, գիրք:

Գիտելիք. — Կան անուններ որոնք մտքով միայն կը հասկըցուին: Ինչպէս. Սեր, խելք, ջանք, ցառ, եւայլն:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ Յ. — Որոշեցեք մարդ (անձ) անասուն (կենդանի) եւ առարկայ (իր) ցուցնող բառերն եւ զոս զոս սիւնակներու մէջ գրեցեք:

Ընկոյզ, խղունջ, մշակ, աղամանդ, Աղամ, բարձ, ալանջ, դատաւոր, Կայէն, հովանոց, կաքաւ, մարգագետին, արեւ, Գրիգոր, եղ, սեւամորթ, ձպուռ, տախտակ, կեռաս, Պղտեցի, գիրք, էջ, ստամոքս, ընկեր, դաշտ, տաշտ, Բենիամին, կնքահայր, շաքար, կէտ, մթեղ, ծեր, նաւ, ուղտ:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ Թ. — Որոշեցեք տեսանելի կամ նիւթական բաներ, եւ անտեսանելի կամ մտաւոր բաներ ցուցնող անունները:

Գրիչ, թռչուն, հողի, խաչ, պատկեր, հրեշտակ, արօր, Աստուած, սեղան, ապրուստ, աքաղաղ, եռանդ, մարդ, բաժակ, սէր, աշխոյժ, ալիւր, կաքաւ, կաղամբ, լպատիւ, միտք, դրամ, աշխատանք, կացին:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ Ծ. — Դեկ հինգ անձի՝ հինգ կենդանիի եւ հինգ առարկայի անուն:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ Ծ. — Դեկ օսար հաս տեսանելի (նիւթական, բանձրացեալ) եւ օսար անտեսանելի (մտաւոր, վերացեալ) առարկայի անուններ:

Ձ Ի

Ձի կայ կենդանի մը որ այնչափ ծառայութիւն մատուցանէ մարդու՝ որչափ ձին. Ընդհանրապէս հլու և խելացի է ձին. մինչեւ իսկ պատերազմի ատեն կ'ոգեւորի զինուորի մը պէս: Ձին կ'ուտէ վարսակ, խար և խոտ: Իր կեանքին տեւողութիւնն է քսան տարիի չափ: Մէկ ձին եօթը կամ ութը մարդու ոյժ ունի: Իր աշխուժութիւնը և արագընթացութիւնը գերաշանց է ուրիշ կենդանիներու վրայ: Իր տիրոջ հաւատարիմ է: Մատակ ձին կը կոչուի զանքիկ, իսկ փոքրիկ ձի մը կը կոչուի մտրուկ:

Հրահանգ Ա. — Օրինակեցեք վերի հասուածն, ստորագծելով գոյակաները:

Հրահանգ Բ. — Վերի հասուածին գոյակաները չորս սիւնակներու մէջ զոս զոս գրեցեք. 1. Անձ, 2. կենդանի, 3. իր նշանակող անուններն եւ 4. միայն մտով հասկցուող (վերացեալ) անուններ:

Հրահանգ Գ. — Կեսերուն տեղը դեկ տղին սկիզբը գրեցուող երկբարբառը, այսպէս. կուզ, թուզ, եւայլն:

- ՈՒ = Կ. Ղ — Թ. Ղ — ց. Լ — մ խ — Լ. ծ — շ. ն — Թ. շ — ն. շ — փ. շ — ն. ու — ս. տ — մ. ր:
- ԻԻ = ձ. Թ — ձ. Ղ — շ. Ղ — ձ. ն — ս. ն — խ. ս — Կ. ս — Կ. Ղ — Գ. Ղ,
- ՈՅ = մ. Գ — Թ. Լ — բ. ն — Թ. ն — Լ. ս — բ. ս — Կ. ր — ք. ր — Կ. ս — Թ. ր — բ. ր — Գ. ն:
- ԱՅ = մ. Թ — Գ. Լ — ք. Լ — խ. ծ — Կ. ծ — պ. տ — փ. տ — ձ. ր — ս. Լ — Կ. Կ — Կ. ր — մ. ր:
- ԵԻ = Գ. — Թ. — Կ. — խ. — ձ. ս. — :

Հրահանգ Դ. — Պատասխանեցեք բերանացի եւ գրաւոր:

15. Ի՞նչ է անուն կամ գոյական: Օրինակներ տուր: Ի՞նչ է վերացեալ անունը: Օրինակ: Ի՞նչ է վերացեալին հաւանակը: Օրինակ:

ՀԱՍՏԱՐԱԿ ԱՆՈՒՆ, ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆ

16. Անունն երկու տեսակ է. Հասարակ և Յասուկ:

17. Հասարակ անունը կրնայ յարմարիլ տեսակի մը ամէն անհատին, ինչպէս. Մարդ, ձի, քառ:

18. Յասուկ անունը տեսակի մը մէկ անհատին կրնայ ըսուիլ, ինչպէս. Աղամ, Եւա, Եգիպտոս:

Գիտելիք Ա. — Մարդերու, քաղաքներու, գիւղերու, գետերու, երկիրներու, ծովերու անուններն յատուկ անուն են:

Գիտելիք Բ. — Յատուկ անունները գլխաւորով կը սկսին:

ՀՐԱՀԱՆԳ Զ. — Յատուկ եւ հասարակ անունները զատ զատ սխալներու մեջ գրեցեմ:

Եկեղեցի, ձի, Մարիամ, գետ, տուն, Յակոբ, տղայ, վառեակ, Տրապիզոն, ժամկոչ, եղբայր, պարտէզ, Երուսաղէմ, քուռակ, ցորեն, ժամացոյց, հովանոց, Էջմիածին, ծառ, Թռչուն, սենեակ, օդ, անտառ, Յիսուս, Բեթղէհէմ, Օշական, Եփրատ, վագր, մարմարին, սոխ, գարի, Յարեթ, արեթ, Անակ, սանդուխ, Սանդուխտ, Մարմարա, Գրուսա:

ՀՐԱՀԱՆԳ Յ. — Առակերտք թող գրե երեք յատուկ անունն որ ցուցնեմ.

Մարդ, կին. քաղաք, գիւղ, գետ, լեռ, ազգ, Թագաւոր, մարգարէ, սուրբ:

ՀՐԱՀԱՆԳ Թ. — Առակերտք թող գրե երեք յատուկ անունն. Դաւառի, Թաղի, փողոցի, վանքի, եկեղեցականի, վաճառականի, վարժապետի, տօնի:

Ս. ՄԵՍՐՈՊ

Շատ հին ժամանակները մեր այս Հայերէն տառերը չկային. Հայերը՝ Հայերէն կը խօսէին ու կը գրէին, բայց ուրիշ ազգերու գիրերով: Մետրոպ անուն վարդապետը գտաւ Հայերէն տառերը: Աս Մետրոպը Վարդան անուն մարդու մը զաւակն էր: Տարօն գաւառին Հացեկաց գիւղը ծնած էր, իր մանկութեան օրերն այս գիւղն անցուց, և որովհետեւ ուսմունքի շատ փափաք ունէր, գիշեր ցերեկ կ'աշխատէր որ իր մայրենի լեզուն լաւ սորվի:

Հրահանգ Ա. — Օրինակեցեմ վերի հասուածն եւ Յատուկ անուններուն տակ մեկ գիծ, Հասարակ անուններուն տակ երկու գիծ քաշեցեմ:

Հրահանգ Բ. — Կետերուն տեղ յատուկ անուններ դրեմ:

Իմ անուն... է, մականունս է..., հօրս անունն է... իսկ մեծ հօրս անունը...: — Մենք կը բնակինք... քաղաքի... Թաղին... փողոցը: — Մեր Թաղին եկեղեցին կը կոչուի..., աւագերէցն է..., — Մեր Թեմին առաջնորդն է..., որ կը նստի... քաղաքը: — Մեր դպրոցին անունն է..., եւ դասատուներն են..., — Մեր քաղաքին մօտ են... լեռն ու... գետը:

Հրահանգ Գ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեմ:

16. Քանի՞ տեսակ է անունը: 17. Ո՞րն է հասարակ անունը: Օրինա՞կ: Ո՞րն է յատուկ անունը: Օրինա՞կ, Ո՞ր անուններ յատուկ կ'ըսուին: Ի՞նչ գրով կը սկսին յատուկ անունները:

Թ Ի Ի

19. Թիւը երկուք է. Եզակի և Յոֆնակի:

20. Անունն Եզակի է երբ մէկ անձ, մէկ անասուն, մէկ իր միայն կը ցուցնէ:

Ինչպէս՝ Հայր, գիրք, արոռ:

21. Անունն Յոֆնակի է երբ շատ անձ, շատ անասուն, շատ իր կը ցուցնէ:

Ինչպէս՝ Հայրեր, գիրքեր, արոռներ:

22. Եզակի անունն Յոքնակի ընելու համար պէտք է ծայրը եր կամ ներ աւերցնենք:

ԵՆՐ աւերցնելու է, եթէ անունը միավանկ է:

ՆԵՐ » » » » բազմավանկ է:

Գիտ. Ա. — Քանի մը միավանկ բառեր կան որոնք ի բնէ և ունենալով իրենց ծայրը, սովորութիւն եղած է յօքնակիի մէջ այս և գիրը դնել: Ասոնք են. եզ-եզներ, յեռ-յեռներ, բեռ-բեռներ, հարս-հարսներ, մաս-մասներ, և այլն:

Գիտ. Բ. — Յ ով վերջացող բազմավանկ անուններուն յ տառը կը ջնջուի յօքնակիի մէջ. ինչպէս՝ ֆահանայ-ֆահանսներ:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 10. — Հեփեսալ անուններն յոֆնակի բրէֆ: Հաց, կերակուր, դպրոց, թագաւոր, զինուոր, բանակ, հիւանդ, բժիշկ, դեղ, սպասաւոր, ծառայ, աղախին, ներ, քոյր, աներ, հորաքոյր, մատնոց, սանդ, կար, գերեզման, մահ, տրտմութիւն, ուրախութիւն, ցաւ, ախտ, հասակ:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 11. — Եզակիներն յոֆնակի բրէֆ, յոֆնակիներն եզակի:

Մայրեր, տղաներ, մարդեր, պարտէզ, այգի, ձիեր, եզներ, գոմէշ, էջեր, ցուլեր, տետրակ, գիրքեր, մանուկ, նեղութիւն, ամիս, եղբայրներ, քոյր, քաղաք, լեռներ, ծաղիկ, պտակ, զինուոր, փողեր, աներ, զմեղիներ, ներ, ընկեր, խօսքեր, բառ, գիծ, լեարդ, աստղ, անգղ, գամիւռ, որայ:



Եզն ալ, ձիուն պէս, ընտանի կենդանիներուն մէջ ամենէն օգտակարն է: Տասն և հինգ տարի տարի կ'ապրի, շատ ուժեղ և հեզաբարոյ է: Այլ և այլ ծառայութիւններ կ'ընէ. արօր և սայլ կը քաշէ, և երբ ծերանայ ու անկարող ըլլայ ծառայութիւն մատուցանելու, լաւ մտուցանելով կը գերցնեն, որպէս զի մորթեն ու միան ուտեն: Եզջիւրներն ու մորթն ալ զանազան պէտքերու կը գործածեն: Եզը կ'ուտէ ամէն տեսակ խոտեր ու տերեւներ: Որոճայր յատկութիւն ալ ունի, այսինքն իր անունը ստամոքսէն բերանը կը բերէ նորէն ծամել և կլլելու համար:

Հրահանգ Ա. — Օրինակեցիք վերի հասուածն եւ ստուգճեցիք գոյականները:

Հրահանգ Բ. — Երկու սիւնակի մէջ զաս զաս գրեցիք եզակի անուններն ու յոֆնակի անուններն:

Հրահանգ Գ. — Սա բառերուն սկիզբը դրէք պստեւն մասնիկը:

1. Իկ = Հայր, մայր, եղբայր խաչ, մասն, թաթ, փոր:
2. Ակ = Գետ, լեզու, ծով նաւ, դաս, ձոր, ծիծեռն:
3. Ուկ = Աչ, գառն, ձագ, հորթ, հարսն, քոյր, էջ:
4. ԵՆԻ = Վարդ, խնձոր, սալոր, տանձ, կեռաս, մոր:
5. Ի = Դեղձ, ծիրան, բալ, հաց, սերկելիլ, կաղին:
6. ՈՐԴ = Մայլ, նաւ, անց, որս, ծառանգ, գին, այգի:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք:

19. Քանի՞ է թիւը: 20. Անուն մը երբ եզակի է, օրինակ, 21. Անունը երբ յօքնակի է. օրինակ: 22. Անուն մը ինչպէ՞ս յօքնակի կ'ըլլայ: Օրինակ: Քանի մը միավանկ բառերու յօքնակին ինչպէ՞ս կ'ըլլայ, ինչո՞ւ: Յ գրով վերջացող բազմավանկ անուններն ինչպէ՞ս յօքնակի կ'ըլլան: Օրինակ:

500
70697

23. Եղակի թէ յոքնակի անուններուն ծայրը կերպ կերպ կը փոխուի. այս է Հոյր/ը.

Գար, քարի, քարե, քարերու, եւայլն:

24. Հոլովը վեց է. Ուղղական և Հայցական, Սեռական և Տրական, Բացառական, Գործիական:

25. Անուն մը հոլովելու ընդհանուր ձեւն է.

	Եղակի	Յսկնակի
Ուղղական եւ Հայցական	Հաց	Հաց եր
Սեռական եւ Տրական	Հաց ի	Հաց երու
Բացառական	Հաց ե	Հաց երե
Գործիական	Հաց ոյ	Հաց երոյ

Գիտ. — Ուղղականի մէջ ա ու վերջաւորող բառեր՝ եղակի հոլովման ատեն յ կ'առնեն, ներդաշնակութեան համար: Եւա, Եւայի, Եւայե, եւայլն:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 12. — Հոլովեցեք սա միայնակ անուններ: Խաչ, քար, փայտ, կաթ, վարդ, ծառ: Եզ, բեռ, լեռ, հարս, մատ:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 13. — Հոլովեցեք սա բազմապնակ անուններ: Ականջ, երես, սեղան, աթոռ, դպրոց, վարժապետ, տղայ:

Հոլովեցեք նաեւ. Կլիմա, Սինա, Եւա, Ովսաննա, Գողգոթա, Մեսիա, Եհովա, Սպարտա, Պրուսա, Ատանա, Գունեա, Կուտինա, Կալթաթա, Կալկաթա, Պանտորմա, Մարթա:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 14. — Հոլովը նոյն պահելով եզակի ըրեք:

Հացեր, խաչերու, փայտերէ, քարերով, կովերու, տուներէ, ձիեր, վարդերու, ծովերու, ծառերու, քիթերով, բերաններ, ախանջներէ, երեսներու, սեղաններով, աթոռներու, դպրոցներ, թաշկինակներու, պատառներով, կերակուրներէ:

Աւագ շաբաթ երեկոյ, Օրնիկ եկեղեցիէն տուն եկաւ հօրը հետ: Ընթրիքը պատրաստ էր. սեղանին վրայ շարուած էին ուտիքի կերակուրներ՝ հակիթ, մածուն, պանիր և իւղով տապակած սպանախ: Օրնիկ՝ մեծ ախորժակ ունէր ուտելու, վասն զի ամբողջ եօթը շաբաթ պահք բռնած էր: Ճաշի նստան ամէնքը, միայն Օրնիկ տաքի վրայ կեցած՝ ըսաւ Տերունական աղօթքը, յետոյ նստաւ և ընտրեց: Ընթրիքէն վերջը հրաման առաւ և գնաց պառկեցաւ: Սրտին մէջ հրճուանք կը դգար մտածելով որ միւս օրը Զատիկ է, նոր հագուստներ պիտի հագնի և կանուխ եկեղեցի պիտի երթայ Յարութեան գիրքը կարդալու:

Հրահանգ Ա. — վերի հաստ ամբ գրեցեք եւ գոյականներն ստորագծեցեք:

Հրահանգ Բ. — Ըսեք, ի՞նչ բիւ եւ հոլով են նոյն գոյականները:

Հրահանգ Գ. — Սա բառերուն սկիզբը դրեք պատշաճ մասնիկը:

- 7. ԱՍՏԱՆ = ծառ, անդ, Ռուս, Չին, Պարսիկ, ծաղիկ:
- 8. ԱՊԱՆ = պահ, դուռն, ուղտ, ձի, ախոռ, թաթ:
- 9. ՅԻ = Անգղիա, Զմիւռնիա, Ասիա, Երուսաղէմ:
- 10. ԱՅԻ = Նարեկ, Բիւզանդ, խել, գիւղ, քաղաք, Խորէն:
- 11. ԵՅԻ = Պօլիս, դաշտ, Աշտորակ, թաղ, ձոր, Մուշ:
- 12. ՈՅ = Շար, մատն, ձեռն, փող, ակն, դպիր, վարժ:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

23. Ի՞նչ է հոլովը: Օրինակ, 24. Բանի՞ է հոլովը: 25. Ո՞րն է անուն մը հոլովելու ընդհանուր ձեւը: Ո՞ր հոլովներ իրարու կը նմանին: Ինչպէ՞ս կ'ըլլան ա ու վ վերջացող անուններ: Օրինակ:

ՀՈՒՈՎՄԱՆ ՉՈՐՍ ՉԵԼԵՐ

26. Հորովման չորս ձեւեր ալ կան, որոնք եզակիի մէջ ուրիշ կերպ կ'ըլլան, բայց յօրնակիի մէջ ընդհանուր ձեւին կը հետեւին:

	— Ա —	— Բ —	— Գ —	— Դ —
Ո. եւ Հ.	Մարդ	Հոգի	Մեծութիւն	Օծում
Ս. եւ Տ.	Մարդու	Հոգւոյ	Մեծութեան	Օծման
Բացառ.	Մարդե	Հոգիե	Մեծութեան	Օծումե
Գործիակ.	Մարդով	Հոգիով	Մեծութեամբ	Օծումով

Գիտելիք Ա. — Չորրորդ ձեւին պէս, Սեռականի եւ Տրականի մէջ ալ կ'ըլլան շատ մը բառեր, թէեւ ում չեն վերջաւորիր. կնիկ, աղջիկ, մանուկ, անուն, տուն, շուն, ձուկ:

Գիտելիք Բ. — Նոյնպէս Սեռականի եւ Տրականի մէջ ուրան կ'ըլլան ժամանակ ցուցնող բառեր, ինչպէս. ժամ, օր, տարի:

Ասոնց բացառականը կրնայ ուղղակ վերջաւորիլ, ինչպէս. գիշերուղնէ, առտուղնէ, եւայլն:

ՀՐԱՀԱՆԳ 15. — Մարդ բառին պէս հոլովեցեք. Զի, կով, ծով, նաւ, Հայ, շահ, դար, մահ, թի, արեւ, ժամ, շաբաթ (շաբթու), տղայ (տղու), ճամբայ (ճամբու):

ՀՐԱՀԱՆԳ 16. — Հոգի բառին պէս հոլովեցեք. Տարի, գինի, որդի, սակի, ձիթենի, կզգի, կաղնի, դրացի, եկեղեցի:

ՀՐԱՀԱՆԳ 17. — Մեծութիւն բառին պէս հոլովեցեք. նեղութիւն, տաքութիւն, քաջութիւն, ողորմութիւն:

ՀՐԱՀԱՆԳ 18. — Օծում բառին պէս հոլովեցեք. խոստում, թաղում, բացում, խթում, հորվում, յաւելում:

ՀՐԱՀԱՆԳ 19. — Նոյն կերպով հոլովեցեք. կնիկ, աղջիկ, մանուկ, անուն, տուն, շուն, մուկ, ծունկ, դուռ, լեռ:

Բ. Գիտելիքին պէս. ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի, ամառ, ձմեռ, ցերեկ, գիշեր, ատեն, ժամանակ, կէսօր:

ՊԷՏԲ Է ԱՇԽԱՏԻԼ

Ամէն մարդ կ'աշխատի որ ապրուստ ձարէ: Կենդանիներն ալ կ'աշխատին որ կեր գտնեն, եւ ալ կ'աշխատիմ որ դաս լաւ սորվիմ:

Հայր մը կ'աշխատի իր ընտանիքին համար. իր աշխատութեամբ կը պահէ կիներն ու զաւակները: Պըզտիկներն ալ երբ մեծնան, կարգը անոնց է աշխատելու, ստակ վաստկելու և ծնողքը պահելու:

Ամէն մարդ իրեն համար կ'ընտրէ աշխատութեան ճիւղ մը. մէկը մտքով կ'աշխատի, գիւտ մը կ'ընէ, և անով ուրիշներուն օգտակար կ'ըլլայ: Գործաւորն ալ իր ձեռքին աշխատութեամբ կը զբաղի:

Հրահանգ Ա. — Օրինակեցեք այս հասուածն եւ գոյականներուն տակը զիմ քառեցեք, յետոյ բսեք թէ ի՞նչ հոլով են եւ ո՞ր ձեւին վրայ կ'երբան:

Հրահանգ Բ. — Սա բառերուն սկիզբը դե՛ք պստան մասնիկը:

- 13. ԱՆՈՅ = որբ, աղքատ, հիւանդ, հիւր, խոհ, զօր:
- 14. ԱՐԱՆ = կրակ, դաս, վարժ, բնակ, երգ, տաղ, խօս:
- 15. ՅՈՒ = քահանայ, վարդապետ, հարսն, փեսայ:
- 16. ՈՒՀԻ = բնիկ, գերձակ, Տիգրան, աշակերտ, վարդ:
- 17. ԱՆՊՅՇ = բուրմ, սէր, Խոսրով, Հայկ, վարդ:
- 18. ԴՈՒԵՏ = Շահան, Զարման, Խոսրով, Սան:

Հրահանգ Գ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

26. Հորովման ուրիշ ձեւեր ալ կան: Որո՞նք են: Ո՞ր բառեր Գ. ձեւին պէս կը հոլովուին: Ի՞նչ գիտե՞ք ժամանակ ցուցնող բառերուն վրայ:

ԱՆՆԱՆՈՆ ՀՈՒՈՎՈՒՄՆԵՐ

27. Քանի մը բառեր նախորդ ձեւերէն կը տարբերին. ասոնք կը կոչուին Անկանոն հոյրյումներ:

Ուղակ. եւ Սեռ.	Սէր	Հայր	Տէր
Սեռա. եւ Տրա.	Սիրոյ	Հօր	Տիրոջ
Բացառական.	Սէրէ	Հօրմէ	Տիրոյմէ
Գործիական.	Սիրով	Հօրով	Տիրովմով

Ծանօթ. Ա. — Աստուած բառը կը հորովուի սեր բառին պէս, միայն Բացառականը կ'ըլլայ Աստուծմէ:

Ծանօթ. Բ. — Նոյն ձեւին կը հետեւին նաեւ իս վերջաւորող յատուկ անուններ, ինչպէս. Գաղատիա, Արարիա, Անասիա, Սեբասիա, Եղոկիա, Փոխգիա, Գաղղիա:

Կարեւոր գիտելիք. — Հորովման այս զանազան ձեւերը կրնան ընդհանուր ձեւին պէս ալ գործածուիլ, ինչպէս. Արեւիկն, գինիի, խոստումի, անունի, ցերեկի, սերի, հայրի, Եւայլն: (Չանալու է այս օրինակ ձեւն ընդհանրացնել):

28. Կան բառեր որոնց ձայնաւոր գիրերը կը փոխուին կամ կը կորսուին եզակի հորովներուն մէջ, ինչպէս.

Տէր — տիրոջ:	Սէր — սիրոյ:	Գիծ — գծի:
Գիր — գրի:	Բերան — բերնի:	Մանուկ — մանկան:

ՀՐԱՀԱՆԳ 20. — Հորովեցեք հետեւեալ բառերը:

1. Աստուած, մարմին, ըյս, յոյս, հուր, խորհուրդ:
2. Ասիա, Արարիա, Մալթիա, Գերմանիա, Իտալիա:
3. Մայր, կնքամայր, կնքահայր, սանամայր, եղբայր, հօրեղբայր, մօրեղբայր, ծծմայր, վանահայր:
4. Կին, տիկին, քոյր, մօրաքոյր, հօրաքոյր, ընկեր, դասընկեր, տալ, աներ, ներ, տագր, կեսոր:

Հրահանգ Ա. — Սա բառերը արական սեռի անուններ են, գտե՛ք անոնց իգականը:

1. Որձ, ձի, ոչխար, ծերունի, պապ, աներ, պարոնստատ, փեսայ, մանչ, եղբայր, սյր, հայր, ուստր, պարոն, երէց, քեռի, տագր, սանահայր, կնքահայր:
2. Խնամակալ, իշխան, տէր վարդ, սուրբ, աշակերտ, գեղջուկ, ուսուցիչ, դրացի, երիտասարդ:
3. Սահակ, քուրմ, վարդ, Խոսրով:
4. Շահան, Զարման, Խոսրով, Սան:

Հրահանգ Բ. — Գտե՛ք սա բառերուն հումանիւններ:

Ուղի, ճամբորդ, սար, նուէր, ագի, իղձ, որմ, ցնծութիւն, սզգ, մագիլ, ժանիք, խաւար, արքայ, պալատ, խաչնարած, մորթ, տիղմ, ուտ, կզակ, ատամն, հեր, հուր, կեղտ, սար, վէճ, ընծայ, արփի, ոտնաման, գլխարկ, Եզանակ, վիշտ, թուր, կտրոց, գրամ, համար:

Հրահանգ Գ. — Գտե՛ք սա բառերուն հականիւր:

Աղքատութիւն, տգեղութիւն, կորուստ, ըյս, բարեկամ, թանկութիւն, ծնունդ, շատութիւն, ծառայ, մեծութիւն, ատելութիւն, սիկզբ, ջերմութիւն, առողջութիւն, գեղացի, արեւելք, հարաւ, երջանկութիւն, դիւրութիւն, չարութիւն, խելացութիւն:

Հրահանգ Դ. — Հետեւեալ երկու գոյականներն իրարու կցեցե՛ք, պայպէս. Մեղրի մոմ-մեղրամոմ:

Խաչի փայտ, առաջի կոյտ, նամակի տուն, գործի տուն, որթի տուն, ծովու հէն, սեղանի տուն, զօրքի պէտ, հողի գունտ, նա ի տորմ, վանքի հայր, դպիրի տուն, խունկի աման, հողի բլուր, ճակատի գիր, աղերսի գիր, դպիրի պետ, գետի բերան, լեռան շղթայ, խզի գին, մոմի գին:

Հրահանգ Ե. — Բերան սցի եւ գրաւոր պատասխանեցե՛ք:

27. Որո՞նք են անկանոն հորովումները: Ինչպէ՞ս կ'ըլլան իս վերջաւորող բառեր: Օրինա՞կ: Ի՞նչ գրտելիք կայ հորովման այլ եւ այլ ձեւերուն վրայ: Օրինա՞կ: 28. Հորովման մէջ ձայնաւոր գրերը ի՞նչ կրնան ըլլալ: Օրինակ:

29. Վեց հորովները զանազանելու համար սա հարցումներն ընելու է:

Ուղղականի համար	ն ^o վ	կամ	ի ^o նչ բան
Սեռականի »	որո՞ւն	»	ի ^o նչ բանին
Տրականի »	որո՞ւ	»	ի ^o նչ բանի
Հայցականի »	զո՞վ	»	ի ^o նչ բանը
Բացառականի »	որմե՞	»	ի ^o նչ բանե
Գործիականի »	որո՞վ	»	ի ^o նչ բանով

ՅԱՏԿԱՅՈՒՅԻՉ ՅԱՏԿԱՅՈՒՅԻՉ

30. Յասկացուցիչ կը կոչուի այն սեռական հորով անունն որ կը ցուցնէ թէ բան մը որո՞ւն է:

Օրինակ. — Գրքի կողք, ծառի ճիւղ:

Յատկացուցիչ ունեցող բառը կը կոչուի Յասկացեալ:

Գրքի եւ ծառի բառերն յատկացուցիչ են, իսկ կողք եւ ճիւղ բառերը՝ յատկացեալ են:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 21. — Հարցումներով անուններուն հոլովը գտնել:

Հայրս կը կարդայ: — Զուրը հեղուկ է: — Կաղնին ծառ է: — Քահանան ունի շուրջառ: — Հացին միջուկը կակուղ է: — Բարեկամիս նամակ գրեցի: — Մառին քար նետեցի: — Ո՞վ ծեծեց եղբայրս: — Պտուղը քաղեցինք: — Պարգեւ առի վարժապետէս: — Գինին կը շինուի խաղողէ: — Զորեպանով զրկեցինք բեռները: — Մածունը կը շինուի կաթով: — Աստուած դրախտէն վրնտեց Ադամն ու Եւան՝ ինչու որ արգիւնուած պտուղէն կերած էին:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 22. — Հետեւեալ բառերն իրարու կապեցե՞ք այնպէս որ առաջինը յասկացուցիչ ըլլայ, երկրորդը յատկացեալ:

Գրիչ ծայր, խնձոր կուտ, սալըր կեղեւ, դուռ բանալի, կատու պօչ, նամակ հասցէ, առիւծ բաշ, փողոց սալարկ, դպրոց տեսուչ, տղատ հագուստ, ժամացոյց չղթայ, քաղաք բնակիչ, թուր պատեան, քահանայ շուրջառ, աչք լոյս:

Մ Ե Լ Ա Ն

Մեջանը շատ պիտանի է. անով գիր կը գրենք: Կայ սեւ մեջան որ փայլուն հեղուկ մ'է. կայ նաև կարմիր, կապոյտ, մանիշակագոյն մեջան:

Դպրոցի տղաք հիմա շատ դիւրութեամբ կը գրանեն մեջանը որ շիշերով կը ծախուի. կրնան նաև կարիպարջի կոչուած փայլուն — կապոյտ փոշի գնել մանրավաճառէն և ջուրի մէջ հալեցնելով մեջան շինել:

Հին ատեններ մեջանը ածուխով կը շինէին, ինչպէս կ'ընեն մինչեւ հիմա ալ Հնդկաստանի մեջանը:

Սեւ մեջան շինելու համար պէտք է գիտոր, երկաթի ծծմբատ կամ կանաչ արջասպ և խեժ կոչուած նիւթերը:

Հրահանգ Ա. — Օրինակեցե՞ք հասուածք. ստորագծեցե՞ք անունները. յետոյ պատշաճ հարցումներով գտնել անոց հոլովը:

Հրահանգ Բ. — Շեղագիր բառերը սեռական ըրե՞ք, յետոյ նոյն բառերով մէյմէկ խօսք շինեցե՞ք. այսպէս:

Վարժապետին սլան իմ դասընկերս է:

Մառ տերեւ, այգի դուռ, մարմին անդամներ, շեն ստորոտ, հայր խրատ, մտախոյ որդի, Աստուած պատուէր, աղաւնի փետուր, գրուի մազեր, եկեղեցի հասոյթ:

Հրահանգ Գ. — Սա բառերը վերլուծեցե՞ք օրինակին պէս:

Վարդի իւղ, եգան լուծ, գետի բերան, Մարիամի, կառքերով, լեռներէ, ձայնի, այբով, թռչուններու:

Օրինակ. — Վարդի՛ հաս. անուն եզ. սեռական յատկացուցիչ իւղ բառին. — իւղ հաս անուն եզ. ուղղական յատկացեալ՝ վարդի բառին:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցե՞ք:

29. Վեց հորովներն ի՞նչպէս կը զանազանուին: Օրինակ:

30. Ի՞նչ է յատկացուցիչը: Օրինակ: Ի՞նչ է յատկացեալը:

Գ Լ ՈՒ Խ Բ.

307

31. Յօդ կը կոչուի ն կամ՝ ը գիրը որ կը գրուի գոյականին ծայրը, երբ որոշեալ մտքով գործածուած է:

Օրինակ. — Խնձորի ծառ ըսելով կը հասկնանք ո՛ր եւ է խնձորի ծառ մը, բայց երբ կ'ըսենք. խնձորին ծառը, այն աստե՛ն սրօշ խնձորի ծառը կը հասկնանք:

Գիտելիք. — Ձայնաւորով վերջացող անուններ միշտ ն յօդը կ'աւնեն: Չըսուիր՝ կասուր՝ այլ կասուն:

Իսկ անձայն յ ով վերջացող բառեր, երբ յօդ անեն, սովորաբար այս յ տառը կը կորսնցնեն, ինչպէս, սասանայ-սասանան, տղայ-տղան:

Գիտ. — Գոյականին ծայրը կը գրուին նաեւ ս. դ. ն. կամ ը գիրերը որոնք դիւնորոշ յօդ կը կոչուին:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 23. — Անուններուն ծայր յօդ դիր եւ լսե՛րք ի՞նչ կ'ըլլայ խօսքին իմաստը:

Մարդէ չի վախնար: — Թաղթ տուր ինձի: — Ձայն լսեցի: — Միհրան պարտիզականի տղայ է: — Եղբայրդ գիրք կարդա՛ց: — Կերա՞ր հաց: — Ես հաց կ'ուզեմ, դուն ջուր կուտաս: — Դպրոցի աշակերտ: — Ձինուորի թուր: — Ձուրք: — աման: — Պատուհանի փեղկ: — Գրքի կողք:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 24. — Սա անուններէն որո՞նք յօդ ունին:

Ձին, Եկեղեցին, գմելին, անկիւն, անկողին, մեղրն, հացը, լուսին, կանոն, սալորն, ոլուն, աստղը, աղքատն, սայլապան, ամառն, աման, ալիւր, զթան, տղայ, բան, բժիշկ, ձուկն ու մուկը, փիղը, հովին, մատեան, գիրք, կորին, մերան, թանաքն, դուռ, պատեան, թանաք, կօշիկն:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 25. — Յօդով հոլովեցե՛ք սա անունները:

Կատու, ձի, լեզու, չուկայ, հաւ, դեւ, Հայ, տղայ: Հուսին, կտաւ, կոզի, կուրծք, ծիծ:

Գ Ա Ս Ա Ր Ա Ն Ի Մ Է Ջ

Երբ առաջին անգամ գպրոց եկայ, սիրտս սաստիկ կը զարնէր: Մանաւանդ երբ տեսայ սրահին մէջ շատ աշակերտներ, պատերուն վրայ կախուած պատկերներ և աշխարհացոյցներ, և դասատուն՝ բարձր տեղ մը նստած. այնչափ շփոթեցայ որ կարծեցի թէ չորս կողմս ամէն բան կը դառնայ:

Բայց նայեցայ որ աշակերտներուն մէջ ինձմէ փոքր մանուկներ ալ կային, սրտնք ուշադիր էին իրենց դասին և կ'աշխատէին: Այն ատեն, սիրտ առի և մտքովս ըսի. — Է՛հ, ե՛ս ալ կրնամ աշխատիլ:

Երբ դասը լմնցաւ, վարժապետը քոյս եկաւ և ժպտելով ըսաւ. « Տղա՛ս, դուն ալ անոնց պէս ըրէ, աշխատէ՛, բան սորվէ, որ ծնողքիդ ուրախութիւն և պատիւ բերես: »

Հրահանգ Ա. — Օրինակեցե՛ք այս հասուածն, ստուգծեցե՛ք գոյականներն եւ ցոյց տուե՛ք յօդերը:

Հրահանգ Բ. — Նոյն հասուածին հոլովուած բառերուն եզակի ուղղականը գրեցե՛ք:

Հրահանգ Գ. — Վերլուծեցե՛ք հետեւեալ անունները:

Խաղողին ողկոյզը, պայուսակս, լուսին, կօշիկիդ ներբանը, լուսինին մահիկը, կացին, հացին, կայմով, ամառուընէ, կանոնէն, զթան, որայ, քահանային փիղընը:

Օրինակ. — Խաղողին՝ հասարակ անուն եզակի սեռականն ն յօդով որոշեալ, յատկացուցիչ է ողկոյզը բառին: Ողկոյզը՝ հասարակ անուն եզակի ուղղական, ը յօդով. — յատկացեալ՝ խաղողին գոյականին:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցե՛ք:

31. Ի՞նչ է յօդը: Օրինակ: Ի՞նչ գիտեցիք կայ յօդի վրայ:

Գ Լ Ո Ւ Ի Գ.

Ա Ս Ա Կ Ա Ն

32. Ածական կը կոչուի այն բառն որ կը ցուցնէ Գոյականին որպիսութիւնը, կամ կ'որոշէ՝ կը սահմանաւորէ անոր իմաստը:

Օրինակ. — Մեծ գիրք, երկու տղայ:

33. Հինգ տեսակ ածական կայ. Հասարակ, Յուսկան, Ստացական, Թուական, Անորոշ:

1. ՀԱՍԱՐԱԿ ԱԾԱԿԱՆ

34. Հասարակ ածականը գոյականին որպիսութիւնը կը ցուցնէ:

Օրինակ. — Խելոք տղայ, ներմակ թուղթ:

Գիտելիք. — Ածականը գոյականէն առաջ կը դրուի եւ չի հոլովուիր: Բայց երբ մինակ (առանց գոյականի) է, կրնայ հոլովուիլ եւ յօդ առնել:

Հ Ր Ա Յ Ա Ն Գ 26. — Որոշեցիք հասարակ ածականներն ու Գոյականներն:

Համետ աղջիկ, բարի Աստուած, չար սատանայ, կատաղի առիւծ, դժուար դաս, դիւրին գործ, անվախ մարդ, քաջ եւ կտրիճ երիտասարդ, մատղաջ հասակ, ազնիւ տղայ, սեւ մազ, ցած ձայն, անուշ հոտ:

Հ Ր Ա Յ Ա Ն Գ 27. — Սա գոյականներուն հասարակ ածականներ կցե՛:

Տղայ, գլուխ, գլխարկ, թաշկինակ, գիւղ, աղուէս, մարդ, դաս, կօշիկ, դանակ, տուն, գագաթ, բնութիւն, աշակերտ, բժիշկ, մայր, վարդ, լուսին:

Հ Ր Ա Յ Ա Ն Գ 28. — Հետեւեալ հասարակ ածականներուն գոյականներ կցե՛:

Մանր, գեղեցիկ, կակուղ, կանաչ, մաքուր, թաց, չոր, սուր, ուղիղ, խոր, սեւ, ծոյլ, անհամ, անլի, աղէկ, կարմիր, խարտեալ, սիրելի, հաստ:

Հրահանգ Ա. — Էջ Ժ.ի հասուածը (ՄԵԼԱՆ) նորէն գրեցիք եւ հասարակ ածականներուն սակը քաշեցիք:

Հրահանգ Բ. — Օրինակին նման խօսքեր շինեցիք:

Գարծր, հեղուկ, կազային, ծանր, քեթել, քափանցիկ, անուշ, շեղի, քթու, կծու, դեղին, կանաչ, կապոյտ, սեւ, ներմակ, կարմիր:

Օրինակ. — Քարը կարծր է:

Հրահանգ Գ. — Վերլուծեցիք հետեւեալ բառերը:

Գարմիր վարդին տերեւը, դեղին ազդեցութենէն, լէզի խնձորս, դեղին կտաւ, կատաղի առիւծին բաշը, աշխէտ ճիւղը, կակուղիկ բարձիւք երեսը, խելօք տղուն:

Օրինակ. — Գարմիր՝ հասարակ ածական, կը ցուցնէ վարդին որպիսութիւնը: Վարդին՝ հասարակ անուն եզակի սեռական և յօդով, յատկացուցիչներէն բառին: Տերեւը՝ հասարակ անուն եզ. ուղղ. ը յօդով, յատկացեալն է վարդին ին:

Հրահանգ Դ. — Օրինակին պէս խօսքեր շինեցիք յո՛վնակի:

Մուրճ, մկրտս, գրոց, ֆերիչ, քահ, վրձին, քրիչ, խաւազան, ծեղիչ, քիակ, խաւսոց, կացին, գրիչ, ցնցուղ:

Դարբին, հողագործ, հանքագործ, նաւավար, քանդակագործ, նկարիչ, դերձակ, փայտահար, սայլապան, այգորդ, գրագէտ, հիւսն, որմնադիր, կոպղարար (շիշկնկիր), պարտիզպան:

Օրինակ. — Դարբիները կը գործածեն մուրճեր:

Հրահանգ Ե. — Բերանոցի եւ գրաւոր պատասխանեցիք:

32. Ո՞ր բառեր ածական կը կոչուին: Օրինակ: 33. Քանի՞ տեսակ ածական կայ: 34. Ի՞նչ կը ցուցնէ Հասարակ ածականը: Օրինակ: Ածականը գոյականէն առաջ թէ վերջը կը դրուի: Օրինակ: Ածականը ե՞րբ կը հոլովուի: Օրինակ:

35. Հասարակ ածականներէն գոյական կը շինուի ուրիշն մասնիկով, ինչպէս՝ Մեծ-մեծութիւն:

Գիտելիք. — Անձ, կենդանի եւ առարկայ ցուցնող (նիւթական, սեսանեղի, քանձրացեալ) անուններէն շատը մտաւոր, անսեսանեղի կամ վերացեալ անուն կ'ըլլայ ուրիշն մասնիկով:

Ինչպէս. Հայր-հայրութիւն, տղայ-տղայութիւն:

36. Շատ անգամ գոյականներուն ծայրը մասնիկներ կցելով՝ ածական կը կազմուի: Այս մասնիկներն են. ական, աւոր, այիւն, եան, եղի, այի, ոս, ուս, եղեւն, եայ, եղ, ող, ած, իյ, եւայլն:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 29. — Հետեւեալ ածականներն ու գոյականները վերացեալ անուան փոխէ ուրիշն մասնիկը աւելցնելով:

Հայ, քաջ, իշխան, հին, եղբայր, սիրելի, թանձր, ազնիւ, մանուկ, աղուոր, կառավար, տկար, տէր, ատելի, ծեր, թագաւոր, տխուր, ծոյլ, դասատու, անուակ, մայր, հայր, բարի, ցած, ժամկոչ:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 30. — Ածականը գոյականը բրէ՛ եւ փոխադարձաբար:

Սիրելի եղբայր, ճշմարիտ Աստուած, մարդկային յանցանք, խաղաասէր մանուկ, մթին գիշեր, անմեղ տղայ, վրէժ-խընդիր կրակ, ծեր հայր, բարեսիրտ մարդ, ամբարիշտ հեթանոս, շնորհալի եղբայր, կապոյտ երկինք, դիւական շարութիւն, գեղեցիկ հրաշք, տաճկական հիւրասիրութիւն:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 31. — Որակական ածականները գոյականի փոխեցեք մասնիկները ջնջելով:

Դպրոցական, հայրական, ծովային, կանոնաւոր, փափաքելի, շնորհալի, փայլուն, ուժեղ, քոսոտ, քարուտ, արծաթեղէն, ներող, ընկերական, հարաւային, փառաւոր, մատնիչ, ողորմած, գէորգեան, արծաթեայ:

Փ Ո Ք Ր Ի Կ Վ Ի Ր Գ Ի Ն Է Ն

Վերգինէ փոքրիկ աղջիկ մ'է, վառվառն ու սրամիտ: Վեց տարեկան է և արդէն սկսած է կարդալ, գրել և կար կարել: Կարգացածը կը հասկնայ և իր գրածն ալ կը կարդացուի: Մարուր ու գեղեցիկ գիր մ'ունի: Ուշադրութիւն կ'ընէ որ գիրերէն մէկը մեծ միւսը փոքր, մէկը ծուռ միւսը շիտակ. շատ լայն կամ շատ նեղ չըլլան, այլ հաւասար չափով, ուղղութեամբ ու հեռաւորութեամբ կը գրէ, և պէտք եղած տեղերը կը դնէ կէտադրութեան նշանները:

Կարգացած ատենն ալ հոգ կը տանի շեշտերուն և ձայնին ելեւէջներուն:

Հրահանգ Ա. — Օրինակեցեք վերի հասուածն եւ ցոյց տուեք հասարակ ածականներն:

Հրահանգ Բ. — Եղջն Հասուածին մեջ գտնուող ածականներն ու առարկայ ցուցնող (քանձրացեալ) անուններն ուրիշն մասնիկով վերացեալ անուան փոխեցեք:

Հրահանգ Գ. Օրինակին համեմատ խօսքեր շինեցեք:

Առարկայ. — Օղակ, գնտակ, հուկ/թ, պնակ, աղ'ղ, տապեղուլունք, ասեղ, դանակ, ձող, ոսկի:

Չեւ. — Կլոր, բոլորչի, գոլ, երկայն, ձուածեւ, սուր, քառակուսի, բոլորակ, կիսաբոլորակ, կլորակ:

Օրինակ. — Օղակը կոր է:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

35. Հասարակ ածականը ինչպէ՞ս գոյական կ'ըլլայ: Օրինակ: Անձ, կենդանի եւ իր ցուցնող (թանձրացեալ) անունները ուրիշն մասնիկն անելով ի՞նչ կ'ըլլան: 36. Գոյականներուն ծայրը ո՞ր մասնիկները կցուելով ածական կը կազմուի, տուէ՛ք մէյմէկ օրինակ:

2. ՅՈՒՅԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

37. Յուցական ածական են այս (աս), այդ (ատ), այն (ան), սա, դա (տա), նա, սոյն, դոյն, նոյն բառերը որոնք իբր թէ մատով կը յուցնեն առարկան:

Գիտելիք. — Այս, սա, սոյն կը ցուցնեն մօտ բան մը, այդ, դա, դոյն՝ քիչ մը հեռաւոր բան մը, այն, նա, նոյն՝ աւելի հեռուն եղող բան մը:

Գիտելիք. — Յուցական ածականները չեն հղորվուիլ եւ սովորաբար չցուցական ածական ունեցող գոյականներն յօդ կ'առնեն: Ինչպէս. Այս տունն, այդ պարտեզը, եւայլն:

ՀՐԱՀԱՆԳ 32. — Հոլովեցեք. Այս մարդը, այդ ծառը, այն հողը, սա եկեղեցին, սա քուղիքը, նա քարը, սոյն նախակը:

ՀՐԱՀԱՆԳ 33. — Որոշեցեք ցուցական ածականները:

Ո՞վ ստեղծեց այս աշխարհս: — Միթէ սա գի՞րքն է ձեր փնտռածը: — Ո՞ւսկից կը բղխի այս վճիռ ջուրը: — Սա տղան աւելի խելօք եւ մտացի կ'երեւի: — Այս մարդն, այդ ընկերը, այն անտառները, սոյն հոյակապ դղեակին տիրոջն են: — Նոյն օրը լսեցի քու դեղեցիկ ձայնդ: — Սա ուսեալ կնոջ եղբայրն ո՞վ է: — Տա ի՞դուրը դա՛րկ: — Նա մարդն հմուտ ճարտարապետ մ'է: — Ա՛ն այս թուղթերն եւ ինձի տուր այդ կազմամարը:

ՀՐԱՀԱՆԳ 34. — Կետեռուն սեղ հասարակ ածական մը եւ գիծերուն սեղ Յասկացեալ մը դրեք, այսպէս. Այս անուշ փնձորին կուտը:

Այս... ինձորին—: Այդ... պարտեզին—: Այն... աղբիւրին—: Նա... թռչունին—: Նոյն... դասարանին—: Տա... գառնուկին—: Տա... պատկերին—: Սոյն... ժամացոյցին—: Սա... մարդուն—: Ան... գիշերներուն—:

Հրահանգ Ա. — Հետեւեալ բառերուն սկիզբը դրեք *ան, սպ, ս, չ, դ* նախադաս մասնիկները, որոնք բառին իմաստը ժխտականի կը փոխեն:

1. Ամօթ, առակ, բան, խօս, գործ, գին:
2. Երախտիք, շնորհ, ուշ, օրէն:
3. Գէտ, գեղ, կար, մարդ:
4. Գոյ, տես քահանայ:
5. Գոհ, բաղդ, կամակ:

Հրահանգ Բ. — Դեք սա բառերուն հումանիւր:

Զուարթ, տխուր, նուրբ, ջերմ, փոքր, յուրի, հիւանդոտ, կեղտոտ, ճարտար, սաստիկ, թերի, մութ, յատակ, անհուն, թշուառ, անսուաղ, ցած, սպիտակ, քաղցր, հեզ, անողորմ, կենդանի, երկչոտ, հանդարտ, բողբոջ, շողջուղուն, չքեղ, ջինջ, լոկ, սին, որոշ:

Հրահանգ Գ. — Բառերուն սկիզբը դրեք պատշաճ մասնիկը:

1. ԱԿԱՆ = Հայր, մայր, եղբայր, որդի, ծնող, տղայ:
2. ԱՅԻՆ = Ընկեր, դաշտ, ծով, ցամաք, օդ, հանք, հարաւ:
3. ԱԻՈՐ = Ահ, զօր, կամ, նշան, հաշակ, շահ, մեծ:
4. ԱԻՏՏ = Խոտ, խաչն, դաշար, բուրումն, հոտ, չահ:
5. ԳԻՆ⁽¹⁾ = Ցաւ, դառն, տրտում, ողբ, ուժ, հիւանդ:
6. ԳՈՅՆ⁽²⁾ = Քաղցր, առատ, մեծ, փոքր, կրտսեր, լաւ:
7. ԵԱՅ = Աղամանդ, բեհեզ, փղոսկր, բիւրեղ, արծաթ:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

37. Ո՞ր բառեր ցուցական ածական են: Ի՞նչ գիտելիք կայ անոնց վրայ: Յուցական ածականները կը հղորվուին:

(1) Գին մասնիկը հոս չի նշանակեր արժեք:

(2) Գոյն » » » երանգ:

Յ. ԱՏԱԳԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

38. Ստացական ամականները կը ցուցնեն թէ բան մը որով ստացուածքն է:

39. Ստացական ամական են.

Ա. Դէմք՝ իմ, մեր. Բ. Դէմք՝ բա, մեր Գ. Դէմք՝ իւր կամ իր, իրենց, ակնոր, ակնոց:

Գիտելիք. — Ստացական ամականները չեն հորվուիր եւ երբեմն ստացական ամականին տեղ անուէին ծայրը ա, դ, և կամ ը դիմուորոշ յօրերը կը դրուին:

ՀՐԱՀԱՆԳ 35. — Հոյովեցեք. իմ գրիչս, բա ձեռքդ, իր աչքը, ակնոր մայրը, մեր հասակը, մեր փողոցը, իրենց հայրենիքը, ակնոց գիտուորները:

ՀՐԱՀԱՆԳ 36. — Ստացականներն յոգնակի քեք:

Իմ նոր բնակարանս: — Բա անխոհեմ վարքդ: — Իմ անկեղծ փափաքս: — Անոր մեծ սեղանը: — Իր գեղեցիկ հրացանը: — Բա կապ յա շրջագրեստդ: — Իմ ընդարձակ կարւածներս: — Անոր խոհեմ բեթացքը: — Այս ծառն ու իր համեղ պտուղը: — Բա սեւ մագերդ: — Իմ սիրելի ծնողքս: — Իր ոչխէտ ձին ու իմ հովեկու ջորիներս:

ՀՐԱՀԱՆԳ 37. — Գիծեռուն տեղ դիր ստացական ամական մը:

Մոփսէս կ'ըսէր — Ժողովորդին, եթէ պատուք — ծընողքը, — կեանք՝ երկարատեւ կ'ըսէ: Երջանիկ է այն աշակերտը որ ջանքով — աշխատութեամբ եւ — բարի վարքով սիրելի եղած է — ուսուցիչներուն: Բարի հայր մը կը սիրէ — զաւակներն: բայց չսիրեր — թերութիւնները, Սիրեցէք — զաւակներն, բայց մի՛ սիրէք — թերութիւններն: Կը սիրեմ — բայց չեմ սիրեր — բնաւորութիւնդ: Ամէնքս ալ յարգանք եւ սէր կը պարտինք — ծնողքին: Մարդը կ'ապրի — ստացանով, ինչպէս որսորդն — որսով:

Հ Ա Ի

Արագագին էգն է հաւը, զոր յատ լաւ կը ճանչնար իր ամած հասկիմներուն շնորհիւ: Մէկ տարուան մէջ մինչեւ երկու հազարը հասկիմ կընայ ամէլ: Բայց այս թիւը հեռուէտէ կը նուաշի: Հաւը կընայ տանըհինգ տարիի չափ ապրիլ: Մանաւորապէս կը սիրէ ուտել միջատներ, որդեր և հացարդոսեր: Տարօրինակ և զարմանալի է հաւուն սէլն ու խնամքը իր ձագին համար որ վառեակ կը կոչուի: Թխակով կը հանէ ձագերը զարմը այնքան խնամով կը պահպանէ:

Հրահանգ Ա. — Օրինակեցեք այս հասուածն, եւ ցուցական ամականներուն և սակ մեկ գիծ, Ստաց սկ սն ամ սկ սններուն սակ երկու գիծ, քաւեցեք:

Հրահանգ Բ. — Նոյն հասուածին մեջ ո՞ր գոյականներ յօդ ունին՝ ստուգո՞ցեցեք:

Հրահանգ Գ. — Օրինակին համեմատ վերլուծեցեք սա բառերը:

Այս տունին տիրոջը, մեր ձիին թամբով, գրգռնիս բերանը, վարժապետիդ, դասընկերներուն, նոյն տարւոյն հունձքերով տա խեղճ մարդը, իր գործին, անսեղ զաւակներուն:

Օրինակ — Այս՝ ցուցական ամական, կ'որոշ տունին բառը: Տունին՝ հասարակ անուն եղակի սեռական, յատկացուցիչ՝ սիրոցը ին, և յօդ: Տիրոցը հասարակ անուն եղակի սեռական յատկացեալ՝ տունին բառին, ը դիմուորոշ յօդ:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրուած պատասխանեցեք:

38. Ի՞նչ կը ցուցնեն ստացական ամականները: 39. Որո՞նք են ստացական ամականները: Ի՞նչ կը կոչուին ա, դ, և դիրերը:

4. ԹՈՒՆԱՆՆԵՐ ԱԾԱԿԱՆՆԵՐ

40. Թուականները կը ցուցնեն թիւ և կարգ:

41. Թուական ածականները երկու տեսակ են:

1. Բացարձակ՝ որ առարկային քանի հատ ըլլալը կը ցուցնէ: Մէկ, երկու կամ երկուք, երեք, չորս, հինգ, վեց, եօթն, ութ, ինն, տասն, տասնը մէկ, տասն երկու, եւայլն:

2. Դասական՝ որ դաս, կարգ, աստիճան կը ցուցնէ եւ կը շինուի բացարձակին վրայ ռորդ կամ երորդ աւելցնելով: Առաջին (եւ ոչ միերորդ), երկրորդ, երրորդ, չորրորդ, եւն:

Գիտ. Ա. — Բացարձակներուն վրայ ական մասնիկը դնելով կ'ունենանք բաշխական թուականներ: Ինչպէս. երեքական, տասնական, եւայլն: Նոյնպէս նոց մասնիկով կը կազմուին արժէք եւ չափ ցուցնող թուականներ. երկուֆնոց, չորսնոց, եւայլն:

Գիտ. Բ. — Թուական ածականները եթէ առանց գոյականի են կը հորովուին հորովման ընդհանուր ձեւին համեմատ:

ՀՐԱԶԱՆԳ 38. — Գրեցեք բացարձակ թուականները մինչեւ հարիւր:

ՀՐԱԶԱՆԳ 39. — Գիծերուն տեղ հարկ եղած բացարձակները դիւր:

Աստուած աշխարհս — օրուան մէջ ստեղծեց: Երկու անգամ ութ — կ'ընէ: Ամսուան մէջ — օր կայ: — տարին դար մ'է: Գրիտտոսի առաքեալները — էին: Այբուբենը — գիր կը պարունակէ: Տարին — եղանակի բաժնուած է: Մէն մի եղանակ — ամիսէ կը բաղկանայ: Շաբթուան մէջ — օր կայ գործի եւ — օր հանգստեան: Դպրոցներու արձակուրդները սովորաբար — շաբաթ կը տեսնեն: Մէկ Օսմանեան ոսկին — դահեկան կ'արժէ: Մէկ դահեկանը — փող եւ մէկ փողը — ստակ:

ՀՐԱԶԱՆԳ 40. — Հոլովեցեք. բացարձակ թուական ածականները մեկէն մինչեւ տասն:

Ձ Ե Ռ Ք Ը

Ամէն մէկ ձեռքիս վրայ ունիմ հինգ մատ, առաջին մատս, որ ամենէն աւելի հաստ է, կը կոչուի բոյջ կամ բորթաւաս, երկրորդը՝ զոր բան մը ցցուցած ատենս կ'երկնցնեմ, կը կոչուի ցուցաւաս, երրորդը՝ ամենէն մեծը՝ որ ճիշդ մէջտեղն է, կ'ըսուի միջնաւաս, չորրորդը որուն վրայ կ'անցընեն մատանին, կը կոչուի մասնեւաս, իսկ հինգերորդը՝ ամենէն փոքրը՝ կը կոչուի ձկոյջ:

Հրահանգ Ա. — Օրինակեցեք վերի հասուածն եւ ցոյց տուէք թուական ածականները:

Հրահանգ Բ. — Գրով գրեցեք սա թուանշանները:

5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 19, 20, 28, 30, 141, 250, 362, 478, 1080, 2097, 1894:

Հրահանգ Գ. — Բացարձակ, դասական, բաշխական եւ արժեք աւ չափ ցուցնող թուական ածականները չորս սիւնակի մէջ գրեցեք դեմ առ դեմ:

Բացարձակ	Դասական	Բաշխական	Արժեք ցուցնող
Մէկ	Առաջին	Մէյմէկ	Մէկնոց
Երկու	Երկրորդ	Երկերկու	Երկուքնոց
Երեք	Երրորդ	Երեքական	Երեքնոց

(Շարունակեցեք պլպլես)

Հրահանգ Դ. — Բերանագի եւ գրաւոր պատասխանեցեք:

40. Ի՞նչ կը ցուցնեն թուական ածականները: 41. Քանի՞ տեսակ թուական ածական կայ: Ի՞նչ կը ցուցնեն բացարձակները եւ որո՞նք են: Ի՞նչ կը ցուցնեն դասականները եւ ի՞նչպէս կը շինուին: Օրինակ: Բաշխական թուական ածականներն ի՞նչպէս կը շինուին: Օրինակ: Արժէք եւ չափ ցուցնող թուականներն ինչպէ՞ս կը կազմուին: Օրինակ: Թուականները ե՞րբ եւ ինչպէ՞ս կը հորովուին: Օրինակ:

42. Անորոշ ածական են այն բառեր որ գոյականներն կուտան անորոշ ե ընդհանուր իմաստ մը:

43. Անորոշ ածական են. մը կամ մի. մեկ մի. քանի մը. մի քանի. միտեւոյն, անոյն. ամէն. բոլոր, ուրիշ. միւս, ինչ ինչ, այս ինչ. այն ինչ, սկսնիւր, իւրաքանչիւր, ի՞նչ. ո՞ր, քանի՞, ո՞րչափ, ո՞րքան, ի՞նչպիսի, այնչափ, այնքան ոչ մի:

Գիտելիք Ա. — Անորոշ ածականներն ալ (բացի մի եւ մը էն) իրենց գոյականէն առաջ կը դրուին եւ շին հզօմբի:

Օրինակ. — Քանի մը քարիկ, միտեւոյն քան մեջ:

Գիտելիք Բ. — Մը եւ մի անորոշներուն ը եւ ի տառերը կը ճատուելով տեղը սպաթարց կը դրուի եթէ յաջորդ բառը ճայնաւորով կը սկսի: Ի՞չպէս՝ Մարդ մ'եկաւ, խնձոր մ'առի:

Հ Ր Ա Ղ Ա Ն Գ 11. — Անորոշ ածականները ստորագծեցիք:

Գրիչ մը, մէն մի ճիւղ, քանի մը հոգի, մի եւ նոյն օրը, նոյն միջոց ն, ամէն մարդ, բոլոր տարւն, ուրիշ տեղ, միւս եղբայրը, ի՞նչ գործ, ինչ ինչ խնդիրներ, այս ինչ գիրքը, այ ինչ բանը, քանի մը զինուորներ, անձնիւր քաղաքացի, իւրաքանչիւր աշակերտ, ի՞նչ խօսք, ո՞ր փղոց, ո՞րչափ ծաղիկ: Ի՞նչ գիրք է սա: Այն ինչ տեղը մեզի սպասէ:

Հ Ր Ա Ղ Ա Ն Գ 12. Ի՞նչ տառեր են հետեւեալ ածականները:

Մեծ, մէկ, մը, իմ, մի, այս, առաջն, տաք, բարակ, սա, այդ, նոյն, քաւ, հինգ, հին, չորրորդ, երեքուն, երեսուտեւ, այն, անձնիւր, հարիւր, լաւ, այն, տա, յիսուն, երրորդ, նեղ, երկչատ, լըր, ճերմակ, չորսոց, տասնական, քանի, ո՞ր, տասներորդ, այն ինչ, պատուական, անորոշ, բիւր, հինգական, սուղ, մեր, գիւղական, հարիւրոց:

Պէտք է մեր հոգին ամէն բանի ընդունակ ըլլայ. Աստուծմէ պարզեւտած հոր մ'է այն, պէտք է որ աշխարհներ աւանաններ գայն ամենէն թանկագին նիւթերով: Պէտք է բանանք մեր խեղճին ու սիրտին դռները՝ ամէն տեսակ դիտութիւններու եւ զգայտ մներու: Անխելութիւնն է զարգացման ո՞ր եւ է առարկայ զանց ընել. ի՞նչ ու այսօր անպէտ կ'երեւայ. օր մը թերեւս շատ պիտանի ըլլայ: Մեր միտքն ու հոգին կրնան պարփակել ուսումներուն թէ՛ արուեստներուն ամէն ճիւղերն ալ՝ բաւ է որ պտք եղած չափով աւճով ուսույտին նոյն ճիւղերը:

Հահանգ Ա. — Օրինակեցիք հասուածն, եւ անորոշ ածականներն ստորագծեցիք:

Հահանգ Բ. — Նոյն հասուածին մեջ ուրիշ տեսակ ածականեր ալ կ'սն. որո՞նք են, ցոյց տուիք:

Հահանգ Գ. — Օրինակին համեմատ վերլուծեցիք սա բառերը:

Տան եր'ու տարուան տղայ մը, հինգնոց սակիին արծեքը, սրբորդ դասարանի աշակերտներուն, այս ինչ մարդուն, ր բանէն, մի եւ նոյն սենեակին բանալիներով, ամէն թաղի ուները, տասնական սակիի պարզեւր:

Օրակ. — Տասներկու՝ դասական թուական ածական, կ'որոշէտարուան բառը: Տարուան՝ հասարակ անուն եզակի սեռակա. Տղայ հասարակ անուն եզակի սեռակա. Մը աւորոշ սական, կը վերաբերի տղայ բառին:

Հահանգ Դ. — Բերանայի եւ գրաւոր պատասխանեցիք:

42 ի՞նչ կ'ընեն անորոշ ածականները եւ 43. Որո՞նք են. Օրինակ՝ ի՞նչ գիտէք մը եւ մի բառերուն վրայ. Օրինակ՝:

Գ Լ Ո Ւ Ի Թ Գ.

Դ Ե Ր Ա Ն Ո Ւ Ն

44. Դերանունը բառ մ'է որ կը գրուի արդէն յիշուած բառի մը տեղ, զայն չկրկնելու համար. Ինչպէս՝

Ասուած արդար է. Ան կը պատճէ յանցաւորները:

45. Հինգ տեսակ դերանուն կայ. էական կամ Անձնական, Յուցական, Ստացական, Անորոշ և Եւրաբերական:

1. ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

46. Անձնական դերանունը կը ցուցնէ անձերը կամ զէմբերը որ երեք են.

	Եզակի	Յոգնակի
Ա. Դեմք	Ես	Մենք
Բ. »	Դուն	Դուք
Գ. »	Ան	Անոնք
	Ինք	Իրենք

Գիտելիք — Անձնական դերանուն են նաեւ. իրարու, մեկմեկու. ասոնք փոխադարձ դերանուն ալ կը կոչուին:

ՇՐԱՀԱՆԳ 43. — Որոշեցիք անձնական դերանուններն եւ ըսէք թէ ո՞ր բառերուն տեղ զրուած են:

Յակոբ շատ կը սիրէր Յովսէփը, ան հազցուց անոր գեղեցիկ կապայ: — Կողմ ու շունը կը վիճէին իրարու հետ: — Տղաք, պէտք է դուք օգնէք իրարու: — Ձին, կողմ եւ եզը ըսին. ինչո՞ւ մենք ծառայենք մարդուն, ան թո՛ղ ուրիշ ծառայ գտնէ: — Յուսիկ եւ Շաւարշ լաւ աշակերտներ են. անոնք դպրոց կ'երթան եւ իրարու կ'օգնեն: — Յիսուս ալիսարհ եկաւ. ան չարչարուեցաւ մարդուն փրկութեան համար:

Հրահանգ Ա. — Բառերուն սկիզբը դրեք պատշաճ մասնիկը:

- 8. ԵԱՆ = Արեւել, Բարեւոն, Ներսէս, Դաւիթ, Մեսրոպ:
- 9. ԱԼԻ = Շնորհ, ցաւ, ողբ, պանծ, ցանկ, զարման:
- 10. ԵԼԻ = Գող, պարսաւ, յարգ, պատիւ, սէր, փափաք:
- 11. ԵՂ = Ահ, զօր, համ, հիւթ, մազ, ուժ, հանճար:
- 12. ԵՂԷՆ = Արծաթ, բոց, բանջար, հող, քար, մաղ:
- 13. ԵՐԷՆ. կամ ԱՐԷՆ = Հայ, Յոյն, Գերման, Թուրք:
- 14. ՈՐԴ = Նախ, ձախ, յաճախ, առաջին, յաջ, միջին:

Հրահանգ Բ. — Սա բառերն իրարու կցեցիք, ամականը գոյականեկն առաջ դնելով, այսպէս. Զայնը-բարձր՝ բարձրաձայն:

Տունը-մեծ, վիզը-երկայն, քիթը-խոշոր, ճակատը-լայն, սիրտը-փափուկ, միտքը-թանձր, միտքը-ուղիղ, սիրտը-աղնիւ, ձայնը-քաղցր, միտքը-մեծ, լեզուն-քաղցր, սիրտը-չար, զէմբը-գեղեցիկ, մարմինը-թանձր, միտքը-թեթեւ, փետուրը-նոր, բազուկը-երկայն, քայլը-թեթեւ, սիրտը-վատ:

Հրահանգ Գ. — Սա բառերուն կցեցիք պատշաճ մասնիկը:

- 15. ԻԿ = Փոքր, սիրուն, աղուոր, անուշ, կակուղ, քնքուշ:
- 16. ԱԿ = Կլոր, բլրոր, անուշ, յաջող, կապոյտ, դաշն:
- 17. ՈՒԿ = Սեւ, խաժ, ճերմակ, տաք, պաղ, կարմիր:
- 18. ԻԶ = Աւեր, կործան, երգ, պահպան, փարատ, կսփար:
- 19. ՈՂ = Շահ, բեր, խօս, կատար, շուրջ, ծեծ, արծան:
- 20. ԱԾ = Ծիլ, ցաւ, ողբում, խորշում, կոտոր, կատար, ման:
- 21. ՈՒՆ = Սող, զեռ, խօս, չարժ, փայլ, հաս, հաստատ:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէիք:

44. Ի՞նչ է Դերանունը: Օրինակ: 45. Քանի՞ տեսակ դերանուն կայ: 46. Ի՞նչ կը ցուցնէ Անձնական դերանունը: Դէմբը քանի՞ է: Որո՞նք են փոխադարձ դերանունները:

47. Անճանականները կը հարստին այսպէս .

Հ Ո Վ Ի Ի Ը

Ա. Գեմք		Բ. Գեմք	
Նգականի	Յոմեանի	Նգականի	Յոմեանի
Ո. Ես	Մէնք	Դուն	Դուք
Ս. Իմ	Մեր	Քու	Ձեր
Տ. Ինծի	Մեզի	Քեզի	Ձեզի
Հ. Իս, զիս	Մեզ, զմեզ	Քեզ, զքեզ	Ձեզ, զձեզ
Բ. Իսմէ	Մեզմէ	Քեզմէ	Ձեզմէ
Գ. Ինձմով	Մեզմով	Քեզմով	Ձեզմով

Գ. Գեմք

Նգականի	Յոմեանի	Նգականի	Յոմեանի
Ո. Ան	Անոնք	Ինք	Իրենք
Ս. Անոր	Անոնց	Իրեն	Իրենց
Տ. Անոր	Անոնց	Իրեն	Իրենց
Հ. Ան	զԱնոնք	զԻնք	զԻրենք
Բ. Անկէ	Անոնցմէ	Իրմէ	Իրենցմէ
Գ. Անով	Անոնցմով	Իրմով	Իրենցմով

Գիտելիք. — Փոխադարձ գերանուններն ուղղական չունին :

Սեռ եւ տրաման	Իրարու	Մէկմէկու
Հայցական	Իրար	Մէկզմէկ
Բացառական	Իրարմէ	Մէկմէկէ
Գործիական	Իրարմով	Մէկմէկով

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 48. — Որոշեցիք սա դերանուններուն թիւն ու հոշովը: Յետոյ եզակիներն՝ յոմեակի ըրեք եւ յոմեակիներն եզակի:

Ես, քեզմով, իրենցմէ, ինք, անկէ, մեզմով, իմ, դուն, իրենք, ձեզի, զս, իրենց, անոնց, ան, քեզմէ, մեզ, իրեն, իս, ձեզմէ, անով, իրենցմով, անոր, անոնք, իրմէ, ինձմէ:

Իր ոչխարներուն քովիկը, տաքի վրայ կայնած է հովիւը՝ ուշագրկը և հոգածու: Աչքն անոնց վրայ է, անոնց կը հետեւի, անոնց կ'առաջնորդէ դէպ ի խտաւէտ անդեր: Եթէ ոչխար ներքը յրսին, իրարմէ հետանան, ինքը կը վազէ անոնց ետեւէն և կը հաւարէ. Եթէ հետուէն նշմարէ թէ գայլ կուգայ, իսկոյն շունը կ'արձակէ անոր վրայ և կը փախցնէ: Իր սիրուն ոչխարներուն վրայ կը գորգուրայ. զանոնք կը մտուցանէ, կը խնամէ և կը պաշտպանէ: Օրն երկու անգամ իր սրինդին ձայնով կ'առաջնորդէ զանոնք աղբիւրը կամ առտին եզերքը՝ ջրերու համար: Ինքն է որ կը խուզէ անոնց բուրդը և մեղի կը ծախէ:

Հրահանգ Ա. — Օրինակեցիք այս հասուածն եւ ստուգեցիք եական դրամու նները, ուրոշելով, դեմք, թիւ, հոշով:

Հրահանգ Բ. — Հղովեցիք. Ոչխար, ոսք, հովիւ, տեղ, գայլ, սրինգ, ձայն, աղբիւր, առու, եզերք, բուրդ:

Հրահանգ Գ. — Օրինակին համեմատ վերլուծեցիք սա եական դերանունները:

Իրմով, զքեզ, մեզի, անոնցմով, իրենք, անոր, դուք:

Օրինակ — Իրմով էական դերանուն երրորդ դեմք եզակի գործիական. ուղղականն է ինք:

Հրահանգ Դ. — Բերանուցի եւ գրանոր պատասխանեցիք:

47. Ինչպէ՞ս կը հարստուն անճանական դերանունները: Իսկ փոխադարձ գերանունները:

2. ՅՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

48. Յուցական դերանուններն իբր թէ մատնանիշ կ'ընեն, կը ցուցնեն անձերն ու իրերը որոնց տեղ կը բռնեն:

49. Յուցական դերանուն են. Այս, սա, սոյն. Այդ, դա, դոյն. Այն, նա. նոյն: Ասոնք առանց գոյականի կը գործածուին:

Կը գործածուին նաեւ ասիկա, ասիկա, անիկա՝ միայն եզակի ուղղական և հայցական:

50. Սոյն, դոյն, նոյն հոլովման ընդհանուր ձեւին կը հետեւին և միայն եզակի կը գործածուին:

Այս, սա, եւայլն կը հոլովուին սապէս.

	Եզակի	Յոյնակի
Ուղղական եւ Հայց.	Այս, սա	Ասոնք
Սեռական եւ Տրակ.	Ասոր	Ասոնց
Բացառական	Ասկէ	Ասոնցմէ
Գործիական	Ասով	Ասոնցմով

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 45. — Հոլովեցեք ցուցական դերանունները:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 46. — Եզակի ցուցականներն յոյնակի բրեք եւ փոխադարձաբար:

Ասոնցմէ, ան, այն. դա, ասով, անոնք: — Ասկէ ալ հըրամեցէք: — Ասոր ի՞նչ անուն կուտան: — Անոնցմէ ինչո՞ւ չաւիր: — Սա աղուոր չէ՞: — Անոնց զրկէ: — Ասկէ աւելի մեծ յանցանք չըլար: — Ասոր որչա՛փ յգնեցայ: — Անոնցմէ՞ աւիր թէ ասկէ: — Քեզի՛ կուտամ աս, եթէ խօսիս: — Ասով գո՛հ չե՞ս: — Անոնցմէ բեր: — Ասոր ալ տո՛ւր, անոնց ալ: — Իմ փնտուածս սյդ չէ: — Ան ո՛վ, աս ո՛վ: — Ասիկա՞ ընտրեցիր թէ անիկա:

Հրահանգ Ա. — Իրեցեք հինգ խօսք որ ցուցական դերանուն պարունակեն:

Հրահանգ Բ. — Դերանուններ պատշաճ հոլովին փոխէ:

Մեր ծնողքը մեկ համար կ'աշխատի, պէտք է որ անոնք հնազանդ ըլլանք մենք: — Վարժապետս ես շատ կը սիրէ եւ ես բարենիշ կուտայ, երբ դասս գիտնամ: — Ես դուն չեմ վախնար: — Հայրս սրղողեցաւ դուն դէմ: — Դուն գրիչ մը կ'ուզեմ: — Քիչ մը թուղթ ալ տուր ես: — Դուք հիւանդ կը կարծէի: — Սերովբէ ես աւելի մեծ է: — Առ սա ծրարը եւ տար անոնք: — Ես շատ կ'ախորժիմ դեղձէն եւ կ'ուտեմ ան. կարծեմ դուն ալ կը սիրես դեղձն ու կ'ախորժիս ան: — Այդ տղեկը ես չի ճանչնար:

Հրահանգ Գ. — Օրինակին պէս վերլուծեցեք ցուցական դերանունները: Իրեցեք այսպէս. Ասկէ՛ ցուցական դերանուն եզակի բացառական, ուղղական եւ սա:

Ասկէ, տա, նոյնին, ասոնցմէ, ասով, անոնց, անով:

Հրահանգ Դ. — Իրեցեք սա բառերուն սեռականը, բացառականը եւ գործիականը, եզակի եւ յոյնակի:

Սէր, դաստիարակ, շահ, գլուխ, տղայ, ճամբայ, Ասիացի, գին, գինի, սուր, հիւանդութիւն, երգում, ճիւն, ստամոքս, սիւն, տաճար, ծնունդ, խթում, թոժիւն, կին, ճի, ցին, աներ:

Հրահանգ Ե. — Նոյն բառերուն ամական մը կցեցեք:

Հրահանգ Զ. — Նոյն հրահանգի բառերուն եով դեք ուրիշ բառ մը: Ինչպէս. Սիրոյ նշանը, դաստիարակին խրատը, եւայլն: Յետոյ անոնցմով մէյմկէ խօսք կազմեցեք, այսպէս. Շահուն կեարձեցի կը թողու. Գիտուն մազերը ձեռնկեցան:

Հրահանգ Է. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

48. Ի՞նչ է ցուցական դերանունին պաշտօնը: 49. Որո՞նք են ցուցական դերանունները: 50. Ի՞նչպէս կը հոլովուին:

3. ՍՏԱԳԱԿԱՆ ԳԵՐԱՆՈՒՆԵՐ

51. Ստացական գերանունները կը ցուցնեն թէ որո՞ւ կը վերադերի (ստացուածքն է) այն բանը որուն վրայ կը խօսուի⁽¹⁾ :

52. Ստացական գերանունները կը շինուին Ստացական ածականներէն՝ ս, դ, ն (կամ ը) դիմարոշ յօդերով այսպէս .

		Եզակի		
Ա.	Դեմք իմս	կամ իմինս	Մերը	կամ Մերինը
Բ.	» Բակղ	» Քակինգ	Ձերը	» Ձերինը
Գ.	» Իբը	» Իրենը	Իրենցը	» Իրենցինը
	Անորը	» Անորինը	Անոնցը	» Անոնցինը

Յոճնակի. իմիններս, մերինները, քուկիններդ, ձերինները, իրենները, եւ այլն :

53. Ստացականները կը հարվուին այսպէս .

Եզակի. իմինս, իմինիս, իմինէս, իմինովս :

Յոճ. իմիններս, իմիններուս, իմիններէս, իմիններովս :

ՀՐԱՀԱՆԳ 47. — Հոլովեցիք ստացական գերանուններ :
ՀՐԱՀԱՆԳ 48. — Ստացական գերանուններ գտիք եւ նոյն խօսքերն յոճնակի րեւի ե բառին տեղ եւն դնելով եւ գոյականներն ալ յսկանիի վերածելով :

Այս պարտէզն իմս է : — Այդ տունը քուկդ է : — Այս նաւակը մերն է : — Այդ արտն անորն է : — Այս գլխարկը քուկինդ է : — Ո՞ր ծրարն է անո՞ցինը : — Այս պարտէզն է ձերինը : — Հո՞ն չէ քուկինդ : — Հոս է ձերինը : — Ահա անոնցինը : — Անորինը տեսար թէ իմինս : — Այս սպասուորը ձերինն է : — Այս գրիչն ի՞մս է թէ քուկդ : — Այս զանգակը ո՞ր եկեղեցւոյն է. ասորինը թէ անորինը : — Ո՞ր խանութէն ասիր այս կտաւը, ասոնցինէն թէ անոնցինէն :

(1) Ստացական գերանունը կը դրոշմ Ստացական անուան ունեւոր գոյականի մը տեղ : Օրինակ. իմ գիրքս — իմինս :

Հրահանգ Ա. — Ստացական գերանուն գարունակող հինգ խօսք գրեցիք :

Հրահանգ Բ. Ենդ սգիւ բառերուն տեղ յարմար գերանուն մը դրեք, այսպէս. Սիրեկն մեր ծնողիք եւ ջանակն օգտակար ըլլալ անոնց :

Սիրենք մեր ծնողքն եւ ջանակք օգտակար ըլլալ մեր ծրնողիին : — Վարժապետս եկաւ եւ դասս կարդաց : Վարժապետիս, Խմարը կը թրին եւ խանութով ալի ր էր շինեն : — Կաթը կը կթին կովէն եւ կարկեն մածուն կը մակրդեն : — Մարթա եւ Նեկտար դաս չեն գիտեր. Մարթա եւ Նեկտար պիտի պատժուին : — Գրիգոր իր մայրը գրիկց, Աննիկ ալ իր մայրը գրիկց : — Մօրեղբորս տունը աւելի մօտ է, քան մեր տունը : — Եթէ թշնամիդ անօթի է, հաց տուր թշնամիիդ : — Պետիկ շատախօս տղայ մ'է, Պետիկ չի կրնար զսգել իր ընտան : — Ահա երկու գիրք, աս գիրքը աւելի սուղ է, քան թէ ան գիրքը :

Հրահանգ Գ. — Օրինակի պէս վերածեցիք Ստացական գերանուններ : Օրինակ. Իմիններուս՝ ստացական գերանուն, Ա. Դեմք, յոճնակի սեռակցան կամ տրակսն :

Իմիններուս, իրենցը, քուկիններդ, մերինը, ձերը, իմինիս, քուկինիդ, իրեններուն, անորինով, իմինիս, անորինը :

Հրահանգ Դ. — Աս գոյակ մկննդուն կցե յարմար ածական մը :

Մեքունին, աշակերտները, օղբ, մարդը, երկրագործը, տղաքներ, դատաւորը, բարեկամ :

Հրահանգ Ե. — Բերան սցի եւ գրտուր պատասխանեցիք :

51. Ի՞նչ կը ցուցնեն ստացական գերանունները : 52. Ի՞նչպէս կը շինուին : 53. Ի՞նչպէս կը հարվուին :

4. ԱՆՈՐՈՇ ԳԵՐԱՆՈՒՆ

54. Անորոշ գերանուններն ընդհանուր և անորոշ գաղափար մը կու տան այն անձերուն և իրերուն որոնց տեղ կը գրուին:

55. Անորոշ ածականներն են նաեւ անորոշ գերանունն, միայն թէ գոյականի հետ չեն գործածուիր և կրնան հոլովուիլ:

Գիտելիք — Անորոշ գերանուններէն մէկ քանին հոլովման այլ եւ այլ ձեւեր ունին: Ասոնք են (1) միւն, մեկը, ամեկն, ո՞վ, ո՞ր, ի՞նչ, ոչինչ, ոչ ոք, եւայլն:

ՀՐԱՀԱՆԳ 49. — Հոլովեցիք սա անորոշ դերանուններն՝ հոլովման ընդհանուր ձեւին համեմատ:

Իւրաքանչիւր, միւս, ուրիշ, մէկ քանի, նոյն, բոլոր, շատեր, ոչինչ, այսինչ, անձնիւր, քանին, որչափ, այսչափ, այսքան, այնպիսի:

ՀՐԱՀԱՆԳ 50. — Առական ստորագծէ անորոշ դերանուններ:

Ինչ որ կ'ուզես որ ուրիշը քեզի ընէ, նոյնն ըրէ ուրիշին: — Շատեր կը պնդեն թէ Դանիացիները գտած են Ամերիկան Գրիստափոր Գորմզոսէն առաջ: — Ոչինչ այնքան քաղցր է որքան բարեգործութիւնը: — Ոչ մէկը պիտի գայ: — Այս մարդերէն իւրաքանչիւրն իր կարծիքն ըսաւ: — Ո՞վ որ կ'ուզէ, հետս թող գայ: — Ոչ ոք մարդարէ է իր գաւառին մէջ: — Մենք ամէնքս հաւասար ենք Աստուծոյ առջեւ: — Մէկ քանին ինծի տուր: — Բոլորն ալ ուրիշներուն տուաւ:

(1) Դասատուն ասոնց հոլովումը կը գրէ տախտակին վրայ եւ աշակերտները կ'օրինակեն:

Հրահանգ Ա. — Խօսքերն ամբողջացուցիք սա բառերով: Բառեր. — 1. Դուռ, դուր, բուր: 2. Հոս, հոս:

1... դոց պահէ, դրացիդ գող չբռնես: 2. Զինուորին մէջքէն... մը կախուած էր: 3... անհրաժեշտ գործիք մ'է հիւանին, կահագործին եւ ատաղձագործին համար: 4. Վարդն անուշ... կը բուրէ: 5. Հովիւն իր... կ'առաջնորդէ արօտաշատ տեղեր:

Հրահանգ Բ. — Գտիք սա վերջաւորութիւնն ունեցող երեւական բառ:

Ած, ուած, ուածք, անք, ունք, ուրիւն, ուս, իւն, ուն, ոյր, ուրդ, ուք:

Ահաւասիկ մէյմէկ օրինակ. — Կասարած, դիպուածք, գրուածք, մեղադրանք, ցոյնուք, քննութիւն, քախոս, հրկիւն, խօսուք, ծածկոյր, յագուրդ, մտնուք:

Հրահանգ Գ. — Վերլուծեցիք սա անորոշ դերանունները:

Մէկուն, ամենէն, որո՞ւ, ինչ՞, մէկէն, բոլորին, անձնիւրէն, այսչափով, իւրաքանչիւրը, միւսներուն:

Օրինակ. — Մեկուն՝ անորոշ դերանուն եզակի սեռական, և դիմորոշ յօք:

Հրահանգ Դ. — Յետադաս մասնիկները կցեցիք սա բառերուն:

- 22. ՈՒՏ. = Ապառաժ, աւաղ, քար, թաւ, ոսկր:
- 23. ՈՏ. = Արիւն, եռանդ, ժանգ, ծակ, խոց, քոս:
- 24. ԿՈՏ. = Վախ, դանդաղ, նուաղ, դեղեւ:
- 25. ՈՒՐՒ. = Արձակ, պարապ, յագ, աճ, նուաղ:
- 26. ԱՏ. = Պոչ, լեզու, ձեռն, ճիւղ, քուն, հուր:

Հրահանգ Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք:

54. Ի՞նչ կ'ընեն անորոշ դերանունները: Օրինակ: 55. Որո՞նք են անորոշ դերանունները: Դրեցէք ամբողջապէս եւ հոլովեցէք:

5. ՅԱՐԱՔԵՐԱԿԱՆ ԳԵՐԱՆՈՒՆ

56. Յարաքերական գերանուն կը կոչուի որ բառը և կանխաւ յիշուած անուան կամ գերանուան մը հետ յարաբերութիւն կը ցուցնէ :

57. Այն բառն՝ որուն կը վերաբերի յարաքերական գերանունը՝ կը կոչուի յարաքերեալ :

Օրինակ — Թռչունն որ կ'երգէ : Նամակը զոր բերաւ :

Այս խօսքերուն մէջ որ, զոր են յարաքերական գերանուն. եւ յարաքերեալ են՝ թռչունն, նամակը :

58. Որ գերանունը կը հոլովուի այսպէս .

եզակի . Որ, որուն, զոր, որմէ, որով :

Յոճակի . Որոնք (որք), որո՞ց, որոնք (զորս), որոնցմէ, որոնցմով :

ՀՐԱՀԱՆԳ 51. — Որոշեցիք յարաքերականներն ու յարաքերեալները :

Հաւը զոր վաճառեցինք : — Հիւրերը որք ներս մտան : — Գրիչները զորս կտարեցիր : — Մանգաղը որով կը հնձեն : — Ազգատները որոնց հաց տուիք : — Ո՞վ է որ կը խօսի : — Այն մարդը որուն տղան կը ճանչնաս : — Ընկերս որուն ընծայեցի զիրք մը : — Հարցումը զոր բրիք : — Ծառը որմէ քաղեցինք սալը : — Նաւերն որոնցմով ճամբորդեցինք : — Այժերն որոնցմէ կաթ կթեցինք :

ՀՐԱՀԱՆԳ 52. — Զանազանեցիք անորոշ ածականներն եւ անորոշ դերանուններն :

Ոչինչ այնքան քաղցր է, որչափ բարեգործութիւնը : — Գրիչ մը տուր : — Անձնիւր մարդ իր շահը կը մտածէ : — Մի քանի ծառ տնկեցի : — Մի քանին ինծի տուր, միւսներն ալ դուն առ : — Այս մարդերէն մին հայրս է, միւսն հօրեղբայրս : — Եղբայրներէս մին երաժշտութիւն կ'ուսանի : — Բոլոր զիշերն հակեցինք : — Բոլորն ալ ձեզի տամ : — Որ տղան է սիրելի եւ ո՞րն է ատելի : — Ծառ մը կտրեց : — Ծառերէն մին կտրեց : — Ուրիշ տղաք ալ կուզան : — Ուրիշը կը ճանչնա՞ք :

Հրահանգ Ա. — Օրինակեցիք երկու սիւնակներու մէջ գտնուող խօսքերը եւ ուշադրութիւն րեք քէ դերանունը ի՞նչպէս կը դրուի գոյականին տեղը :

1. Աստուած Մովսէսին տուաւ տասն պատուէրներ եւ Մովսէս ալ Իսրայէլացիներուն տարաւ սասն պատուերները :

1. Աստուած Մովսէսին տուաւ տասն պատուէրներ եւ ալ Իսրայէլացիներուն տարաւ զանոնք :

2. Ահա երկու պատկեր, ո՞րն է գեղեցիկ, այս պատկերը թէ այն պատկերը :

2. Ահա երկու պատկեր, ո՞րն է գեղեցիկ, ա՞յս թէ այն :

3. Իմ դասս ըմբօս, բռնասդ դեռ կէս է :

3. Իմ դասս ըմբօս, բռնկիկդ դեռ կէս է :

4. Ծաղիկները — մենք քաղեցինք ծաղիկները — շատ անուշ կը բուրեն :

4. Ծաղիկները, զորս մենք քաղեցինք, շատ անուշ կը բուրեն :

5. Մարդ մը թող գայ սա բեռը վերցնէ :

5. Մեկը թող գայ սա բեռը վերցնէ :

Հրահանգ Բ. — Ըսեք քէ երկրորդ սիւնակին շեղագիր բառերը ի՞նչ տեսակ դերանուն են :

Հրահանգ Գ. — Այս օրինակներուն համեմատ, իւրաքանչիւրէն մէյակ խօսք շինելով՝ դեմ առ դեմ գրեցիք :

Հրահանգ Դ. — Վերլուծեցիք սա յարաքերականները :

Որով, որոնց, որմէ, որու, զոր, որոնք, որ, որոնցմէ :

Հրահանգ Ե. — Բերանագի եւ գրառոր պատասխանեցիք :

56. Ի՞նչ կը ցուցնէ յարաքերական գերանունը եւ ընտէ : 57. Ի՞նչ է յարաքերեալ : Օրինա՞կ : 58. Ի՞նչպէս կը հոլովուի որ բառը :

Ք Լ Ո Ւ Ի Թ Ե .

Բ Ա Յ

59. Բայ կը կոչուի այն բառն որ գործողութիւն կամ վիճակ կը ցուցնէ, այսինքն՝ ընեղ կամ ըրրայ :
Օրինակ — Հայրս կը գրէ : Առեւը պայծառ է :

Տ Է Ր Բ Ա Յ Ի Կ Ա Մ Ե Ն Թ Ա Կ Ա Յ

60. Բայի մը տէրը կամ ենթակիան է այն բառն որ կը ցուցնէ գործողութիւնը կատարող անձը կամ իրը :
Ինչպէս . Արշակ կը խաղայ, Հացը կ'ուտուի :
Արշակ բառը կը խաղայ բային տէրն է . այսինքն՝ Արշակ է որ խաղալու գործը կը կատարէ : Հացը բառը՝ կ'ուտուի բային ենթակիան է :

61. Բայի մը ենթակիան ճանչնալու համար քովը գնելու է ո՞վ կամ ի՞նչ հարցումը :
Ինչպէս . Կը խաղայ . Ո՞վ—Արշակ : Կ'ուտուի . Ի՞նչ—Հացը :
Գիտելիք — Նոտ անգամ տէր բային յայտնի չի դրուիր, բայց զօրութեամբ կամ լռելեայն կ'իմացուի, օրինակ . Երեք ժամ անընդհատ փայլեցի (տէր բայի, ես, զօրութեամբ կ'իմացուի) :

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 53. — Որոշեցիք բայն ու ենթակիան :

Օձը կը սողայ : — Զուկը կը լողայ : — Տղան կը խաղայ :
Մոյլը կը կաղայ : — Առագաստները կ'ուռին : — Գլուխս կը ցաւի : — Տերեւները կը դեղնին եւ կը թափին : — Մարդիկ կը խորհին եւ կը խօսին : — Դունն ո՞վ էս : — Ո՞վ են այս պարոնները : — Ես կ'աշխատիմ . դուք ալ աշխատեցէք : — Աստուած ողորմած է . Ան կը ներէ զղջացողներուն : — Հաւերը կ'ածեն հաւկիթ եւ մենք կ'ուտենք : — Հաւկիթն ունի ձերմըկուց եւ դեղնուց : — Դեղնուցն է օգտակար մեր սնունդին համար :

Ա Յ Ծ

Ոչխարին նման խոտակեր կենդանի մ'է այծն ալ . արուն անխաղ կը կոչուի, մինչեւ 15 տարի կրնայ ապրիլ : Աշխոյժ եւ քմահաճ բնաւորութիւն մ'ունի եւ կը սիրէ հօտէն զատուիլ, ժայտերու վրայ մագլցելու կամ բլուրներուն վրայ լեղնելու համար : Խոտ կ'ուտէ, մացառներէն կը կրծէ իր ճաշակին յարմար ծիլեր, ծղօտներ եւ տերեւներ : Այծէն կը ստանանք իր կաթը որ ոչխարին ու կովին կաթէն աւելի օգտակար է, մանաւանդ տղոց եւ հիւանդներու համար, ասկէ զատ իր մազը շատ պիտանի է մեղր՝ կերպաններ շինելու համար : Նշանաւոր է Գաղատիոյ (Էնկիւրիս) այծը որուն բուրդը կամ մազը կը կոչուի պրուն :

Հրահանգ Ա. — Օրինակեցիք վերի հասուածն եւ որոշեցիք բայերն ու տէր բայիներ :

Հրահանգ Բ. — Նոյն հասուածին մեջ ո՞ր բառերը գոյական են, որո՞նք են ածական եւ որո՞նք դերանուն :

Հրահանգ Գ. — Գտէք սա բառերուն հակաբեր :

Աղի, խակ, առողջ, հասուն, գեղեցիկ, բարձր, փափուկ, դիւրին, աջ, գէր, գերի, կանուխ, աժան, ամբողջ, կուշտ, լայն, մեծ, երկայն, իրաւ, մօտ, ծանր, պաղ, հին, կակուղ, մաքուր, թաց, ծոյլ, ծուռ, բարակ, սեւ, մութ, տրտում, պղտոր, բարի, սուտ, կարծր, հարուստ, մանր, հպարտ, բաց :

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք :

59. Ո՞ր բառեր բայ կը կոչուին . Օրինակ : 60. Ո՞ր բառեր բայի տէր կամ ենթակայ կը կոչուին . Օրինակ : 61. Ինչպէս կը ճանչնաս բային տէրը :

62. Խնդիր կամ Լրացուցիչ կը կոչուի այն բառն որ բային իմաստը կ'ամբողջացնէ:

63. Երկու տեսակ խնդիր կայ. սեռի խնդիր և բնութեան խնդիր:

1. ՍԵՌԻ ԽՆԴԻՐ

64. Սեռի խնդիրը կը ցուցնէ անձ կամ իր մը՝ որուն վրայ կը կատարուի բային ցցուցած գործողութիւնը:

65. Բայի մը սեռի խնդիրը գտնելու համար քովը սա հարցումները դնելու է. զո՞վ (անձերու համար) և ի՞նչ բանը (իրերու համար):

Օրինակ — Կը պաշտեմ Աստուած: Դուն փաղեցիր վարդը:

ՀՐԱՀԱՆԳ 54. — Գտեմ բայերն, ենթականերն եւ սեռի խնդիրները:

Երկրագործը կը մշակէ երկիրը: — Աստուած պիտի դատէ մեր գործերը: — Նաւազը վարեց նաւը: — Լաւ գրքերը կը զարգարեն միտքն եւ կը մշակեն սիրտը: — Վագրը երբեմն իր ձագերն իսկ կը պատառէ: — Յովսէփ ազատեց Եգիպտոսը սովէ: — Կիրքերդ կը կուրացնեն գրեզ: — Արեւը կը լուսաւորէ աշխարհ: — Եղբայրս շատ կը սիրէ զիս: — Տղաք իրենց դասերը կը սերտեն: — Կայէն զարկաւ սպաննեց իր եղբայրը՝ Աբէլ: — Աստուած օրհնեց Աբրահամը:

ՀՐԱՀԱՆԳ 55. — Իժմերուն տեղ սեռի խնդիր դրեմ:

Աստուած դրախտէն վռնեց —: Մովսէս Եգիպտոսէն հանեց —: Անձրեւը կը զովացնէ —: Ակուան կը մանրէ —: Կատուն կը ցրտեսէ —: Աստուած անիծեց —: Ձին կը ճանչնայ —: Շունը կը պահպանէ —: Հովիւը կ'արածէ —: Յուզա համբուրելով մատնեց —: Ս. Մեսրոպ գտաւ —:

Հրահանգ Ա. — 33 սումար սեռի խնդիրը դի՛ր կետրուն տեղ:

ՍԵՌԻ ԽՆԴԻՐ. — Նաւերը, փողոցները, հունձփերը, մարգագետինը, ամպեր, երկիրը, շենքերը, դաշտերը, կերակուրները:

Գեաղ կ'ուռոգէ...: — Առուակը կ'արգասաւորէ...: — Հովը կը վանէ...: — Արեւը կը տաքցնէ...: — Կարկուտը կ'աւրչտիէ...: — Ձիւնը կը պատէ...: — Կազը կը լուսաւորէ...: — Շողին կը քալեցնէ...: — Կրակը կ'եփէ...:

Հրահանգ Բ. — Օրինակին համեմատ խօսքեր շինեցեմ:

ՏԷՐ ԲԱՅԻ. — Արեւ, լուսին — ձի, եզ — կով, այծ — հայր, մայր — գետ, առու — սոխակ, խայտիտ:

ԲԱՅ. — Երգել, սիրել, ուռոգել, լուսաւորել, տալ, քաշել:

ՍԵՌԻ ԽՆԴԻՐ. — Արօր, երգեր, զաւակներ, երկիր, մարգագետին, կաթ:

Օրինակ. — Արեւն ու յուսինը կը յուսաւորեն երկիրը:

Հրահանգ Գ. — Վերլուծեցեմ օրինակին պէս:

Արտեմ կը կարգայ իր համարը: — Ես կը կարգամ դասերս: — Թոշունը որ թուաւ իր բոյնէն: — Միւսները ճամբէ: Միւս տղան քու եղբայրդ է, իմինս մեծ է:

Օրինակ. — Կը կարդայ՝ բայ է, ինչու որ գործողութիւն կը նշանակէ: Ո՞վ կը կարդայ: — Արտեմ: Արտեմ՝ յատուկ անուն եզակի ուղղական. տէր բայի կը կարդայ բային. իր՝ ստացական անձական, կը վերաբերի հանարը բառին. հանարը հասարակ անուն եզակի հայցական, ը դիմորտը յօդով:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեմ:

62. Ի՞նչ է խնդիր կամ քրացուցիչ: 63. Քանի՞ տեսակ խնդիր կայ: 64. Ի՞նչ է սեռի խնդիրը: Օրինակ: 65. Ի՞նչ պէս կը գտնուի սեռի խնդիրը: Օրինակ:

2. ԲՆՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

66. Բնութեան խնդիրը կ'ըլլայ՝ տրական, բացառական և գործիական հոլով Անուն կամ Դերանուն մը, առանձին՝ կամ մէջ, սակ, վրայ, իով, առ, եւայլն. բառերուն հետ:

67. Բնութեան խնդիրը կը ճանչցուի սա հարցումներով.

Ս.ճներու համար

Իրերու համար

Տրակ. Որո՞ւ, որո՞նց. Ի՞նչ բանի, ի՞նչ բաներու.

Բաց. Ո՞րմէ, որո՞նցմէ. Ի՞նչ բանէ, ի՞նչ բաներէ.

Գործ. Որո՞վ, որոնցմո՞վ Ի՞նչ բանով, ի՞նչ բաներով:

Նաեւ սա հարցումներով. Ե՞րբ, ո՞ւր, ո՞ւսկից, ինչո՞ւ, ինչե՞ն, ի՞նչպէս, եւայլն:

ՀՐԱՀԱՆԳ 56. — Գտե՛ք բնութեան խնդիրը պատշաճ հարցումով:

Հնազանդիւնք մեր խղճի ձայնին: — Դիմադրե՛լ չար մտտումներուդ: — Չարերը կը միաբանին իրենց մոլութիւններով: — Կեղծաւորը կը խօսի իր գաղափարին հակառակ: — Կ'ողբամ այն անձին վրայ որ կը հնազանդի իր կիրքին: — Ամեն բան չի վերջանար մահով: — Մայր մը դիւրաւ կը ներէ իր զաւկին: — Ժիր գործաւորը կարօտ չըլլար շապիկի: — Անձրեւը կը տեղայ երկինքէն:

ՀՐԱՀԱՆԳ 57. — Շեղագիր բառերը սեռի՞ քե՛ք բնութեան խնդիր են:

Մտուր կը ճանչցուի իր պտուղէն: — Բարիք ըրէ՛ մեծաւորներուդ: — Ագահը իր պահիւր կը գոհէ իր շահերուն: — Աստուած կու տայ սևունդ փոքրիկ քոչուններուն: — Նախընտրենք գիտութիւնը ևարսութեանէն: — Աղջիկը չուան կը մանէր իր սեներակին մէջ: — Պէտք է ներել ուրիշին քերութիւններուն: — Բարեգործութիւնը կը բերէ իր վարձքը: — Լիզուրկոս Սպարսայի տուաւ շատ իմաստուն օրհնակներ: — Յիսուս գատեց որումը ցորենէն:

ԱՊՈՒՇ ԶԱՂԱՑՊԱՆԸ

Ի՞նչ կ'ըսես, երբ տեսնես որ շաղացական մը որ իր շաքացքին քարը պարապ կը թողու, ցորեն չի լեցներ, և քարը կը դառնայ, կը դառնայ շարունակ, բայց առանց օգուտ տալու: — «Ապո՛ւշ շաղացական, պիտի ըսես. աւելի աղէկ է որ քարը կոտորես, քան թէ զուր տեղը մտիկ ընես անոր ձայնը»:

Գո՛ւն ալ, ծո՛յլ բարեկամն, ճիշդ ու ճիշդ այս շաղացականին կը նմանիս. մտքիդ բան մը չես տար աղալու:

Հրահանգ Ա. — Գտե՛ք վերի հասումին մէջ բայերը, սեռ բայիները, սեռի խնդիրները, բնութեան խնդիրը:

Հրահանգ Բ. — Օրինակեցե՛ք սա ցուցակը եւ միտք պահեցե՛ք քե՛ հակառակ դերանուններն ի՛նչպէս կը գործածուին խօսքի մէջ:

	Եզակի				
Տեր բայի	Ուղղա.	ես	, դուն	, ան	ինք
Յասկացուցիչ	Սեռ.	իմ	, քու	, անոր	իրեն
Սեռի խնդիր	Հայց.	զիս	, զքեզ	, ան	զինք
Բնութեան խնդիր	Տրակ	ինձի	, քեզի	, անոր	իրեն
	Բաց.	ինձմէ	, քեզմէ	, անկէ	իրմէ
	Գործ.	ինձմով	, քեզմով	, անով	իրմով

	Յո՛սնակի				
Տեր բայի	Ուղղ.	մենք	, դուք	, անոնք	, իրենք
Յասկաց.	Սեռ.	մեր	, ձեր	, անոնց	, իրենց
Սեռի խն.	Հայց.	զմեզ	, զձեզ	, զանոնք	, զիրենք
Բնութ. խն.	Տր.սկ.	մեզի	, ձեզի	, անոց	, իրենց
	Բաց.	մեզմէ	, ձեզմէ	, անոնցմէ	, իրենցմէ
	Գործ.	մեզմով	, ձեզմով	, անոնցմով	, իրենցմով

Հրահանգ Գ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցե՛ք:

66. ո՞ր բառեր բնութեան խնդիր կ'ըլլան եւ ի՞նչ հոլով, մէյմէկ օրինակ տուր: 67. Ի՞նչպէս կը ճանչցուի բնութեան խնդիրը: Օրինա՞կ:

ԲԱՅԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՆԵՐԸ

68. Բայը փոփոխութիւն կը կրէ դեմքին, թիւին, ժամանակին և եղանակին համեմատ:

69. ԴիՄԻՔ. Բայն ալ դերանուններուն պէս երեք դէմք ունի:

70. Թիի, Գործ մ'ընողը կրնայ մէկ հոգի կամ մէկէ աւելի ըլլալ անոր համեմատ բայն ալ եզակի կը դրուի կամ յոյնակի:

71. ԺԱՄԱՆԱԿը երեք է. ներկայ, անցեալ, ապառնի:

Ա. Բայը ներկայ ժամանակ կը ցուցնէ, երբ գործը կը կատարուի հիւնա: Օրինակ. Կը կարգամ (հիւնա):

Բ. Բայը անցեալ ժամանակ կը ցուցնէ երբ գործը կատարուած է առաջ: Օրինակ. Կարգացի (առաջ):

Գ. Բայը ապառնի ժամանակ կը ցուցնէ երբ գործը պիտի կատարուի վերջը: Օրինակ. Պիտի կարգամ (վերջը):

72. ԵՂԱՆԱԿ կը նշանակէ ձեռ, կերպ, և կը ցուցնէ թէ գործ մը ի՞նչպէս կը կատարուի:

Եղանակը վեց է. Սահմանական, Թեական, Հրահայարկան, Ստորադասական, Աներեւոյթ և Ընդունեցութիւն կամ Դերայ:

ԶԲԱՆԿ 58. — Որոշեցիք բայերուն դեմքը, թիւը և ժամանակը:

Կ'երգեմ, պիտի երգեմ, կ'ուզենք, պիտի առնենք, կ'երթայ, կ'առնեն, թողուցիք, մեռան, պիտի մեռնինք, գրեցի, կը գրենք, պատժուեցաւ, պիտի քաղէ, գրէ', պիտի երթաս, երգէ', կը խաղային, մեռաւ, զարկէ՛ք, խածաւ, կը հաչէր, կու գար, պիտի խօսինք:

ԶԲԱՆԿ 59. — Նոյն բառերուն սկիզբը ենթակայ մը (դերանուն կամ անուն) և խնդիրներ դնելով՝ խօսքն ամբողջացուցիք:

Ո՞Վ ԳՏԱԻ ԱՄԵՐԻԿԱՆ

Փոքրիկ Մովսէս քրոջը Ատրինէին հետ կը խաղար: Շատ կը զուարճանային և շատ ալ աղմուկ կը հանէին: Իրենց դաստիարակը, որ մօտակայ սենեակը կը գլտնուէր, յանկարծ հարցուց անոնց:

«Տղա՛ք, ո՞վ գտաւ Ամերիկան?»

Մովսէս կարծելով որ կը հարցնէ թէ ո՞վ է աղմուկ հանողը՝ իսկոյն պատասխանեց:

«Ճշմարիտ կ'ըսեմ, պատուելի, քոյրս էր, ես չէի»

Հրահանգ Ա. — Օրինակեցիք և որոշեցիք բայերուն դեմքը, թիւը, ժամանակը:

Հրահանգ Բ. — Նոյն հասուածք Սահմանական եղանակ ներկայ ժամանակ եզակի Գ. դեմքի վերածեցիք:

Հրահանգ Գ. — Վերլուծեցիք սա խօսքեր:

Միհրանիկ գանգատեցաւ դասատուին. — Զուէնին քոյրը ինկաւ. — Քերականութեանս կանոնները կը սորվիմ եւ հրահանգները կը գրեմ. — Դուն ի՞նչ կ'ուտես. — Փառք տանք Աստուծոյ որ զմեզ ստեղծեց:

Օրինակ. — Գանգատեցաւ՝ բայ. — Ո՞վ գանգատեցաւ Միհրանիկ՝ յատուկ անուն եզակի ուղղական: Միհրանիկ գանգատեցաւ. — Որո՞ւ. դասատուին. հասարակ անուն եզակի տրական, և դիմորոշով. բնութեան խնդիր է գանգատեցաւ բային:

Հրահանգ Դ. — Բերանացի և գրաւոր պատասխանեցիք:

68. Ի՞նչ փոփոխութիւններ կը կրէ բայը: 69. Ի՞նչ է դէմքը: Օրինակ. 70. Ի՞նչ է թիւը: Օրինակ. 71. Ի՞նչ է ժամանակը և քանի՞: Բայը ե՞րբ ներկայ ժամանակ կը ցուցնէ. ե՞րբ անցեալ, ե՞րբ ապառնի. տո՛ւր օրինակներ: 72: Ի՞նչ է եղանակը և քանի՞:

ԱՐՄԱՏ ԵՒ ՎԵՐՋԱՆՈՐՈՒԹՅՈՒՆ

73. Բայը կը բաղկանայ երկու մասէ .
Արմատ եւ վերջաւորութիւն :

74. Արմատն է բային այն մասն որ կուտայ որոշ
իմաստ եւ սովորաբար անփոփոխ կը մնայ :

75. Վերջաւորութիւնը կը փոխուի՝ դէմքին, թիւ-
ւին, ժամանակին եւ եղանակին համեմատ :

Օր. — գործ եցի — գործ եցիք, եւայլն :

Լ Ծ Ո Ր Դ ՈՒ Թ Յ Ի Ն

76. Բայը խոնարհել՝ կը նշանակէ նոյն բային բո-
ւրը ձեւերը գրել կամ ըսել :

77. Բայերը խոնարհելու չորս ձեւ կայ որք կը
կոչուին Լծորդութիւն :

Ա. Լծ. կը վերջաւորի	եւ եւ նել՝	(սիրել, տեսնել)
Բ. » » »	իւ » նիլ՝	(խօսիլ, հագնիլ)
Գ. » » »	ալ » նալ՝	(կարդալ, գողնալ)
Դ. » » »	ուլ » նուլ՝	(թողուլ, զբօսնուլ)

78. Կանոնաւոր են այն բայեր որ այս չորս Լծոր-
դութիւններուն պէս կը խոնարհին :

79. Անկանոն կամ Զարտոյի կը կոչուի բայը երբ
սոյն տիպար — օրինակներէն կը տարբերի :

ՇՐԱՀԱՆԳ ԳԹ. — Կ. Ի՞նչ կ'ընէ վարժապետը, մշակը՝
դերձակը, դարբինը, դահլիճը, ատամնաբոյժը, պատկերա-
հանը, հիւանը, պայտարը, սափրիչը :

Ձ. Գառնը կը մայէ, իսկ կո՛վը. ձի՞ն, է՞ջը, չո՞ւնը,
կատո՞ւն, սոխա՞կը, կաքա՞ւր, առի՞ւծը, օ՞ճը, մեղո՞ւն,
հա՞ւը (զտիք առննց ձայները) :

Հրահանգ Ա. — Եզակիի վերածելով usnrագծեցիք սե՛ր
բային :

Ձիերը կը վրնջեն կամ կը խխնջեն : — Էշերը կը գուան : —
Եզները կը պոռոչան : — Կովերը կը բառաչեն : — Ոչխարները
կը մայեն : — Շուները կը հաչեն : — Վագրերը կը խոնջեն :
Տատրակները կը գուրգուրան : — Կատունները կը մլաւեն կամ
կը նուան : — Խոզերը կը խանջեն : — Հաւերը կը կրկուան : —
Վառեակները կը կտկտան : — Կաքաւները կը կարկչեն : — Ա-
ղաւնիները կը մնչեն : — Ճնճղուկները կը ճուլըլան : — Ծի-
ծեռնակները կը ճռռողեն : — Սոխակները կը դայլայլեն : —
Անծեղները կը կարկաչեն : — Ագռաւները կը կոնջեն : — Գոր-
տերը կը կռկուան : — Կոկորդիլոսները կ'աշխարեն : — Լա-
կոտները կը թնծկան : — Սագերը կը ռնգեն : — Աղուէտները
կը կաղկանձեն : — Լորերը կը կայկայեն : — Եղնիկները կը
բբան : — Եղջերունները կը գոչեն : — Գայլերը կ'ոռնան : — Ա-
ռիւծները կը մունջեն : — Օճերը կը սուլեն կամ կը շչեն : —
Սիրամարգները կը ճչեն : — Ճանձերը կը բզզան : — Փիղերը
կը գոչեն : — Ճպուռները կը ճոճոռնան : — Արծիւնիքը կը կա-
ռաչեն : — Արջերը կը մրմռան : — Արտոյտները կը գեղգե-
ղեն : — Արագիւնները կը կափկափեն : — Բուերը կ'աղա-
ղակեն : — Եղնորթները կը խորդան : — Թութակները կը խօ-
սին : — Մուկերը կը ճուան :

Հրահանգ Բ. — Գտիք սա բառերուն հոմանիքը :

Պարգեւել, գրուցել, յայտնել, ամուսնանալ, կցել, իշ-
խել, ջախել, փշրել, յափշտակել, ստանալ, կամիլ, շարժել,
հանդարտել, մերձենալ, սպառիլ, զատել, պահանջել, թուել,
գարշիլ, ծիծաղիլ, վախճանիլ, պարզել, շողողալ, ճմլել,
թարշափիլ, նուաղիլ, սթափիլ, արտասուել, խոնարհիլ :

Հրահանգ Գ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք :

73. Բայը քանի՞ մասէ կը բաղկանայ : 74. Ի՞նչ է ար-
մատը : 75. Ի՞նչ է վերջաւորութիւնը : Օրինա՞կ : 76. Ի՞նչ է
բայ խոնարհելը : 77. Բայ խոնարհելու քանի՞ ձեւ կայ, ո-
րո՞նք են : 78. Ո՞ր բայեր կանոնաւոր են : 79. Ե՞րբ անկա-
նոն կամ զարտուղի է բայ մը :

Է Ա Վ Ա Ն Բ Ա Յ

80. Էական կամ Օժանդակ կը կոչուի եւ (ըրրայ) բայը որ ուրիշ բայերու կազմութեան կ'օժանդակէ, և կը խոնարհի այսպէս.

Ս Ա Շ Մ Ա Ն Ա Վ Ա Ն		Ապառնի	ԱՏՈՐԴԱՍԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ			ԵՂԱՆԱԿ
Թոճակի եզակի	Ներկայ	պիտի ըլլամ	Ներկ. եւ Ապառ.
	Ա. դեմք եմ	» ըլլաս	որ ըլլամ
	Բ. » ես	» ըլլայ	» ըլլաս
	Գ. » է	» ըլլանք	» ըլլայ
	Ա. » ենք	» ըլլան	» ըլլանք
	Բ. » էք	ՅԷԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ	» ըլլա
Գ. » են	Ներկ. եւ Ապառնի	» ըլլան	
Թոճակի եզակի	Անկասար	պիտի ըլլայի	Անկասար
	էի	» ըլլայիր	որ ըլլայի
	էիր	» ըլլար	» ըլլայիր
	էր	» ըլլայինք	» ըլլար
	էինք	» ըլլայիք	» ըլլայինք
	էիք	» ըլլային	» ըլլայիք
Թոճակի եզակի	էին	ՀՐԱՄԱՅԱԿԱՆ	» ըլլային
	Կասարեալ	ԵՂԱՆԱԿ	ԱՆԵՐԵՒՈՅԹ
	եղայ	Ներկ. եւ Ապառնի	Ներկ. եւ Ապառ.
	եղար	Եզակի	ըլլալ
	եղաւ	Բ. դեմք եղիր	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
	եղանք	Գ. » թող ըլլայ	Ներկայ՝ եզող
եղաք	Յոճակի	Անցեալ՝ եղած	
եղան	Ա. դեմք ըլլանք	Ապառնի՝ ըլլալու	
	Բ. » եղէք		
	Գ. » թող ըլլան		

ՀՐԱՇԱՆԳ 61. Էական բային հետ խոնարհեցիք սա բառերը. Աշակերտ, զինուոր, խելօք, խոնարհ, բժիշկ:

Հրահանգ Ա. — Շեղագիր բառերը փոխելով հոմանիքը դրեք:

1. Պարսպ գործաւորը ապրուստի անձկութիւն կը կրէ:
2. Պարսպ գործաւորը ապրուստի անձկութիւն կը կրէ:
3. Պարսպ գործաւորը ապրուստի անձկութիւն կը կրէ:
4. Պարսպ գործաւորը ապրուստի անձկութիւն կը կրէ:
5. Պարսպ գործաւորը ապրուստի անձկութիւն կը կրէ:

ՀՈՄԱՆԻՇՆԵՐՆ ԵՆ. — Դասարկապորտ, բանուոր, սընուկ, նեղուքիւն, կը ֆաշէ:

Հրահանգ Բ. — Գտեք սա բառերուն հակառակը:

Օրհնել, ատել, հրամայել, առնել, մերժել, պարտիլ, ծնիլ, միանալ, կանխել, խռովել, դադարիլ, մոռնալ, կործանել, հեռանալ, գոհացնել, դանդաղիլ, շտայել, գումարել, շեղել, հետեւիլ, աւելնալ, կորսնցնել, ամփոփել, անտարանալ, փթթիլ, սթափիլ, արտասուել, պակսիլ, խօսիլ:

Հրահանգ Գ. — Կետերուն տեղ յարմար տեղ բային դրեք:

... կը քաջէ կառքը: — ... կը հերկէ արտը: — ... կը պահպանէ հօտը: — ... կու տայ կաթ: — ... կու տայ բուրդ: — ... կ'ածէ հակիթ: — ... կ'արտադրէ մեղր: — ... կը բռնէ մուկերը: — ... կ'ուտէ խայծը եւ կը կառչի կարթին: — ... կը կրծէ թթենիին տերեւը: — ... կը շինէ իր բոյնը: — ... կը փորէ հողը: — ... կ'ապրի իր պատեանին մէջ: — ... կը թոչտի ծաղիկներուն վրայ:

Հրահանգ Դ. — Վերլուծեցիք սա եական բայերը:

Եղաւ, եղի՛ր, ըլլալու, որ ըլլանք, պիտի ըլլամ, է, պիտի ըլլայ, եղան, եմ, էիք, պիտի ըլլաս, եզող:

Օրինակ — Եղաւ՝ էական բայ, սահմանական եղանակ, կատարեալ ժամանակ, եզակի երրորդ դէմք:

Հրահանգ Ե. — Բերանացի եւ գրաւոր պարսախառնեցիք:

80. Էական կամ օժանդակ բայը ո՞րն է եւ ինչպէ՞ս կը խոնարհի:

Ս Տ Ո Ր Ո Վ Ե Լ Ի

81. Ստորոգելի կը կոչուի այն բառն որ ենթա-
կային որպիսութիւնը կամ վիճակը կը ցուցնէ:

Օրինակ — Աստուած արդար է: Օգը ցուրտ պիտի ըլլայ:

Գիտելիք Ա. — Ստորոգելին կրնայ յաջնակի դրուիլ:

Օրինակ — Այս մարդիկ մեր բարեխառններն են:

Գիտելիք Բ. — Ստորոգելի կրնան ըլլալ գոյականն ու ա-
ծականը (ինչպէս վերի օրինակներուն մէջ):

Հ Ր Ա Ն Ա Ն Գ 62. — Որոշեցեք usnroqelighները:

Առիւծը կենդանիներուն գլխաւորն է: — Այս շէնքն ըն-
դարձակ էր բայց հին: Մարգագետինը կանաչ է: — Պէտք է
հնազանդ ըլլանք մեր մեծերուն: — Ջրհորը խոր է: — Ո՛րջափ
մօտ է աս ճամբան: — Դուք իմ ընկերս էք: — Այս տարի
բերքերն առատ պիտի ըլլան, անցեալ տարի սոկաւ եւ սուղ
էին: — Ե՞րբ ծեռ պիտի ըլլանք: — Հաճե՞լի շեմ ձեզի: —
Աղէկ եղաւ: — Սա տղաքը ձեր աշակերտներն են:

Հ Ր Ա Ն Ա Ն Գ 63. — Գիծերուց սեղ usnroqeligh մը դիր:

Աստուած — է: Երկինքը — է: Խոտը — է: Նարինջը
— է: Պնակներն — են: Ծծումբը — է: Կաթը — է: Աստ-
ղերը — են: Լեղակը — է: Ապակին — է: Աշակերտները
— են: Ծառերը — էին: Սկաւառակն ու անիւր — են:
Օգը — եղաւ: Մենք — էինք: Դուք — պիտի ըլլաք: Տղան,
մի ըլլար —: — պիտի ըլլամ: Մենք — ենք: Արեգակը —
է: Ազդիսն ու կիտրոնը — են: Անոնք — պիտի ըլլային: Տղաք
թող — ըլլան իրենց մեծերուն: Բարեկամներն — ըլլալու
են: — Յիսուս եղաւ — աշխարհի:

Հ Ր Ա Ն Ա Ն Գ 64. — Իբր usnroqeligh գործածե մեկ մեկ
խօսի մէջ:

Հանդարտ, մաքուր, քաջ, կարճ, չոր, թաց, խոհեմ,
բարձր, հովիւ, եղբայր, շէնք:

Ա Ռ Ի Ի Մ

Առիւծը կատուի ցեղին կը պատկանի և, վագրին
պէս, մսակեր կենդանիներուն ամենէն զօրաւորն ու
սոսկալին է: Մինչեւ երեսուն քառասուն տարի կ'ապրի
և շատ վնաս կը հասցնէ ոչխարներուն: Գիշերը միայն
իր որջէն կ'ելլէ և քիչ անգամ կը յարձակի մարդուն
վրայ: Երբ վիրաւորուի, այն ատենն է որ ցոյց կուտայ
ծայրայեղ վայրագութիւն, վասն զի կ'ուզէ ամէն կեր-
պով վրէժ լուծել: Առիւծը խորհրդանշանն է զօրու-
թեան, արիութեան և վեհանձնութեան, և կը կոչուի
կենդանեաց գլխաւորը: Կերպարանքը շատ փառաւոր
է, բայց բարկացած ժամանակ սոսկալի տեսք ունի:
Առիւծին ձագը կը կոչուի կորիւն:

Հրահանգ Ա. — Օրինակեցեք այս հասուածը, որոշելով
եական բայերը. skr բայիները եւ usnroqelighները:

Հրահանգ Բ. — Վերլուծեցեք սա խօսքերը:

Այս մարդերը մեր ուղեկիցներն են: — Խոսքով կնքա-
հայր եղաւ: — Անոնք երկու տարի առաջ ողջ էին: — Այս
տարուան հունձքերը առատ պիտի ըլլան:

Հրահանգ Գ. — Օրինակին համեմատ խօսքեր շինեցեք եւ
որոշեցեք բառերուց պատշտները:

Օրինակ — Մելանին (յասկացողից), գոյնը (skr բայի),
կապոյտ (usnroqeligh) է (բայ):

ՏԵՐ ԲԱՅԻ — Լեւոնին մազերը, արծիւին կտուցը, Ման-
նիկին ասեղը, պարտէզին ծառերը, հաւկիթին դեղնուցը:

ՍՏՈՐՈՎԵԼԻ — Խարտեաշ, կոր, սուր, խիտ, յարգի:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

81. Ի՞նչ է ստորոգելի, ի՞նչ թիւով կը գործածուի եւ
ի՞նչ տեսակ բառ:

83. Երկուրդ լծորդութիւն (*) — ԻԼ

ԽՕՍԻԼ — արմատ՝ խօս

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ	Ապառնի	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ	Պիտի խօս ին	ԵՂԱՆԱԿ
Ներկայ	» խօս իս	Ներկ. եւ Ապառնի
Կը խօս ին	» խօս ի	Որ խօս ին
» խօս իս	» խօս ինք	» խօս իս
» խօս ի	» խօս իք	» խօս ի
» խօս ինք	» խօս ին	» խօս ինք
» խօս իք	Քէսկան ԵՂԱՆԱԿ	» խօս ին
» խօս ին	Ներկայ եւ Ապառնի	Անկասար
Անկասար	Պիտի խօս էի	Որ խօս էի
Կը խօս էի	» խօս էիր	» խօս էիր
» խօս էիր	» խօս էր	» խօս էր
» խօս էր	» խօս էինք	» խօս էինք
» խօս էինք	» խօս էիք	» խօս էիք
» խօս էիք	» խօս էին	» խօս էին
» խօս էին	ՀՐԱՄԱՅԱԿԱՆ	ԱՆԵՐԵՒՈՅԹ
Կասարեայ	ԵՂԱՆԱԿ	Ներկ. եւ Ապառնի
խօս եցայ	Ներկայ եւ Ապառնի	խօս իլ
խօս եցար	Եգ. Բ. դեմք խօս է՝	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
խօս եցաւ	» Գ. » Թող խօս ի	Ներկայ՝ խօս ող
խօս եցանք	Յֆ Ա. » խօս ինք	Անցեայ՝ խօս ած
խօս եցաք	» Բ. » խօս եցեք	Ապառնի՝ խօս նշռ
խօս եցան	» Գ. » Թող խօսին	

ՀՐԱՀԱՆԳ 66. Խոնարհեցեք. Փայլիլ, աշխատիլ, բնակիլ, յոգնիլ, նայիլ, բուսնիլ, հաւնիլ, մաշիլ:

(*) Այս լծորդութեան բայերէն զտէր և զրեցէր ձեր տետրին մէջ:

Հրահանգ Ա. — Շեղագիր բառերուն տեղ հոմանիւթներ դրեք:

1. Բարի ծառան հաւատարիմ է իր տիրոջը: 2. Աղէկ սպասաւոր մը անշուշտ հաւատարմութեամբ կը կատարէ իր տիրոջ գործերը: 3. Թերուրքիւններդ ուղղել ջանաւու ես: 4. Պէտք է աշխատես սպասարարութեան մէջ չգտնուիլ: 5. Արդիւնքէն կը ճանչցուի արհեստաւորի մը ճարտարութիւնը: 6. Վարպէս գործաւոր մը միշտ կրնայ գործել: 7. Շուները զիրար կը բզգեկեն: 8. Պէտք է որ պատուած հագուստով դպրոց գաս:

Ծանօթ. — Հոմանիւթները հրահանգին մէջ են:

Հրահանգ Բ. — Օրինակին նման խօսքեր շինեցեք:

ՏԵՐ ԲԱՅԻ — Շուն, արեւ, անձրեւ, փայտահար, հօրեղբայր, աշակերտ, քահանայ:

ԲԱՅ — Կը տաքցնէ, կը պահպանէ, կը սիրէ, կը կտրէ, կ'ոռոգէ, կ'ուսանի, կը կարդայ:

ՍԵՌԻ ԽՆԴԻԻՐ — Այծեր, ոչխարներ. — մարդեր, կենդանիներ. — դաշտ, մարգագետին. — կաղնի, փեկոն. — եղբորորդի, եղբորդուստր. — քերականութիւն, թուարանութիւն. — շարական, աւետարան:

Օրինակ — Շունը կը պահպանէ այծերն ու ոչխարները:

Հրահանգ Գ. — Սա խօսքերուն կցե՛ յարմար խնդիր մը (սեռի կամ բնութեան խնդիր):

1. Անիւ ձերունին կը բնակի: 2. Յանցաւոր աշակերտները կայնեցան: 3. Մաքուր օդը կը նպաստէ: 4. Ազան մարգը կը գոհէ: 5. Ժիր երկրագործը կարօտ չըլլար: 6. Ծոյլ տղաք կը զբաղին: 7. Արգարատէր դատաւորը կը գործադրէ: 8. Ըմարիտ բարեկամը կը հասնի:

Հրահանգ Դ. — Վերլուծեցեք սա բայերը:

Կը խօսէին, կը բնակէինք, յոգնեցայ, թող նայի, մի՛ մաշիր, որ ըլլայ, կտրած, լուսցող:

Հրահանգ Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

83. Ո՞րն է Բ. լծորդութեան տիպարը: Օրինակներ:

84. ԵՐՐՈՐԳ լծորդութիւն (*) — Ա.Լ
ԿԱՐԴԱԼ — արմատ՝ կարդ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ	Ապառնի	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ	Պիտի կարդ ան	ԵՂԱՆԱԿ
Ներկայ	» կարդ աս	Ներկ. եւ Ապառնի
Կը կարդ ան	» կարդ այ	Որ կարդ ան
» կարդ աս	» կարդ անկ	» կարդ աս
» կարդ այ	» կարդ ւֆ	» կարդ այ
» կարդ անկ	» կարդ ան	» կարդ անկ
» կարդ ւֆ	ՅԷԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ	» կարդ ւֆ
» կարդ ան	Ներկայ եւ Ապառնի	» կարդ ան
Անկասար	Պիտի կարդ այի	Անկասար
Կը կարդ այի	» կարդ այիր	Որ կարդ այի
» կարդ այիր	» կարդ ար	» կարդ այիր
» կարդ ար	» կարդ այիևկ	» կարդ ար
» կարդ այիևկ	» կարդ այիւֆ	» կարդ այիևկ
» կարդ այիւֆ	» կարդ այիև	» կարդ այիւֆ
» կարդ այիև		» կարդ այիև
Կասարեայ	ՀՐԱՄԱՅԱԿԱՆ	ԱՆԵՐԵՒՈՅՔ
կարդ ացի	ԵՂԱՆԱԿ	Ներկ. եւ Ապառնի
կարդ ացիր	Ներկայ եւ Ապառնի	կարդ այ
կարդ աց	Եզ. Բ. դեևկ կարդ ա՛	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
կարդ ացիևկ	» Գ. » ԹՂ. կարդ այ	Ներկ. կարդ ացող
կարդ ացիւֆ	Յֆ. Ա. » կարդ անկ	Անց. կարդ ացած
կարդ ացիւֆ	» Բ. » կարդ ացիւֆ	Ապառ. կարդ այրու
կարդ ացիև	» Գ. » ԹՂ. կարդ ան	

ՀՐԱՀԱՆԳ 67. Խոնարհեցե՛ք. Հողալ, դողալ, շուղալ, կողալ, աղալ, հաղալ, փռնդտալ, պծգալ, գոռալ:

(*) Ալ վերջաւորող բայեր գտէք և գրեցէք ձեր տետրակին մէջ:

Հրահանգ Ա. — Եզակիի վերածեցե՛ք:

Ձէնքերը կը շիահեն. — Ջուրի մէջ ինկած մարմինները կը ճողփեն. — Անիւները կը ճռնչեն. — Սուրերը կը խօշեն. — Գետերը կը խոխոջեն. — Տերեւները կը խարջափեն կամ կը սօսաւեն. — Խարտոցները կը խռնտեն. — Ծղիւնիները կը ճռնչեն. — Թնդանօթները կը գոռան. — Հոգեվարքը կը հռնտայ. — Ժայռերը կ'արձագագեն. — Բոցերը կը ճարձատեն. — Անձրեւները կը շառայեն. — Ալիքները կը գոռան. — Ջանգալիները կը ղողանջեն. — Ուղբերը կը դոփեն. — Ձիերը կը դափրեն. — Առուակները կը կարկաչեն. — Անտառները կը խարջափեն. — Սրտերը կը տրոփեն. Հոգմերը կը սուլեն. — Ձեռքերը կը ծափահարեն. — Վտակները կը մրմնջեն. — Վիհերը կը դղրդրին. — Անձաւները կը վանգեն. — Ականջները կը դռնջին:

Հրահանգ Բ. — Կետերուն տեղ յարմար տեղ բային դրե՛ք:

ՏԵՐ ԲԱՅԻՆՏԵՐ — Գինին, ձուկ, ջուր, կոչնական, խոհարարութիւն, ճաշ, սպասները, փայտ, տպուր, միս, հաց, աղանդեր, աղ:

1. ... կ'այրի վառարանին կամ ծխանին մէջ: 2. ... կ'եռայ խալիկին մէջ: 3. ... կը տապկուի տապակին մէջ: 4. ... կը խորովուի շամփուրով: 5. ... կ'եփի փուռին մէջ: 6. ... կը ստիչ բանջարեղէնը: 7. ... համ կուտայ կերակուրներուն: 8. ... Սեղանին վրայ շարուած են: 9. ... շիջին մէջ է: 10. ... լեցուած է պնակներուն մէջ: 11. ... եկած են: 12. ... կերակուրէն վերջը կ'ուտուի: 13. ... պատրաստ է:

Հրահանգ Գ. — Վերլուծեցե՛ք սա բայեր:

Կը ըլլամ, կը կարդային, դողաց, պիտի աղայ, կարդա՛:

Օրնակ — Կը յողում, բայ Գ. լծորդութեան, սահմանական եղանակ, ներկայ ժամանակ, եզակի թիւ, առաջին դիմ: Տէր բային, եւ, զօրութեամբ խմացուած:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցե՛ք:

84. Ո՞րն է Գ. լծորդութեան տիպարը: Օրինա՞կ:

85. Չորրորդ լծորդութիւն (*) — ՈՒԼ

ԹՈՂՈՒԼ — արմատ՝ թող

ՈՐԹՆ ՈՒ ԵՂԷԳԸ

Որթատունկ մը կը տրանջար թէ ինք՝ որ այնքան օգտակար և համեղ պատուղներ ունի՝ անջրգի և աւազուտ բլուրի մը վրայ անկուած էր, մինչդեռ եղէգը որ անպէտ անօգուտ տունկ մ'է, առուակի մը եղերքը անկուած է : — Անծանօթ ձայն մը պատասխանելով՝ ըսաւ անոր. « Մի՛ տրամիր, փափուկ եղէգը պիտի գօսանայ և կորսուի. իսկ դու կէտրակ պատուղներդ պիտի արտադրեն համեղ նիւթ մը որ խոնարհ խորճիթներու մէջ մխիթարութիւն ու ճախ պալատներու մէջ բերկրանք պիտի սփռէ : »

Հրահանգ Ա. — Օրինակեցիք այս հասուածն որոշելով բայերուն լծորդութիւնը, բիւր, դեմք, ժամանակը, եղանակը :

Հրահանգ Բ. — Հետեւեալ չորս բայերուն արմատները ստորեւ գրուած վերջաւորութիւններուն սկիզբը դիր, լծորդութեան համեմատ :

ԲԱՅ — 1. ներել, 2. շահիլ, 3. յուսալ, 4. թողուլ :

ՎԵՐՋԱԿՈՐՈՒԹԻՒՆ է, ում, ա', ացող, եցայ, եցիք, ացին, ած, ինք, ուն, խ, ին, ացինք, եցան, եց, եցէք, էք, ող, են, այինք, ացիք, ունք, ամ, ուս, է, ի, եմ, աս, էին, էր, այինք, ուինք, էիր, ուին, ոցիք, եցաք, անք, եցաւ, աց, ուց, ուցիր, այի, եցիք :

Հրահանգ Գ. — Չորս սիւնակներ գծեցիք եւ անոնց մէջ գրեցիք չորս լծորդութիւններուն վերջաւորութիւնները դեմ առ դեմ :

Հրահանգ Դ. — Վերլուծեցիք սա բայերը :

Կը զարթնու, թո՛ղ, ասնելու, պիտ՝ գրօսուիք, թողուցին, պիտի երգնուն, որ թողունք, մի՛ երգնուր :

Հրահանգ Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք :

85. Ո՞րն է Դ. լծորդութեան տիպարը : Օրինակներ : Ի՞նչ գիտէք այս լծորդութեան վրայ :

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ	Ապառնի	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ
ԵՂԱՆԱԿ	Պիտի թող ում	ԵՂԱՆԱԿ
Ներկայ	» թող ուս	Ներկ. եւ Ապառնի
Կը թող ում	» թող ու	Որ թող ում
» թողուս	» թող ունք	» թող ուս
» թող ու	» թող ուք	» թող ու
» թող ունք	» թող ուն	» թող ունք
» թող ուք	» թող ուք	» թող ուք
» թող ուն	» թող ուն	» թող ուն
	ԹԷԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ	
	Ներկայ եւ Ապառնի	
Անկասար	Պիտի թող ուի	Անկասար
Կը թող ուի	» թող ուիր	Որ թող ուի
» թող ուիր	» թող ուր	» թող ուիր
» թող ուր	» թող ուինք	» թող ուր
» թող ուինք	» թող ուիք	» թող ուինք
» թող ուիք	» թող ուին	» թող ուիք
» թող ուին	» թող ուին	» թող ուին
	ՀՐԱՄԱՅԱԿԱՆ	
Կասարեալ	ԵՂԱՆԱԿ	ԱՆԵՐԵՒՈՅԹ
թող ուցի	Ներկայ եւ Ապառնի	Ներկ. եւ Ապառնի
թող ուցիր	Եգ. Բ. դեմք թո՛ղ	թող ուլ
թող ուց	» Գ. » թող. թողու	ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ
թող ուցինք	Յոք. Ա. » թող ունք	Ներկայ՝ թող ող
թող ուցիք	» Բ. » թող եք	Անցեալ՝ թող ած
թող ուցին	» Դ. » թող թողուն	Ապառնի՝ թող եղու

(*) Գիտ. Քել վերջաւորող բայերը շատ չեն. գրեթէ ամէն ալ կը տարբերին այս օրինակէն և իրենց վերջաւորութիւնը փոխելով միւս լծորդութեանց կը հետեւին, ինչպէս. լնալ — լեցնել, սանալ — սանել, զարթնուլ — արթննալ :

ԱՍՏԵՐՈՒՆ. ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻԲ

86. Այն բայեր որ արմատին վերջի ծայրը և ունին, արմատական ժամանակներուն՝ այսինքն կասարեալին, հրամայականին և անցեալ ընդունելութեան մէջ նախորդ օրինակներէն կը տարբերին, այսպէս.

Կասարեալ

Մտայ, մտար, մտաւ, մտանք, մտաք, մտան.
Հագայ, հագար, հագաւ, հագանք, հագաք, հագան.
Գողցայ, գողցար, գողցաւ, գողցանք, գողցաք, գողցան:

Հրամայական

Մտի՛ր. թող մտնէ, մտնե՛նք, մտէ՛ք թող մտնեն.
Հագի՛ր, թող հագնի, հագնինք, հագէ՛ք, թող հագնին.
Գողցի՛ր, թող գողնայ, գողնանք, գողցէք, թող գողնան:

Անցեալ ընդունելութիւն

Մտած, հագած, գողցած:

Ասոնց կը հետեւին սկսիչ, պրծիչ, փրթիչ, նստիչ. միայն հրամայականի մէջ սկսե՛, պրծե՛, փրթե՛, նստե՛ կ'ըլլան:

87. Նոյնպէս չիլ վերջաւորող բայերէն շատը ասոնց կը հետեւին՝ կատարեալին, հրամայականին և անցեալ ընդունելութեան մէջ կորսնցնելով չ գիրը:

Ինչպէս. փախչիլ՝ փախայ, փախի՛ր, փախած:

88. Բառնայ, դառնայ և ասոնցմէ կազմուած բայեր այս կանոնին ենթակայ են, միայն թէ ուն գիրերը ընդ ի կը փոխեն արմատական ժամանակներուն մէջ:

Օրինակ — Դարձայ, դարձի՛ր, դարձած:

ՀՐԱՀԱՆԳ 68. — Խոնարհեցե՛ք:

1. Տեսնել, մտնել, իջնել, գտնել:
Հասնիլ, հագնիլ, մեռնիլ, անցնիլ, բուսնիլ:
Գողնալ, գխտնալ, կեռալ, ունենալ:
2. Փախչիլ, թռչիլ, դաչիլ, փչիլ, կպչիլ:
3. Բառնալ, դառնալ, ամբառնալ, վերադառնալ:

Հրահանգ Ա. — Գտե՛ք արմատական ժամանակները:

Խրտչիլ, կառչիլ, տրտմիլ, փակչիլ, կպչիլ, դպչիլ, փըլչիլ, թռչիլ, թրչիլ, թրչել, տրտնջալ, փախչիլ, պրծիլ, փըրթիլ, սկսիլ, ընկնիլ, ծնանիլ, հագնիլ, հասնիլ, բուսնիլ, անցնիլ, մեռնիլ, տեսնել, մտնել, հատնիլ, գտնել, իջնել, հեծնել:

Հրահանգ Բ. — Եեղագիր բայերը կասարեալի փոխեցե՛ք:

1. Աղուէսը խաբել ագուաւը եւ պանիրը ուտել: 2. Ճըպուրը երգել ամառը եւ երբ ձմեռը վրայ հասնիլ, անօթի մնալ: 3. Գայլը յախշակել գառնուկն ու անտառը սանիլ ուտել: 4. Գորտը այնքան ուռիլ, փխսնայ որ վերջապէս անթիլ: 5. Աղուէսը հրախրել արագիլը եւ անոր ճաշ հրանցրնել: 6. Ասիւծը յօշոտել եղնիկն եւ անշակել ամբողջապէս: 7. Աքիսը (կեղիկնիլ) մտնել շտեմարանը եւ այնքան ուտել ու գիրնայ որ ալ չկրնայ դո՛րս ելնել: 8. Հայրս նամակ գրել եւ ես ալ զայն թղթատուն սանիլ:

Հրահանգ Գ. — Նոյնը սահմանական ներկայ բրե՛ք:

Հրահանգ Դ. — Նոյնը սպառնի բրե՛ք:

Հրահանգ Ե. — Նոյնը սահմանական ներկայ բրե՛ք ժրխական ձեւով:

Հրահանգ Զ. — Սահմաններուն համապատասխանող բառը դրե՛ք: (Էջ ԻԲ. Հրահանգ Ա.):

1. Շէնքի մը այն մասն ուսկից կը մտնեք եւ կ'ըլլենք:
2. Գործիք մը որով հիւսնը փայտ կը յղկէ:
3. Երկայն զէնք մը որով կը կռուին:
4. Ոչխարներու եւ արջառներու խումբ մը:
5. Գիրթին ազդող (ներգործող) զգայութիւնը:

Հրահանգ Է. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցե՛ք:

86. Ի՞նչ կ'ըլլան արմատին ծայրը և ունեցող բայերը: Օրինակ: Ո՞ր ժամանակներ արմատական են: 87. Ի՞նչպէս կ'ըլլան չիլ վերջաւորող բայերէն շատը: Օրինակ: 88. Ուրիշ ո՞ր բայեր ասոնց կը հետեւին: Օրինակ:

89. Յնեղ կամ ցունեղ վերջաւորող բայեր՝ ինչպէս ցոցնեղ, հասցնեղ, եւայլն կը վերջաւորին այսպէս .

Կասարեալ . ցուցի, ցուցիր, ցուց, ցուցիճ, ցուցիք, ցուցին՝ Հրամայական . ցուր . ցնեճ, ցուցիք :

Անցեալ ընդ . ցուցած :

90. Խածնեղ, թփնեղ, պագնեղ, առնեղ, ղսեղ, բերեղ, ընեղ, դնեղ, սանիղ, շաղ և սաղ բայերն արմատական ժամանակներու մէջ այլ եւ այլ զարտուղութիւններ կ'ընծայեն :

Ծանօթ . — Դասատուն այս բայերը խոնարհել կուտայ եւ կը ցուցնէ զարտուղութիւնները :

91. Միավանկ բայեր խոնարհման մէջ կու մասնիկը կ'առնեն և ոչ կը . ինչպէս՝ կու շաճ, կու սայլի :

92. Զայնաւորով սկսող բայերէ առաջ կը մասնիկն ը գիրը կը կորսնցնէ և ապաթարց կ'առնէ : Ինչպէս՝ Կ'առնեճ, կ'երգես, կ'ուզէ, կ'որհնեճ, եւայլն :

Գիտելիք — Գիտեճ, կրնաճ, ունիճ, կաճ, եճ բայերը մասնիկ չեն առներ :

ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

93. Անկանոն են այն բայեր որոնց արմատը բոլորովին կը փոխուի խոնարհման մէջ (Կանոն 79) :

94. Անկանոն են . ուսեղ, երթաղ, գաղ, ըղղաղ, շինիղ :

Ծանօթ . — Դասատուն ասոնց խոնարհման ձեւը կը գրէ տախտակին վրայ եւ աշակերտներն իրենց տետրակին մէջ օրինակելով կը սորվին :

ՀՐԱՀԱՆԳ 69 — Սա բայերուն արմատ ժամանակները գրեցիք :

1. Խողցնել, լուսցնել, մեռցնել, կայցնել, հասկցնել :
2. Խածնել, թքնել, պագնել, առնել, ըսել, բերել, ընել, դնել, տանիլ, լսլ տալ :
3. Ուտել, երթալ, գալ, ըլլալ, լինիլ :

ՀՐԱՀԱՆԳ 70. — Իբր մէկ բայ խոնարհեցիք :

Մեծցնել, թքնել, խառնել, ուտել, ուզել, ընել :

Թ Ռ Ո Ւ Ց Ի Կ

Դուք ամէնքդ ալ գիտէք թէ ինչպէս կը շինուի թռուցիկը . Երբ հով կայ, թռուցիկը թող կուտան օդին մէջ եւ երկար առասանով մը զայն կը բռնեն : Թռուցիկը լայն է եւ վերի կողմը սրածայր, թռչունի կը նմանի . սուր ծայրը օդը կը ճեղքէ և թեւերն ու տափակ պոչը գլխաւ կը կենան օդին վրայ : Այս է պատճառը որ թռչունի պէս կը թռչի :

Հրահանգ . — Օրինակեցիք եւ գտէք բայեր . ի՞նչ դիտողութիւններ կրնաք ընել նոյն բայերուն վրայ :

Հրահանգ Բ . — Նոյն հասուածին մեջ, գոյականներէն որո՞նք յօդ ունին եւ որո՞նք յօդ չունին :

Հրահանգ Գ . — Աշակերտք գրաւոր եւ ապա բերանացի պատասխանե՛ք սա հարցումներուն :

1. Ի՞նչ կ'ըլլայ կը մասնիկը՝ ճայնաւորով սկսեալ բայերէ առաջ : 2. Ո՞ր բայեր կու մասնիկ կ'առնեն : 3. Ո՞ր բայեր կը եւ կու մասնիկ չեն առներ : 4. Ո՞ր ժամանակներ կը մասնիկ կ'առնեն, որո՞նք պիտի մասնիկ եւ որո՞նք կ'առնեն որ չազկապ :

Հրահանգ Դ . — Սա արմատներէն ծագող բառերը գտէք :

1. Մատ, քար, գիր, տէր, շէն, դաս, ճառ, ըյտ, ծուխ :
2. Սուտ, խենթ, լուս, բարձր, անուշ, դառն, նեղ, հիւանդ, ցուրտ, մի :

Օրինակ — Ներկ, ներկել, ներկարար, եւայլն :

Հրահանգ Ե . — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք :

89. Ինչպէ՞ս կը խոնարհին ցնեղ վերջաւորող բայեր . դրտէք տասը հատ : 90. Ո՞ր բայեր արմատական ժամանակներու մէջ կը զարտուղին : 91. Ո՞ր բայեր կու մասնիկ կ'առնեն : 92. Զայնաւորով սկսող բայերուն կը մասնիկն ինչպէ՞ս կ'ըլլայ : Որո՞նք են մասնիկ չառնող բայերը : 93. եւ 94. Ո՞ր բայեր անկանոն են : Օրինա՞կ :

ԲԱՅԵՐՈՒՆ ՏԵՍԱԿԸ

95. Բայերը Գլխաւորաբար չորս տեսակ են. Էական, Ներգործական, Կրաւորական, Չեզոք:

96. Ներգործական բայերը կը ցուցնեն թէ տէր բային կ'ազդէ ուրիշի մը վրայ:

Օրինակ — Արեւը կը շաւարուի երկիրը:

97. Կրաւորական բայը, ներգործականին հակառակն ըլլալով, կը ցուցնէ թէ ենթական ուրիշէն բան մը կը կրէ, կ'ազդուի:

Օրինակ — Աշխարհ կը շաւարուի արեւուն:

Գիտելիք — Կրաւորական բայերը կը շինուին ներգործականէն՝ ծայրը ուիջ կամ աջուիջ ձեւին փոխելով:

98. Չեզոք են այն բայեր որոնց գործողութիւնն ենթակային վրայ կը մնայ և չանցնիր՝ չներգործել ուրիշին:

Օրինակ — Ծովը կը փոփոխի: Ջուրը կը վազէ: Ձիւն կը վրնջէ,

Գիտելիք — Չեզոք բայեր ցնէր մասնիկով ներգործական բայ կ'ըլլան: Օրինակ. Մեծնալ՝—մեծցնել, փիչնալ՝—փիչցնել:

99. Կան չէզոք բայեր որք միայն եզակի Գ. դէմքով կը գործածուին. ասոնք կը կոչուին Միադէմք:

Օրինակ — Կ'անձրեւէ, կը ձիւնէ, կ'որոտայ, կը շաւարուի, մթնէ:

100. Երբ ներգործական բայը ցուցնէ թէ տէր բային գործողութիւնը ուրիշի մը կատարել կուտայ, կը կոչուի Անցողական:

Օրինակ — Ես պիտի կարդացնեմ այս գիրքը (ուրիշի մը):

Գիտելիք — Անցողական բայը կը կազմուի ներգործականին կցելով ցնէր մասնիկը կամ տալ բայը:

ՇՐԱՆԱԿ 71. — Ներգործական բայերը կրաւորական բրեք եւ փոխադարձաբար:

Խզել, ծածկել, հնձուիլ, հրամայուիլ, որոշել, կարգաւ, խաղալ, ըւսացուիլ, նեղուիլ: փռել, քաշուիլ, հոգալ, քաղուիլ, սուլել, պարարուիլ, փակել, պրկել, գրկուիլ:

ԲԱՐԻ ԱՂԶԻԿ ՄԸ

Չապէլ փողոցէ մը կ'անցնէր, թեւն անցուցած ծրար մը՝ զոր դերձակուհին կը տանէր:

Փոքրիկ աղջիկ մը. որ քովէն կ'անցնէր վազելով, սահեցաւ և գետինն ինկաւ:

Իսկոյն ծրարը վար կը դնէ Չապէլ, փոքրիկ աղջիկին ձեռքէն կը բռնէ և վեր կ'առնէ: Կը նայի որ խեղճին ճակատն ուռեցք մը կայ, ձեռքով կը շոյէ կը չփէ որ դարմանէ:

Բայց փոքրիկը կուլար: Չապէլ անուշ խօսքեր ըսաւ անոր, համբուրեց և ճամբան շարունակեց:

Այսպէ՛ս, պէտք է միշտ իրարու բարիք ընենք:

Հրահանգ Ա. — Օրինակեցիք այս հասուածք եւ բայերը գտնելով որոշեցիք անոնց տեսակը (ներգործական, կրաւորական, չեզոք, եւ այլն):

Հրահանգ Բ. — Ներգործական բայերը կրաւորական բրեք:

1. Խոշոր ձուկերը կ'ուտեն մանր ձուկերը:
5. Կիւղէն պէրկ հնարեց տպագրութիւնը 1436 ին:
3. Մենք կ'աշխարհաւարենք ծոյլերը:
4. Շողքորթներն զմեզ կը խաբեն:
5. Դուն տեսա՞ր մեր կովերը:
6. Մենք հնձեցինք ցորենը:
7. Այգեկութիւնը կը քաղենք խաղողը:
8. Շուները թող հալածեն զանոնք:
9. Վարժապետը պատժեց պատճեց պղտիկ Սիմոնը:
10. Դո՛ւն ծեծէ սա անպիտանը:

Հրահանգ — Գ. Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք:

95. Քանի՞ տեսակ բայ կայ:
96. Որո՞նք են ներգործական բայերը:
- Օրինակ:
97. Ի՞նչ կը ցուցնէ կրաւորական բայը:
- Օրինակ:
- Ինչպէ՞ս կը շինուի:
98. Ո՞ր բայեր չէզոք են:
- Օրինակ:
- Չէզոք բայերն ինչպէ՞ս ներգործական կ'ըլլան, տուէք տասը օրինակ:
99. Որո՞նք են միադէմք բայերը:
- Օրինակ:
100. Ո՞րն է Անցողական բայը:
- Օրինակ:
- Ինչպէ՞ս կը կազմուի:

ՀԱՐՑԱԿԱՆ ՁՅԻ ԲԱՅԻ

101. Բայը հարցական կ'ըլլայ, երբ վերջին ձայնաւորն երկար հնչուի: Կրութեան մէջ նոյն ձայնաւորին վրայ կը դրուի պարոյկ (°):

Ինչպէս. Կրնամ, կը տարակուսի՞ք, պիտի աշխատե՞մ:

ՀՐԱՀԱՆԳ 72. — Սա բայերը հարցական քրէ:

Ձիւն կուգայ. — Ճերմկեղէնները չփռեցիր. — Անկէ ալ կը վախնաս. — Դեղ պիտի խմես. — Խօսքերը մօտիկ կ'ընես. — Միայն հացով կ'ապրի մարդս. — Ձեր շունը հաւատարիմ է. — Ուտել կ'ուզէիք. — Միշտ կը վարձատրես աշխատասէրները. — Կարելի է որ դասը չգիտնայ. — Մուտքներն յարութիւն պիտի առնեն. — Կեանքը գերեզմանով չի վերջանար. — Յիսուս խաչին վրայ մեռաւ. — Մարդուս կեանքն անվերջ բաղձանքներու շղթայ մ'է:

ՀՐԱՀԱՆԳ 73. — Սա խօսքերուն մեջ ո՞ր բառերը բայ են եւ ի՞նչ տեսակ բայ են:

Վարժապետը խրատեց իր աշակերտները. — Արեւը ծագեցաւ. — Հագուստ կարել կու տամ. — Գրիչդ ո՞վ կտորեց. — Անդին գնա. — Ուսկի՞ց առիր այս ոսկին. — Ճամբան գտայ. — Յիսուս խաչուեցաւ Հրէաներէն. — Մանկիկը ժպտեցաւ. — Ինչո՞ւ խօսիլ կու տաք. — Ցաւերս մոռցուցիր. — Որո՞ւ գողցնել տուիր գիրքդ. — Երկինքը կ'որոտայ. — Ո՞րչափ շուտ մթնեց. — Աս հացը մզլեր է, չլուսիր. — Դու ո՞ր կղզուեցաւ. — Ղազարոս մեռաւ եւ Քրիստոս զայն կենդանացուց չորս օր վերջ. — Տղա՛ք, շուտ հագուեցէք, գլորքերնիդ առէք, դպրոց վազեցէք. — Ամպերը կը գոռան:

ՀՐԱՀԱՆԳ 74. — Հետեւեալ բառերն իբրեւ ենթակայ գործածեցէ՛ք մէյմէկ նախադասութեան մեջ:

Նս, դուն, ան, դպրոցը, մեր հայրը, հաւերդ, խմդասս, վարժուհին, զմրուխտը, կաղամարս:

ԼՈՒՍԱԻՈՐՈՒՄ

Լուսաւորման համար կը գործածենք ճրագ եւ մեղրամոմ, բուսական իւղ, քարիւղ եւ օդային կազ:

Ճրագը կը շինուի կենդանիներու փորէն ելած ճարպով, իսկ մեղրամոմը՝ մեղրը հալեցնելով:

Բուսական իւղը կը գոյանայ բոյսերէ, (ձիթենի, խաչիաշ եւն) = Գարիւղը բնական աղբիւրներէ կամ հորերէ կը բղխի քանի մը երկիրներու մէջ, ինչպէս հիւսիսային Ամերիկա եւ Կովկասու Պարս քաղաքը = Կաղը գեանածուխէն կ'արտադրի:

Վերջապէս կայ նաեւ ելեկտրական լոյսը որ մեր ճանցած լոյսերու մէջ ամենէն գեղեցիկն է, բոլորովին նոր գիւտ է այն, եւ օրէ օր կը կատարելագործուի:

Հրահանգ Ա. — Օրինակեցէ՛ք եւ որոշեցէ՛ք բայերուն տեսակը, լետոյ գտէ՛ք նոյն բայերուն աներեւոյթը:

Հրահանգ Բ. — Յարմար տեղ բայիները դրէ՛ք կետերուն տեղ:

ՏԵՐ ԲԱՅԻ. — Լոյս, ջրվէժ, քամի, շոգի, ակն, անձրեւ, գետ, գետակ, վտակ կամ առուակ, աղբիւր:

... ամպերէն կ'իջնէ: — ... կու գայ արեւէն: — ... ժայռերէն վար կը գահավիժի: — ... գետինէն կը բղխի: — ... կը փչէ հիւսիսէն: — ... ծովէն կը գոյանայ: — ... կը վազէ առուակին մէջ: — ... կը հոսի գետակին մէջ: — ... կը հոսի գետին մէջ: — ... կը թափի ծովուն մէջ:

Հրահանգ Գ. — Վերլուծեցէ՛ք հետեւեալները:

Հագայ, գողցար, փրթաւ, դարձաք, հրամցուցի, խաճած, թքնող, պագաւ, առնել, բսիք, դի՛ր, կը տանիմ, լացաւ, տուիք, կ'ընէի, կերար, եկանք, պիտի ուտէ, եղիր:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցէ՛ք:

101. Բայը ե՞րբ հարցական կ'ըլլայ: Օրինակ: Գրութեան մէջ ի՞նչ կը դրուի հարցական բային վրայ:

ԺԵՏԱԿԱՆ ՉԵՒ ԲԱՅԻ

102. Բայը ժխտական կամ բացասական կ'ըլլայ և մի' մակբայներով որք կը գրուին բայէն առաջ:

103. Սահմանական ներկան և անկասարը բացասական կ'ըլլան եւ և էի բայերով և գլխաւոր բային աներեւոյթով, որուն յ գիրը կը փոխուի ռի ('):

Օրինակ — Չեմ սիրեր, չես սիրեր, չսիրեր, չեմք սիրեր, չեք սիրեր, չեն սիրեր: Չեի սիրեր, չէիք սիրեր, չէր սիրեր:

Գիտելիք — Ինչպէս կը տեսնուի, ներկայ եզակի Գ. դէմքն առանց օժանդակի կը գործածուի, Երբեմն ալ, բազմայնով սկսող բայերէն առաջ, չ գրին քով կը գրուի ի: Ինչպէս. չի սիրեր, չի գար, չի սար, չի կարդար, եւայլն:

104. Մի' ժխտականը միայն հրամայական եզակի և յօրնակի Բ. դէմքերուն հետ կը գործածուի:

Օրինակ — Մի' սիրեր, մի' սիրե՛ք, մի խօսի՛ր, մի' խօսի՛ք, մի' կարդար, մի կարդա՛ք, մի' քողար, մի' քողա՛ք:

ՀՐԱՀԱՆԳ 75. — Սա բայերը խոնարհեցե՛ք դեմ առ դեմ հաստատական եւ ժխտական:

Քազել, դանդաղիլ, մտնալ, թողուլ:

ՀՐԱՀԱՆԳ 76. — Հետեւեալ խօսքերը ժխտական րե՛ք:

Ո՞վ կը տեսնէ զիս. — Յովսէփ կը լսէ քու ձայնդ. — Շուտ կ'ուտես. — Այսօր զուարթ կը տեսնեմ զձեզ: — Խաղացէ՛ք շարունակ: — Դասատուն զձեզ կանչեց. — Շուտ քրէ՛. — Ասեղով փայտ կը կտրե՞ն. — Փորձանքէ ազատեցանք. Ո՞վ է կերեր. — Ես քրի. — Ծովը կը փրփրի. — Մերթ կ'որոտաս, մերթ կ'ամպես, մերթ կը մթնես մռայլ, մերթ կը տեղաս անձրեւ. — Բժիշկն հիմա կու գայ. — Տա՛ր զմեզ ի փորձութիւն. — Կ'ուտեմ, կ'աշխատիս, կ'աղայ, կը խընդօրենք, կը թողուք, կը դրուին, կ'երթայի:

(') Ունիթ եւ կաւ բայերուն ժխտականը կ'ըլլայ. չունիթ, չունիս, չունի, եւայլն. չի կաւ, չի կաս, չի կայ, եւայլ:

Հրահանգ Ա. — ԼԸ. եջի հասուածը (ԼՈՒՍԱԻՈՐՈՒՄ) փոխեցե՛ք ժխտական հարցական ձեւի:

Հրահանգ Բ. — Սա աներեւոյթներուն Սահմանական ներկան, Անկասարը եւ Հրամայականը գրեցե՛ք հաստատական եւ ժխտական դեմ առ դեմ:

Առնել, տանիլ, վախճալ, երդնուլ:

Հրահանգ Գ. — Օրինակին համեմատ խօսքեր շինեցե՛ք:

ՏԵՒ ԲԱՅԻ. — Մուկը, գայլ, եզ, տզրուկ, կէտ, ճընճ-շուկ, շուն, կատուն, գազան, արծիւ:

ԲԱՅ. — Կրծել, պատառել, ճարակել, ծծել, կլել, կտցել, խածնել, լակել, ըսել, գիշատել:

ՍԵՌԻ ԽՆԴԻՒ. — Արմատներ, ոչխար, խոտ, արիւն, մանր ձուկեր, ցորեն, գոլ, կաթ, որս, դիակ:

Օրինակ — Մուկը արմատներ կը կրծէ:

Հրահանգ Դ. — Վերլուծեցե՛ք սա բայերը:

Պիտի խնդայի, կը պատժուէր, լսեցինք, մտան, կարդացուած, կը փրփրի, թող քիչնայ, մեծցո՛ւր, ամպեց, կը խաղցնեն, կը դրուի, կ'անցնիմ, կ'անցընես, կը մթնէ, մնա՛, ելէ՛ք, որ հանուի, զրկե՛նք, ուտել, կերցուց:

Օրինակ. — Պիտի խնդայի՛ բայ Չէզոք, երրորդ լծորդութիւն, Թէական եզանակ, ներկայ եւ ապառնի ժամանակ եզակի Ա. դէմք. աներեւոյթն է խնդայ:

Հրահանգ Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցե՛ք:

102. Ինչպէս ժխտական կ'ըլլայ բայը: 103. Ինչպէ՞ս ժխտական կ'ըլլան Սահմանական ներկան ու Անկասարը: Օրինակ: Ի՞նչ գիտելիք կայ Սահմանական ներկայ եզակի Գ. դէմքին վրայ: 104. Ե՞րբ կը գործածուի մի' ժխտականը: Օրինակ: Ի՞նչ գիտելիք կայ ունիթ եւ կաւ բայերուն ժխտականին վրայ:

Բային եւ ենթակային համաձայնութիւնը

105. Բայը թիւով եւ դէմքով պէտք է համաձայնի ենթակային հետ:

Օրինակ — Դուռն կը կարդաս: Աստղերը կը փայլին:

Կը կարդաս եզակի Բ. դէմք է որովհետեւ Դուռն ենթական եզակի Բ. դէմք է: Կը փայլին յոքնակի Գ. դէմք է, վասն զի աստղերը ենթական յոքն. Գ. դէմք է:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ ԾԾ. — Տէր բային եւ բայը յոկնակի բրեք.

Սպասուհին կը վառէ ճրագը. — Դաստիարակը կը կրթէ մանուկը. — Տղան պիտի սերտէ դասը. — Շեփորը կը հրաւիրէ զինուորը. — Քոյրդ կ'աւել եւ կը մաքրէ սենեակն ու սանդուխը. — Վաճառականը ծախեց իր գոյքը եւ մեկնեցաւ. — Եզը կը վարէ արտը. — Քահանան պատարագ կ'ընէ, իսկ վարդապետը քարոզ կու տայ. — Պահապանը թող հանգչի, շունը կը հակէ. — Զինուորը խոյս տուաւ. — Անձրեւ կը տեղայ եւ փողոցը ջրով կը լեցուի. — Հիւսնը տախտակ կը կտրէ. — Վարդը այլ եւ այլ գոյնով կրնայ ըլլալ:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ ԾՏ. — Եզակիի վերածեցեք ենթակայ, բայ եւ խնդիր:

Գործաւորները կը սրէին իրենց գործիքները. — Սպասաւորները կը բանային պատուհանները. — Աքաղաղները պիտի խօսին. — Օտարականներն այցելեցին քաղաքները. — Նաւաստիները պարզեցին առագաստները. — Գողերը կողոպտեցին տունները, բայց ոստիկանները վրայ հասան եւ ձերբակալեցին զիրենք. — Ուղեցոյցներ կ'առաջնորդէին ուղևորներուն. — Ուղտերն անապատի նաւերն են. — Բանաւորներ ջրհորները փորեցին. — Զաղացպանները ցորեն կը գնեն, կ'աղան եւ կը ծախեն. — Այգեպաններ կը կթեն այգիներն եւ գինի կը շինեն. — Մենք համեմեցինք աղցաններն: — Պայտարները կը լուսնեն ձիերը:

Հրահանգ Ա. — Սահմաններուն համապատասխանող նրմանաձայն բառերը գտեք:

1. Ա. Հատու գործիք մը որով հաց, միս, եւայլն կը կտրեն: Բ. Հեղուկ մը որուն մէջ թաթխելով գրիչը՝ կը գրենք:
2. Ա. Այն տեղն ուր հաց կ'եփեն: Բ. Սպիտակ փխրուն հող մը զոր ջրով կը մարեն պատ ծեփելու համար:
3. Ա. Գործիք մը որով կը փչեն հնոցներուն կրակը: Բ. Զմրան՝ ցուրտ եւ սաստիկ քամի:
4. Ա. Տեսակ մը փեղոյր՝ զոր կը կրէին իշխաններ եւ վեհապետներ: Բ. Փայտէ գործիք մը որով լուացքի ատեն լաթերը կը ծեծեն աղտ մաքրելու համար:
5. Ա. Մեռած կենդանիի մը մարմինը: Բ. Փայտէ գործիք մը՝ ձողածեւ որով ջրին մէջ կը քալեցնեն նաւակները:

Հրահանգ Բ. — Եղագիր բայերն յոկնակի Ա. դեմք բրեք փակագծի մեջ ցուցուած ժամանակներով:

1. Մենք գոհ ըլլալ (Սահմանական ներկայ) երբ մեր դասը լաւ սորվի (Սահմանական ներկայ):
2. Եթէ դուն առաքինի ըլլալ (Ստորագ. Անկիսար), երջանիկ սեպուի (Թեակրակ):
3. Թէպէտ չճանցնալ (Մահն. Անկիսար), սակայն քանի մ'անգամ տեսնուի (Կատարեալ) հետը:
4. Երբ մեծնալ (Ստորագ. ներկայ ծնողացս օգնելու ջանալ (Ապառնի):
5. Մենք ցաւի (Մահն. ներկայ) որ պատճառ ըլլալ (Կատարեալ) ձեր վնասուելուն:
6. Մենք չիրնալ (Կատարեալ) ընդունիլ ձեր հրաւերը, ինչու որ հիւանդ ըլլալ (Անկիսար):

Հրահանգ Գ. — Սա նմանաձայններով խօսեք շինեցեք:

1. Դանակ, քանաֆ. — 2. Փռոռ, բռռոռ. — 3. Փռֆ, բռֆ. — 4. Թագ, քակ. — Դիակ, քիակ:

Հրահանգ Դ. — Բերանցի եւ գրաւոր պատասխանեցեք:

105. Ի՞նչպէս կը համաձայնի բայը Տէր բային հետ:

106. Երկու եզակի կ'արժեն մեկ յոթնակի. — Բայ մը որ ունի քանի մը եզակի ենթակայ, յոթնակի կը գրուի:

107. Եթէ ենթակաները երրորդ դէմքի անուն կամ գերանուն են, բայը կը գրուի յոթնակի Դ. դէմք: Ինչպէս. Հայր եւ որդի կ'աշխատին: Քու հայրդ եւ իմ Եղբայրս պիտի գան:

108. Եթէ ենթակաները զանազան դէմքերով են. բայը կը գրուի յոթնակի եւ կ'առնէ նախապատիւ դէմքը: Ա. Դէմքը երկրորդէն նախապատիւ է, երկրորդն ալ երրորդէն: Ինչպէս. Իո՞վ եւ ես կ'երթանք այգի. Իո՞վ եւ իմ Եղբայրս կրնաք կարդալ:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 79. — Փակագծեալ բայերը սահմ. ներկայ դրեք եւ համաձայնեցուցեք ենթակային:

Պետրոս եւ Նշան (խաղալ). — Այժմ ու ոչխարը (ուտել) խոտ. — Արդարութիւն եւ խաղաղութիւն (իշխել) երկրի վրայ. — Ձին եւ էջը (տանիլ) մեր բեռները. — Միծառն ու սոխակը (երգել) ծառերուն մէջ. — Վարդն ու մանիշակը անուշ (բուրել). — Գիւղացին եւ քաղաքացին (զիմել) վաճառանոցը. — Հացն ու միսը (սնուցանել) զմեզ. — Թնդանօթն ու հրացանն (սպաննել) մարդերը:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 80. — Բայերն ապառնի դրեք եւ ենթակային համաձայնեցուցեք:

Եղբայրս եւ ես (պաշտպանել) զձեզ. — Դուն եւ Պօղոս (հերկել) այս դաշտը. — Ընկերներս ու ես (լողալ) լիճին մէջ. — Այս աղջիկն ու դուն (փետել) հաւերը. — Ան ու ես (գալ) ձեր տունը. — Եղբայրդ եւ դուն հեռաւոր երկիր (ճամբորդել). — Դուն եւ ես (չինել) տուն մը. — Հրանտ եւ ես այգի (երթալ): — Դուն, Մարկոս եւ փոքրիկ Սեպուհ (խաղալ) պարտէզին մէջ:

Փ Ո Ք Ր Ի Կ Թ Ռ Զ Ո Ւ Ն Ն Ե Ր Ը

Ան փոքրիկ երաժիշաները որ, գարունը, զուարթօրէն կը թռչտին պարտէզներու եւ պուրակներու մէջ, ի՞նչ կ'ըլլան արդեօք ձմեռ ատեն: Անոնք կ'երթան հեռու անդեր, մեր երկրէն աւելի տաք երկիրներ, ուր կը վայելեն գեղեցիկ եղանակը, մինչ ձմեռուան ցուրան ու սրտմոլթիւնը կը պաշարէ զմեզ: Յետոյ, երբ նորեկ գարունը վարդեր ցանէ մեր պարտէզներուն ու հովիտներուն վրայ, անոնք նո՛րէն կուգան մեր քով:

Հրահանգ Ա. — Եզակիի վերածեցեք այս հասուածք:

Հրահանգ Բ. — Գտեք նոյն հասուածին մէջի դերանունները եւ որոշեցեք անոնց տեսակը դեմքը, քիւր, հոլովը:

Հրահանգ Գ. — Էջ Խ. Ի Բ. Հրահանգը Եզ. Ա. դեմքի վերածեցեք, այսպէս. Ես գո՞ն կ'ըլլամ երբ դասս շաւ սորվիմ:

Հրահանգ Դ. — Նոյնը Եզակի Բ. դեմքի վերածեցեք:

Հրահանգ Ե. — » Յոնն. Բ. » »

Հրահանգ Զ. — » » Գ. » »

Հրահանգ Է. — » Եզակի Գ. » »

Հրահանգ Ը. — Օրինակին համեմատ խօսեք շինեցեք:

Հորթ, ուլ (կամ ամիկ), թոժիւն, կորիւն, գաւազ, եղնորթ, վառեակ, մորուկ (կամ բոշոյ), քուռակ (կամ յաւանակ), լակոտ (սկունդ կամ կորնակ), գառնուկ (որով կամ բուծ), խոճկոր, ձագ, երախայ (կամ մանուկ), կողո:

Օրինակ. — Հորթ կը կոչուի փոքր կովը:

Հրահանգ Թ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

106. Քանի մը եզակի տէր բայի ունեցող բայը ի՞նչ թիւ կ'առնէ: Օրինա՞կ: 107. Բայը ե՞րբ յոթնակի Գ. դէմք կը գրուի: Օրինա՞կ: 108. Տարբեր դէմքով տէր բայի ունեցող բայը ի՞նչ դէմք կ'առնէ: Օրինա՞կ:

ՆԱԽԱՊԱՍՈՒԹԻՒՆ

109. Նախադասութիւն կը կոչուի խօսք մը որուն մէջ կայ էական բայ, Տէր բայի և Ստորոգեղի:

Ինչպէս. Հացն ու միսը ուտելիք են: Օղը զով է:

110. Շատ անգամ ստորոգելին էական բային հետ միացած կ'ըլլայ, Ինչպէս. Տղան կը կարդայ իր դասը:

Կը կարդայ բայը կը պարունակէ ստորոգելի մը՝ կարդացող եւ էական բայ մը՝ է:

Գիտելիք — Այս տեսակ բայեր կը կոչուին անական բայ:

111. Խօսքի մը մէջ այնքան նախադասութիւն կայ որքան դիմաւոր բայ:

Գիտելիք — Բային աներեւոյթէն եւ ընդունելութիւններէն զատ, միւս բոլոր եղանակները զիմաւոր են:

Հ Ր Ա Ն Ա Ն Գ 81. — Գտնելու հասնումին մէջ նախադասութեան զանազան մասերը (1) (Երբակայ, բայ, ստորոգելի, խնդիր):

Հրաշալի բոյսեր են ծաղիկներն որ գարունը կը ծաղկին գոյնզգոյն եւ անուշ բուրումներ ունին: Պարտէզներու մէջ կը մշակուին վարդը, շահարակը, շահքրամը, մանիչակը, յակինդը եւ յամիկը Մարգերու մէջ կը բուսնին զատիկի ծաղիկը, շուշանը, առուոյտը, Լայլի:

Ծաղիկներէն ետք կուգան պտուղները: Տեսակ տեսակ պտուղներ կան. կուտաւոր կ'ըսուին այն պտուղներն որ մտտ ու ջրոտ են. բայց մէջն ունին կուտ մը, ինչպէս են դեղձը, ծիրանը, սալորը, կեռասը: Թիւնաւոր պտուղներն ալ ջրոտ ու մտտ են, բայց ներքին կուտն ունին հատիկներ կամ քիւներ, ինչպէս են խնձորը, տանձը, զընարը եւ այլն: Հասաւոր կ'ըսուին այն պտուղներ որոնք կակուղ ու կըր են եւ ունին շատ մանր հասիկներ, ինչպէս են խաղողը, նարինջն եւ ելակը: Փեմեկաւոր են նուշը, ընկոյզը, կաղինը, շագանակը:

(1) Գիրութեան համար նախ թիւերով գտնելք նախադասութիւններն իրենց վերաբերեալ մասերով. յետոյ պատշաճ հարցումներով գտէք մէն մի բառի պաշտօնը:

Մ Օ Ր Մ Ը Խ Ր Ա Տ Ն Ե Ր Ը

Աշխատէ՛, ուժով եղիր, համարձակ, զուարթ եւ անկախ: Երբ ես մեռնիմ, խորհէ՛ իմ վրաս՝ որ քեզի համար աշխատած ու տանջուած եմ: Բարի եղի՛ր: Զանա՛, առանց վարանելու, օգուտ ընել ուրիշին. մի՛ ցարխ կորսնցուցածիդ վրայ, վասկէ՛ առանց վատութեան և ստորնութեան: Քո սիրելիներուդ երջանկութիւնը աւելցնելու աշխատէ՛:

Հրահանգ Ա. — Շեղագիր բառերը լոգանկի վերածեցիք:

Հրահանգ Բ. — Գտնել անական բայերը (կանոն 110) եւ զանցեցիք ստորոգելին եւ էական բայը:

Հրահանգ Գ. — Շեղագիր բառերուն տեղ, համապատասխան դեմքով եւ քիւով դերանուններ դրէք:

1. Երկրագործը կը հնձէ ցորենը, յետոյ երկրագործը կը կապէ ցորենը:
2. Յովսէփ սրբագրեց Միհրանին դասը, եւ Միհրան շնորհակալ եմ ըսաւ Յովսէփին:
3. Կառապան Յակոբ լծեց իր կառքը, կառապան Թադիկ ալ լծեց իր կառքը:
4. Ամէնքը գիտէք ձեր դասերը, ես ալ իմ դասերս գիտեմ:
5. Սալորները — մենք քաղեցինք սալորները — հատուցած եւ անուշ էին 6. Աս տղաքը կը սիրեն իրենց դրացիները, դրացիներն ալ կը սիրեն եւ կը մեծարեն աս տղաքը:

Հրահանգ Դ. — Յոգնակի վերածեցիք ներհակը գրեով:

1. Ես կը ձերմիցնեմ: Դուն կը յառաջադիմէիր: Ան սկը: սալ: Որ նա անիծէ: — 2. Ես կը հետեւէի: Դուն կ'իջնէիր: Որ ան խնդար: Ես լալու եմ: Դուն խօսեցար:

Օրինակ — Ես կը ձերմիցնեմ — մեկ կը սեղնեմ:

Հրահանգ Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք:

109. Ի՞նչ է նախադասութիւն: Օրինա՞կ: 110. Ստորոգելին ի՞նչ կ'ըլլայ շատ անգամ: Օրինա՞կ: 111. Խօսքի մը մէջ ո՞րչափ նախադասութիւն կայ: Օրինա՞կ: Ո՞ր եղանակները զիմաւոր են:

Ք Լ Ո Ւ Թ Զ.

Ը Ն Դ Ո Ւ Ե Ն Լ Ո Ւ Թ Ի Ի Ն Կ Ա Մ Դ Ե Ր Բ Ա Յ

112. Ընդունելութիւն կը կոչուին այն բառեր որք թէ ածականի և թէ բայի դեր (դեր բայ) կը կատարեն:

Ա. Բայի պաշտօն կը կատարեն երբ գործ կը ցուցնեն եւ այն ատեն դիմաւոր բայի հետ կը գտնուին ընդհանրապէս:

Օրինակ — Սիրող եմ, տեսած ես կամ տեսեր ես, շնորհ է:

Բ. Ածականի դեր կը կատարեն երբ վիճակ կամ որպիսւորքիւն կը ցուցնեն եւ պարզապէս իբր ածական դրուած են գոյականի մը քով:

Օրինակ — Սիրող մարդ, տեսած գործ, շնորհիւ ձայն, գրեղն բուռք, ցանկալի բարեկամ, ուշեայ կիւն, եւայլն:

113. Երեք տեսակ ընդունելութիւն կայ

1. Ներկայ ընդունելութիւն որ կը վերջաւորի ող կամ իջ:
2. Անցեալ՝ որ կը վերջաւորի ած, եր կամ եալ:
3. Ապստնի՝ որ կը յանգի լու, լի, լիք:

Յ Ը Ա Ն Գ 82. — Որոշեցեք ընդունելութիւններն:

Եկող տղան բարեկամն է. — Աստուած ներող եւ արօզահատող է — Այս կիւնը հագուստ կարող է. — Հասունացած պտուղները կ'ուտուին. — Պարտէզին պտուղներն հասունցած ըլլալու են. — Ուտեալ կիւները յարգելի են. — Երեկոյեան քանի՞ ժամ մնացած է. — Մնացած ցորենն աղօքատներուն բաժնեց. — Հինցած կօշիկներդ նետէ՛. — Լաթերս շատ հինցած են. — Մեռած մարդը տեսայ. — Ե՞րբ մեռած է հաւդ. — Խմելու ջուր չի կա՞յ. — Ի՞նչ է ընելիքդ:

Յ Ը Ա Ն Գ 83. — Որոշեցեք սա դերբայիները:

Հնձող, փրկիչ, գրուած, անցեալ, ուտելիք, ցրուիչ, մկրտիչ, արարիչ, հրաժարեալ, ամբաստանեալ, երգիչ:

Ա Ղ

Ածուխին և ուրիշ հանածուներու պէս, աղն ալ կը գտնուի երբեմն հողին տակ: Բայց ընդհանրապէս ծովէն կը հանեն զայն, ծովին ջուրը դարձնելով ցածկէկ աւազաններու մէջ որք կը կոչուին աղաղիճ. արեւուն ջերմութիւնը կը շոգիացնէ այդ ջուրը որ կը ցնդի, եւ հողին վրայ կը մնայ աղը:

Հրահանգ Ա. — Որոշեցեք դիմաւոր բայեր եւ ապա գրեք անոնց աներեւոյթներն ու դերբայները:

Հրահանգ Բ. Գրաւոր եւ բերանացի պատասխանեցեք սա հարցումներուն:

1. Ի՞նչ ըսել է հանածու:
2. Ուսկի՞ց կը հանուի:
3. Աղը ո՞ր տեղերէ կը հանեն:
4. Ինչպէ՞ս կը հանեն:
5. Ի՞նչ է աղաղիճը:
6. Չուրը ի՞նչ կ'ըլլայ արեւուն ջերմութեամբ:
7. Հողին վրայ ի՞նչ կը մնայ:
8. Ի՞նչ բանի կը գործածուի աղը:

Հրահանգ Գ. — Սա դերբայները խոնարհեցեք եական բային հետ, ժխտական ձեւով:

1. Օրհնող:
2. Լացած:
3. Ամբաստանեալ:
4. Առեր (միայն Սահմաներկայ եւ անկ.):
5. Յուցներու:
6. Նստելիք:

Օրինակ — Օրհնող չեմ, օրհնող չես եւայլն: Լացած չեմ, լացած չես եւայլն, Չեմ առեր, չես առեր՝եւայլն: Յուցներու չեմ եւայլն: Նստելիք չեմ, նստելիք չես եւայլն:

Հրահանգ Դ. — Սա աներեւոյթներէն ծագող բոլոր դերբայները գրեցեք: Փրկել, գրգռել, նեղել, գտնել, գործել, գեղջել:

Օրինակ — Փրկած, փրկեր, փրկելիք, փրկող, փրկիչ:

Հրահանգ Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

112. Ո՞ր բառեր դերբայ են: Ե՞րբ բայի պաշտօն կը կատարեն եւ ե՞րբ ածականի: Օրինակներ տուէք: 113. Բանի՞ ընդունելութիւն կայ, ի՞նչպէս կը վերջաւորի ներկայ ընդունելութիւնը, անցեալը, ապստնի՞ն:

Պ Լ Ո Ւ Թ Ե.

Մ Ա Կ Բ Ա Յ

114. Մակբայն անփոփոխ բառ մ'է որ կը ճշդէ՝
բայի մը, ածականի մը կամ ուրիշ մակբայի մ'իմաստը:

Օրինակ — Քիչ խօսիչ, շատ աղուոր դեմք, աւելի կանոնի կ'արթննաւ:

Քիչ մակբայը կը ճշդէ խօսիչ բային իմաստը, շատ մակբայը կը ճշդէ աղուոր ածականին իմաստը: Եւ աւելի մակբայը կը ճշդէ կանոնի մակբային իմաստը:

115. Գլխաւոր մակբայներն են.

1. Ժանանակական. — հիմա, երբ, կանուխ, ուշ:
2. Տեղական. — հոս, հոն, վեր, վար, մէջ, ներս:
3. Քանակական. — շատ, քիչ, աւելի, միայն, ա՛լ:
4. Հաստատական. — այո՛, հարկաւ, իրաւ, ճիշդ:
5. Ժխտական. — ոչ, չ, մի՛, երբէք, բնաւ:
6. Հարցական. — ի՞նչպէս, ե՞րբ, ինչո՞ւ, ո՞ւր, ուսկի՞ց:
7. Տարակուսական. — գուցէ, արդեօք, միթէ:
8. Եղանակական. — շուտ, կամաց, աղէկ, գէշ, լաւ:
9. Յուշական. — ահա, ահաւասիկ, աւասիկ:

Հ Ր Ա Շ Ա Ն Գ 84. — Որո՞նք են մակբայ եւ ո՞ր բայերուն կը վերաբերին:

Ի՞նչպէս իմացար այս գաղտնիքը. — Կամաւ անձնատուր եղան. — Իսպառ մինակ մնացի. — Դեռ կը տընտընա՞մ. — Երկու տարի միասին ապրեցանք. — Մերթ զուարթ է մերթ տխուր. — Երբեմն տկարութիւն կը զգամ. — Երբ դուն եկար, արդէն լինցած էր հանդեսը. — Շատ կանուխ է. — Նախ խորհէ՛ եւ ապա խօսէ. — Ըսածիդ վրայ ետքը պիտի զղջաս անշուշտ. — Ի՞նչու տխուր ես. — Ժամը քանի՞ն է արդեօք. — Հո՞ս եկուր:

Ա Գ Ա Շ Ը

Շարունակ կը մտմտայ, ամէն բանէ կը յուզուի, կը կասկածի, կը տանջուի, իր շուքէն անգամ կը վախնայ: Ո՛չ գիշերը քուն ունի, ո՛չ ցերեկը հանգիստ: Իր հարստութիւնը չի կրնար վայելել: Իր տուածին վրայ կը զղջայ, միշտ կը վախնայ ունեցածը կորսնցնելէ, անընդհատ կը շարջրկի ստակ գիզելու համար: Մարդերէ հեռու կ'ապրի. միս մինակ, տրտում տխուր կը փակուի իր ապարանքին ներսերը. բարեկամներն իսկ չեն համարձակիր իրեն մօտենալ:

Հրահանգ Ա. — Որո՞նք են մակբայներն եւ ի՞նչ տեսակ են:

Հրահանգ Բ. — Թիւերով զատեցե՛ք նախադասութիւններն եւ որոշեցե՛ք նախ բառերու պատճօնը, յետոյ անոնց տեսակն ու կրած փոփոխութիւնները:

Հրահանգ Գ. — Յոնակիի վերածեցե՛ք այս հասուածը:

Հրահանգ Դ. — Շեղագիր մասնիկներով մակբայներ կազմեցե՛ք: Այսպէս. հայրաբար, մեծապէս, կուրօրեմ, շեղակի:

Ա.Բ.Ա.Ր = Հայր, իշխան, մտերիմ, բարեկամ, խոհեմ:

Ա.Պ.Է.Ս = Մեծ, ճշմարիտ, գաղտնի, յայտնի, արագ:

ՕՐ.ԷՆ = Անգութ, կոյր, լուրջ, վեհ, թեթեւ, զուարթ:

Ա.Կ.Ի = Շեղ, շեշտ, երբեմն, ուղիղ, կողմն, յաճախ,

թեթեւ, յանկարծ, ուժգին, վաղվաղ, փոփոխ, որս:

Գ.Ի.Ն = Ոյժ, ողբ, տրտում, ցաւ, սիրտ, զուարթ, լալ:

Հրահանգ Ե. — Խօսքեր շինեցե՛ք հետեւեալ մակբայներն ու անոնց ներհակը գործածելով:

Քիչ, կանուխ, աղէկ, շուտ, աւելի, հեռու, հոս, երբէք, կամաւ, ճշմարիտ:

Օրինակ. — Քիչ խօսեցէք, բայց շատ աշխատեցէք:

Հրահանգ Զ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցե՛ք:

114. Ի՞նչ է Մակբայ: Օրինա՞կ: 115. Որո՞նք են ժամանակ ցուցնող մակբայները, տեղ ցուցնող, քանակութիւն, հաստատութիւն, ժխտում, հարցում, տարակոյս, եղանակ, եւայլն ցուցնող մակբայները:

Գ Լ Ո Ւ Թ Ը.

Ն Ա Խ Դ Ի Բ Կ Ա Մ Ն Ա Խ Ա Դ Ի Ռ Ի Թ Ի Ի Ն

116. Նախդիր կամ Նախադրութիւնն անփոփոխ բառ մ'է որ գոյականին կամ դերանունին կցուելով կը ցուցնէ ուրիշ բառի մը հետ նոյնին առնչութիւնը:

Օրինակ — Ծառին վրայ երաւ: Ինծի հետ եկուր:

117. Նախադրութիւնն ունեցող բառը կը կոչուի նախադրութեան խնդիրը:

Ինչպէս, վերի օրինակին մէջ, ծառին եւ ինծի բառերը:

118. Նախադրութիւններէ ոմանք իրենց խնդիրէն առաջ կը դրուին, ոմանք ալ՝ վերջը: Վերջը դրուողները կ'ըսուին նաեւ յետադիր:

119. Գլխաւոր նախադրութիւններն են.

Մեջ, սակ, վրայ, ներս, դուրս, քով, մօտ, առաջ, քառ-ջեւ, ետք, ետեւ, հանար, հետ, չափ, պէս, զատ, եւայլն:

Գիտելիք — Նախդիրներէ մէկ քանին կրնան հորվուիլ եւ յօդ առնել, ինչպէս. Գովս, քովիս, քովես, ներսովս, մօտեղ, վրան:

120. Վերոյիշեալներէն ոմանք կրնան ըլլալ թէ՛ մակրայ եւ թէ՛ նախդիր:

1. Մակրայ են, երբ բայի մը քով են:
2. Նախդիր են, երբ գոյականի կամ դերանունի քով են:

Հ Ր Ա Ն Ա Ն Գ Յ Ծ. — Որո՞նք են նախադրութիւններն եւ անոնց խնդիրները:

Այս մարդն իբրեւ զրպարտիչ պիտի պատժուի. — Ձայնդ մինչ ինծի հասաւ. — Ուղեւորները ըսն ի վեր մագցեցան. — Ձմեռն ի բուն ձիւնեց. — Պարիսպին վրայէն իջան. — Ձքեղ տեսնելէ վերջ անոր հանդիպեցայ. — Որսորդներուն հետ ճամբայ երանք. — Մեզմէ հեռու պիտի ըլլաս. — Լեռան անդիս կողմը կը բնակին. — Դատաւորին առջեւ ելաւ. — Յովսէփ զէպի իր եղբայրները վազեց. — Իբրեւ թշնամիէ կը զգուշանամ. — Ես ալ ձեզի չափ դիտեմ. — Ընկերոջս համար է. — Ծիծեռնակը կ'երգէ ծառին վրայ. — Եղբորն հետ կը խօսէր:

Հրահանգ Ա. — Կետրուն տեղ նախդիրներ դրեմ:

Ծառին ... նստայ: — Գիրքերդ դարակին ... դիր: — Այդ հովանոցն ինծի ... է: — Ծովուն ... ձուկ կայ եւ օղին ... Թռչուններ: — Յիսուս այրի մը ... ծնաւ եւ խաչին ... մեռաւ: — Երկու շարագործներ ալ խաչուեցան Անոր ...: — Հայրս կ'աշխատի առաւօտէ ... իրիկուն մեր ապրուստը ճարելու ...: — Տասն պատուէրները գրուած էին քարէ տախտակներու ...: — Աստուած պատուիրեց որ իր անունը բերան չառնենք պարսպ բաներու ...:

Հրահանգ Բ. — Գտեմ սա բառերուն հումանիտը:

Համ մատ, մօտ, առանց, վար, ետեւ, վրայ, դուրս, մէկտեղ, հեռու, զատ, առջեւ, մէջ:

Հրահանգ Գ. — Վերոյիշեալ նախդիրները մէյմէկ խօսքի մէջ գործածեցեմ, այսպէս.

Քու պատուէրիդ համեմատ կարգադրեցինք ամեն ինչ:

Հրահանգ Դ. — Վերլուծեցեմ սա խօսքերը:

Հիմա կու գայ: — Հոս կը բնակէր: — Ծատ կ'ուտես: — Հարկաւ բան մը պիտի ըլլայ: — Ձեմ ընդունիր: — Ինչո՞ւ չկրցար: — Արդեօք պիտի ընդունի: — Աղէ՛կ ըսիր: — Ահա ձեր բաժինը:

Օրինակ — Հիմա՛ ժամանակական մակրայ՝ կու գայ բային: Կու գայ բայ չէզոք, անկանոն. Սահմանական եղանակ ներկայ ժամանակ եղակի Գ. Դէմք: Տէր բային է ան՝ զօրութեամբ:

Հրահանգ Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեմ:

116. Ի՞նչ է նախդիրը եւ ի՞նչ կը ցուցնէ: Օրինակ: 117. Ո՞ր բառեր կը կոչուին նախադրութեան խնդիր: Օրինակ: 118. Նախադրութիւնները խնդիրէն առաջ կը դրուին թէ՛ ետք: Ե՞րբ յետագիր կ'ըսուին: 119. Որո՞նք են գլխաւոր նախդիրները: Նախդիրը կամ յետագիրը կրնա՞յ հորվուիլ: 120. Նախդիրներն ե՞րբ կրնան մակրայ ըլլալ: Օրինակ:

Պ Լ Ո Ւ Թ Թ.

Շ Ա Ղ Կ Ա Պ

121. Շաղկապն անփոփոխ բառ մ'է որ իրարու կը կապէ միեւնոյն տեսակէ բառեր կամ նախադասութիւններ:

Օրինակ — Զին ե՛ր եշը օգտակար կենդանիներ են:

Աշխատութիւնը դառն կը թուի, ԲԱՅՑ իր պտուղը փայլը ե:

122. Գլխաւոր շղկապներն են:

Եւ, ու բայց, այլ, թե, եթե, սակայն, ալ, այլեւ, թե որ, թեպէս, թեւ, ինչպէս, զի, վասնզի, քանզի, որովհետեւ, ետք, կամ, մինչ, մինչդեռ, իսկ, որ, մանաւանդ, նաեւ, ոչ թե, ոչ միայն, քան թե, անգամ, նոյն իսկ, արդ, ուստի, ուրեմն, հասցա, ապա, ապա թե ոչ, թող թե, բայց թե, իբր թե, գրեթե, այսինքն, զոնե, գեթ, զոր օրինակ, այն է, եւայլն:

Շ Ր Ա Շ Ա Ն Գ ՏԵ. — Ստորագծեցեք շղկապները:

Պետրոս եւ Յովհաննէս կ'երթային. — Ինչո՞րէ՛ իրաւունքդ, բայց ճանչցիր նաեւ պարտքերդ. — Ո՞րչափ կ'ուզէի որ հայրս տեսնէի. — Նամակն հասա՞ւ թէ չհասաւ. — Եղբայրդ կամ քոյրդ պէտք է հոս գայ. — Աստուած Սողոմ Գոմոր քաղաքներն այրեց, վասն զի անոնց բնակիչներն անզգամ էին, բայց միայն Ղոփտ ապատեցաւ. — Եթէ ուզես, կրնաս զիս փրկել. — Եղբայրս տունն է, իսկ քոյրս՝ ոչ. — Եթէ ուզես՝ քեզ ալ կուտամ:

Շ Ր Ա Շ Ա Ն Գ ՏԶ. — Զ ան սգ սնեցեք մակբայներն ու նախորդներն:

Սպասէ՛, մինչեւ որ գամ. — Մինչեւ մահը հաւատարիմ մնաց. — Հակառակ իմ կամքիս մեկնեցար եղբորդ հետ. — Ի՞նչու հակառակ կը խօսիք. — Օրինաց համաձայն գործէ. — Համամիտ եւ համաձայն պիտի վարուիք. — Ծառին վըրայ թառեցաւ. — Զինուորները վրայ հասան եւ ձերբակալեցին յանցարտն. — Իմ ետեւէս կուգայ. — Հագուեցէ ետեւ դուրս ելաւ. — Ինձի հետ կուգաս:

Ք Ե Բ Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

Ամէն մարդ կը խօսի կը գրէ. բայց մինչեւ որ քերականութիւն սորված չըլլայ, խօսածին ու գրածին մէջ սխալներ կ'ընէ: Քերականութիւն գիտցողը լաւ կը գրէ եւ ճիշդ կը խօսի, հոլովներն և խոնարհումները սխալ չի գործածեր, եղակի տէր բայիին հետ յոքնակի բայ չի գնէր: Այս տեսակ սխալներ շփոթութիւն կը պատճառեն և խօսքը չի հասկցուիր. ուրեմն ինչո՞ւ հոգ չտանինք՝ այսքան կարեւոր ուսում մը լաւ սորվելու:

Հրահանգ Ա. — Օրինակեցեք հասուածն եւ գտե՛ք մակբայներ, յետողիներ ու շարկապներ:

Հրահանգ Բ. — Որո՞նցեցեք նախադասութիւններն եւ բառերու պատճենն ու տեսակը նշեցեք:

Հրահանգ Գ. — Էջ ԻԶ. Հրահանգ Բ. ի դերանունները մեյմէկ խօսքի մէջ գործածեցեք:

Օրինակ — Ես ձեր եղբայրն եմ:

Հրահանգ Դ. — Վերլուծեցեք սա խօսքեր:

Ընկերիդ քովէն մի՛ բաժնուիր: — Ինձի մօտ պիտի ըլլայիր: — Լեռան վրայէն անցաւ: — Դունէն դուրս չելանք: — Սրտիդ մէջ չարութիւն չունիս անշուշտ: — Ճամբորդներուն վրայ խուզարկեցին, բայց բան մը չգտան:

Օրինակ — Ընկերիդ՝ հասարակ անուն եզակի սեռական դիմորոշ, քովէն նախադրութեան խնդիրն է: Քովէն նախադրութիւն հորվուած՝ եղա՛յի բացառական, և դիմորոշ յօդով. — Մի՛ ձխտական մակբայ՝ բաժնուիր բային մի բաժնուիր՝ բայ կրուորական հրամայական եղանակ. եզակի Բ. դէմք. տէր բային է դուռն զօրութեամբ:

Հրահանգ Ե. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

121. Ի՞նչ է շղկապը: Օրինա՞կ: 122. Որո՞նք են գրւած խօսքի շղկապները:

Գ Լ Ո Ւ Խ Ժ.

Մ Ի Զ Ա Ր Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

123. Միջարկութիւն կամ Չայնարկութիւն կը կոչուի այն բառն որ կը բացատրէ մեր հոգւոյն կիրքը կամ յուզմունքը, ինչպէս. գարնանկ, ց շ, բարկութիւն, ուրախութիւն, արհամարհանկ, երկիրդ, զգուանկ, եւլն:

124. Գլխաւոր միջարկութիւններն են:

1. Զարմանք յայտնող — ո՛հ, գարնանկ:
2. Ուրախութիւն » — ո՛հ, ա՛հ:
3. Ցաւ, գութ, զղջում » — վա՛հ, ախոս, աւա՛ղ, մե՛ղի, բարբե՛, մեղա՛յ:
4. Անէծք յայտնող — վա՛յ, անե՛ծք:
5. Բաղձանք » — երանի՛ թե, ո՛ւր եր թե, իցի՛ւ թե:
6. Խրախոյս » — օ՛ն, հապա՛, աղե՛, ապրի՛ս, կեցցե՛, ազնի՛ւ, հա՛:
7. Զգուանք » — ո՛հ, գարշեղի՛, պի՛ղծ, է՛հ:
8. Բարկութիւն, թշնամանք յայտնող — ա՛յ, հա՛յ:
9. Արհամարհանք » — վա՛շ, բե՛հ:
10. Վրէժխնդրութիւն » — վա՛հ, օ՛ն:
11. Մերժում, սոսկում » — օ՛ն անդր, քա՛ շիցի:
12. Կանչելու համար. — ո՛, ո՛վ, ա՛յ, հե՛:
13. Գովելու համար. — ազնի՛ւ, կեցցե՛ս, քա՛ց է:
14. Ողջունելու համար. — բարե՛ւ, ողջո՛յն:

Հ Ր Ա Յ Ա Ն Գ Ծ Ց. — Որոշեցեք միջարկութիւնները:

Ա՛հ, ի՞նչ գեղեցիկ է արեւը. — Ո՛հ սիրելիս, կը ցաւիմ վրադ. — Մե՛ղք որ չկրցայ տեսնել. — Վա՛յ անօրէն, ինչպէս յանդգնեցար. — Ո՛հ մի խոցեր կարեմէր սիրտս. — Ո՛վ տէր, մի՛ մերժեր խնդիրքս. — Երանի՛ համբերողներուն, վաանգի անունք պիտի ժառանգեն երկիրքը. — Ապրիս, որդեակ իմ. — Հա՛յ չարածճի. — Աւա՛ղ փառացս անցաւորի:

Գ Ի Տ Ն Ա Լ Ո Ւ Բ Ա Ն Ե Ր

Գիտեմ թէ խօսած բառերս այլ եւ այլ խումբերու կը բաժնուին. անձ, կենդանի եւ առարկայ ցուցնող բառերը կը կոչուին ԳՈՅԱԿԱՆ (¹): Որպիսութիւն ցուցնող բառերը կը կոչուին ԱՆՍԱԿԱՆ (¹) Գործողութիւն կամ վիճակ, այսինքն ընել կամ ըլլալ նշանակող բառերը ԲԱՅ (¹) կը կոչուին: Կրնամ նախադասութիւն մը վերլուծել, այսինքն բառերուն շեշտակն ու պաշտօնը որոշել:

Հրահանգ Ա. — Ուղղածի գիծերով որոշեցեք նախադասութիւններն եւ անոնց մասերը:

Հրահանգ Բ. — Կետեուն տեղ յարմար մակբայներ դիր:

1. Ազնիւ ծերունին ... կը բնակի շատ ատենէ ի վեր:
- 2. Յանցաւոր աշակերտները ... կայնեցան սրահին դուռը: — 3. Մաքուր օդը ... կը նպաստէ մեր առողջութեան:
- 4. Ազահ մարդը ... իր շահին կը զօհէ իր հանգիստը:
- 5. Ժիր երկրագործը ... կարօտ չըլլար շապիկի: — 6. Ծոյլ աղաները ... կը զբաղին անպէտ բաներով: — 7. Արդարասէր դատաւորը ... կը գործադրէ օրէնքը: — 8. Ծըշմարիտ բարեկամը ... կը հասնի օգնութեան:

Հրահանգ Գ. Օրինակին համեմատ խօսքեր ժխտեցեք:

Բրուտ, բժիշկ, դարբին, դայեակ, դերձակ, լպուտ, խաղախորդ, հիւսն, հովիւ, ձկնորս, ոսկերիչ, ոտայնանկ, որսորդ, պայտար, պարտիզան, ջաղացպան, սափրիչ, սեղանաւոր, ստնտու, վարժապետ, փայտահար, քահանայ:

Օրինակ — Բրուտը կը շինէ հողէ ամաններ:

Հրահանգ Դ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցեք:

123. Ո՞ր բառեր ձայնարկութիւն կը կոչուին: Օրինակ:
124. Որո՞նք են զլխաւոր միջարկութիւնները: Ի՞նչ բաներ կ'արտայայտեն:

(¹) Օրինակներ տուէք:

Բ Ա Յ Ա Յ Ա Յ Տ Ի Չ

125 Բացայայտիչ կը կոչուին այն բառերը որոնք ուրիշ բառի մը իմաստը բացայայտ ընելու համար գրուած են :

Օրինակ — Աշխարհի փրկիչը՝ Յիսուս՝ ծնաւ այրի մը մէջ : Մովսէս Մարգարէն բերաւ Իսրայէլացիներուն՝ տասնաբանեայ պատուիրանքը :

Աս խօսքերուն մէջ բացայայտիչ են Յիսուս եւ Մովսէս բառերը, իսկ աշխարհի փրկիչը եւ մարգարէ բառերը բացայայտեայ են :

126. Բացայայտիչը բացայայտեալէն առաջ կամ ետքը կրնայ գրուիլ :

Օրինակ — Յորդանան՝ գետ կամ գետ Յորդանան : Եղբայր Յակոբ՝ կամ Յակոբ եղբայր :

Հրահանգ Ա. — Բացայայտիչին սակ մէյմէկ գիծ եւ բացայայտեալին սակ երկու գիծ փառեցիք :

Յովհաննէս Մկրտիչ Յորդանան գետին մէջ մկրտեց աշխարհի փրկիչ Յիսուսը : — Մայր եկեղեցւոյ ժամօրհնողն է Մամբրէ վարդապետ : — Հոովմ քաղաքը եօթը բլուրի վրայ շինուած է : — Շաթ-էլ-Արապ գետը կը թափի Պարսից ծոցը : — Անգղիոյ մայրաքաղաքը, Լոնտոն, շինուած է Թէմիզ գետին վրայ, իսկ Ֆրանսայի մայրաքաղաքը՝ Բարիզ՝ Սէն գետին վրայ — Յակոբ Նահապետ շատ լացաւ իր սիրական որդւոյն՝ Յովսէփի՝ մահը լսելով : — Փաթիհ Սուլթան Մէհմէտ, Օսմանեան Թագաւորը, Կ. Պոլիսն առաւ : — Մեր զպրօցին տնտեսն է Դուկաս եղբայր :

Հրահանգ Բ. — Գրեցիք սա բայերուն Սահմանական Երկար, անկասարը, ապառնիկ, եւ՛ստրադաստիակը :

Զենուլ, հեզուլ, յեզուլ, գեզուլ : աստնուլ, երզնուլ, ընթեռնուլ, գգենուլ, գրօնուլ, առնուլ, զարթնուլ :

Հրահանգ Գ. — Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք :

125. Ի՞նչ է բացայայտիչը եւ բացայայտեալը : Օրինակ :

126. Ո՞րը առաջ կը գրուի :

Կ Ո Չ Ա Կ Ա Ն

127. Կոչական կ'ըսուի այն բառը որ կը ցուցնէ անձը կամ իրը զոր կը կոչենք, անոր ուղղելով մեր խօսքը :

Օրինակ — Մովսէս՝ կոչիլիչ հանէ : Հայրիկ, հրաման կու տա՞ս որ երթամ պտտիմ :

128. Կոչականը ստորակէտով կը բաժնուի խօսքին միւս մասերէն, ե վրան կը դրուի շեշտ կոչուած նշանը() :

Օրինակ — Սիրելի՛դ իմ բարեկամ, սիրելի՛ բարեկամս : Հոս եկուր, տղա՛ս :

Հրահանգ Ա. — Կոչականներն usուագծեցիք :

Տէ՛ր Աստուած, ներէ՛ մեղքերուս : — Կ'աղաչեմ, եղբայր, ինձի օգնէ՛ քիչ մը : — Մի՛հրա՛ն, ինչո՞ւ քովս չես դար : — Մայրի՛կ, նայէ՛ ի՛նչ աղուոր ծաղիկ մ'ունիմ : — Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ զիս թողուցիր : — Ո՛վ մարդ, միշտ պիտի՛ տքնիս, եւ պիտի՛ յոգնիս : Վազեցէ՛ք, արցունքներ, առատ հոսեցէ՛ք աչքերէս : — Վարժապետ, հրաման կ'ուտա՞ս որ խաղանք : — Ո՛հ, ի՛նչ անուշ կը փչես, հո՛վիկ :

Հրահանգ Բ. — Կետերուն տեղ շաղկապներ դրեք :

Անձրեւն ... ձիւնը երկինքէն կ'իջնեն : — Զուրը հեղուկ է ... սառոյցը պինդ մարմին : — Ինձի ալ տուէք ... կը հաճիք : — Զեմ կրնար քնանալ ... շատ յոգնած եմ : — Շատ ցաւեցայ իմանալով ... հիւանդ էք : — Պէտք է ցանես ... հնձես : — Այդ արգիլեալ պտուղէն մի՛ ուտեր ... կը մեռնիս : — Մարդ չի հաւատար քեզի ... անգամ մը սուտ խօսած ես : — Աս վարդապետը լաւ կը խօսի ... շատ կը խօսի : — Հին ատեններ կը կարծէին . . . երկիրը տափարակ է : — Օրինակն աւելի ազդու է ... խօսքը :

Հրահանգ Գ. Բերանացի եւ գրաւոր պատասխանեցիք :

125. Ի՞նչ է Կոչականը : Օրինակ : 126. Ի՞նչ գիտելիք կայ Կոչականին վրայ :

ԿԷՏԱԳՐՈՒԹԻՒՆ

Կէտադրութեան նշանները կը գործածուին գրութեան իմաստն աւելի լաւ բացատրելու համար. անոնցմէ կը հասկցուի թէ կարգալու ասեն ո՞ր տեղ, ո՞ր բառերէ վերջ կանգ առնելու, կամ ո՞ր տեղ շեշտելու է եւայլն:

Կէտադրութեան նշաններն են.
1. Մտաւիկ (·) որ կը դրուի միւսնայն տեսակէ եղող բառերը եւ խօսքին միջանկեալ մասերը զատելու համար: Օրինակ Զուարճութիւնը, հլուծիւնը եւ պարզութիւնը տղայ հասակին առարկանութիւններն են:

2. Միջակէս () կը դրուի խօսքի մը գլխաւոր նախադասութիւնները իրարմէ զատելու համար:

Օրինակ. Վազգին օգուտ չունի. պէտք է ժամանակին ճամբայ ելնել:

3. Բռնք (') որ կը դրուի բառի մը վերջը՝ որպէս զի հասկցուի թէ յաջորդ բառին չվերաբերի. նաեւ զեզջուած բառի մը տեղ:

Օրինակ. Ով որ բարիք կ'ընէ՝ ապերախութիւն կը գտնէ:
Կաղնին ծառ է, իսկ կաղնիը՝ պտուղ:

4. Վերջակէս (·) որ կը դրուի ամբողջ եւ լրացած խօսքի մը վերջը:
Օրինակ. Բնաւ սուտ չեմ խօսիր:

5. Շէշ (') որ կը դրուի հրամայական եւ կոչական բառերու վրայ:
Օրինակ. Մի՞հրա՛ն, եկո՛ւր իմ բազմ. Մի՛ հեռանա՛ր:

6. Պարոյի (°) որ կը դրուի հարցական բառերու վրայ:
Օրինակ. Քանի՞ ժամ աշխատեցար: Ո՞վ եկաւ, ելի:

7. Երկար (˘) որ կը դրուի կիրք յայտնող բառերու վրայ:
Օրինակ. Մե՛ղք, չկրցայ զինքը տեսնել:

8. Կախման կէս (...) որ կը դրուի կիսկատար խօսքի մը վերջը:
Օրինակ. Չեմ սիրեր գրեզ, քանի որ ... :

9. Գիծ (—) որ կը դրուի դէմ առ դէմ գրուցուած խօսքերու մէջ:
Օրինակ. « Ո՞վ ես դուն. — Քու սիրական որդիդ եմ »:

10. Չափերս (« ») որ ստիճէ մը յաւառջ բերուած խօսքին սկիզբն ու վերջը կը դրուի:

Օրինակ. « Շատ աշխատելու ես ». ըսաւ վարժապետը:

11. Փակագիծ () որ կը դրուի խօսքի մը մէջ իրեւ մեկնութիւն զըրուած աւելորդ բառերը զատելու համար:

Օրինակ. Երբ տեսնեմ Սեւուկը (այս էր իրենց սիրական կովին ա- նունը) անոր քով եկան եւ կը համբուրէին զայն:

12. Ապաքարց (°) որ կը ճանաչուած ճայնաւոր գրին տեղ կը դրուի:
Օրինակ. Մէկ մ'ալ չեմ ընեւ. Ա՛ս ալ կ'անցնի:

13. Ենթամնայ (-) որ տղադարձի նշանն է եւ կը դրուի տղաքերին վ կէս մնացած բառին ծայրը քիչ մը վարով:

Օրինակ. խա- խաչե- խաչելու- խաչել օւթիւն:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

Հրահանգ Ա. — Օրինակից պէս խօսքեր շինեցէք:

1. Ասեղ, գնտասեղ — Գիրք, րագիր — Եղ, կով — ճի, զամբիկ — Ոչխար, գառնուկ — Խաչկին, սան — Դեղձանիկ, թութակ — Հիւանդ, վիրաւորեալ — Զինուոր, սպայ — Լիրա եւ մէճիտիէ:

2. Գրադարան, զօրանոց, քսակ ասղաման, գամ, փա- րախ (անկտուր) ախոռ, վանդակ, խոհանոց, հիւանդանոց:

Օրինակ — Ասեղն ու գնտասեղը ասղամանին մէջ են:

Հրահանգ Բ. — Սա խօսքերէ յոյնակիի վերածեցէք:

1. Ես կը հերկեմ արտա: Ես կը փորեմ պարտէզս: — Ես կը քաղեմ խաղողս: — Ես կը շահիմ ապրուստս:

2. Դուն կը քաղես խոտը: — Դուն կը հնձես ցորենդ: — Դուն կը լեցնես պարկերդը: — Դուն կը տնկես ծառը:

3. Նա կը կտրէ իր ծառը: — Նա կը զատէ իր սխաբը: — Նա կը կրէ իր բեռները:

Հրահանգ Գ. — Արտեցէք շեղագիրներուն տեսակն ու պատճօնը:

- 1. Խօսիլն արծաթ է, շուքն՝ ոսկի:
- 2. Գրածդ չի կարդացուիր:
- 3. Մեռնողներն յարութիւն պիտի առնեն:
- 4. Անցեալը շուտ կը մոռցուի:
- 5. Կարդալիք սուսմուց թող սերտէ:
- 6. Ըսելիքս հարկաւ գուշակեցիր:
- 7. Հրախրեալները ժամանակին եկան:
- 8. Առնելիք պիտի սեպուի:

Հրահանգ Դ. — Գիծերուն տեղ դրէք պատշաճ նախադիր:

Դասագիրքիս — գեղեցիկ պատկերներ կան: Վաղը հօրս — այգի պիտի երթանք: Սանդուխտ կոյս նահատակուեցաւ Քաղէսս առաքեալին —: Օղբ ցուրտ ըլլալուն համար, մայրս

արգիլեց որ դուրս ելլեմ: Զուրը կը լեցնեն դոյլին —, իսկ գինին տակառի —: Մառին — նստինք: Պարտէզին — ցանկ կը քաշեն: Մեր տան — աղբիւր մը կայ: Թռչունն իր բոյնը կը շինէ ծառերուն կամ տանիքներուն —: Առաւօտէ — իրիկուն խաղա՞լ կ'ուզես:

Հրահանգ Ե. — Խօսքերը ամբողջացուցե՛ք կէտերուն տեղ դնելով սա բառերը:

1. Սեր, սեր, սեռ: 2. Երեկ, երեք: 3. Գունս, գունդ, կունս: 4. Մեկ, մեզ: 5. Հարթ, յարդ:

1. Մայրը իր տղոց վրայ շատ ... ունի: — Ագարակն էինք ուր մեզ հրամցուցին կաթ ... եւ կարագ: Մարդիկ եւ կենդանիներ երկու մեծ խումբ կը ձեւացնեն. Արական ... եւ իգական ...:

2. ... ամսոյն 13-ն էր, այսօր 14-ն է: — Քերականութեան մէջ դէմքը ... է: Խօսողը, մտիկ ընողը եւ բացակայ անձը որուն վրայ կը խօսուի:

3. Աշխարհս կըր է, ինչպէս ... մը: — Բանակի մը զօրքերը կը կազմեն ... մը: — Մերերուն եւ շատ տքնող անձերուն գլուխը ... կ'ըլլայ:

4. Աստուած ... է: — Երբ արեւը ծագի ... կամ մշուշը կը փարատի:

5. Ամէն գործ դիւրին չէ, ինչպէս ամեն ճամբայ ... չէ: — Եզն ու ձին կ'ուտեն գարի ... եւ խար:

Հրահանգ Զ. — Ո՛ւր կը բնակի. Թռչունը, օձը, գիւղացին, հովիւը, արջը, մարդը, ձին, ոչխարը, զինուորը, հարուտը, աղաւնին, առիւծը, ձուկը, սարդը. մուկը, կրիան, մեզուն, շերամը, քահանան, ճամբորդը, կրօնաւորը:

Գրեցե՛ք այսպէս. Օձը կը բնակի հողին մէջ:

Հրահանգ Է. — Սա մասնիկներով վերջացող հինգական անական գտե՛ք:

Ական, աւոր, ային, եան, ելի, ալի, ոտ, ուտ, եղէն, եայ, եղ, ող, ած, իշ, աւէտ, գին, գոյն, եայ, երէն, որդ, իկ, ակ, ուկ, ուն, կոտ, ուրդ, ատ, բար, պէս, օրէն, ալի:

Հրահանգ Ը. — Յոնակիի վերածեցե՛ք եւ ստուգեցե՛ք սերքայիները:

Զին կ'արշաւէ: Նապաստակը կը վազէ: Էջը կը ցատքտէ: Եզը կը քալէ: Գառնուկը կը վազվզէ: Այծը կ'ոստոստէ: Կատուն կ'ոստնու: Գորտը կը ցատքէ: Մողէզը կը սահի: Օձը կը սողայ: Կրիան կը դանդաղի: Թռչունը կը թռչի: Զուկը կը լողայ: Որդը կը զեռայ: Իրոջը կը ծածանի: Սկիւռը կը մագլցէ: Երկիրը կը թաւալի: Արծիւը կը ճախրէ եւ կը սաւառնի: Առիւծը կը խոյսնայ: Կոյրը կը դանդաջէ եւ կը խարխափէ: Մանուկը կը կայտուէ: Նետը կը սլանայ: Ասուպը կը սուրայ: Արեւը կը ծագի: Եղջերուն կը վազվզէ: Անիւը կը հողվի: Զուրը կը հոսի, կը վազէ կամ կը թափի: Ժամացոյցին սլաքը կը յառաջէ եւ կը դառնայ: Ճօճանակը կը ճօճի, Նաւը կը սուրայ: Կառախումբը կը թաւալի: Անձրեւը կը տեղայ:

Հրահանգ Թ. — Հետեւեալ բառերը միացնելով բարդ բառեր կազմեցե՛ք, այսպէս. գիր-գրող, գագիր:

Պտուղ-բերող, քուն-բերող, Աստուած-սիրող, արծաթ-սիրող, նիւթ-պաշտող, ուսմունք-սիրող, մարմին-մարզող, Աստուած-ձնող, լուսով-փայլող, արագ-հոսող, բեռն-կրող, լեռն-բնակող, հուր բղխող, այգի-գործող, երկիր-գործող, աստղով-զարդարուած, վրէժ-խնդրող, կուռք-պաշտող, Աստուած-չնչուած, նոր-ձնած, երկաթով-կուռած, սկիւղ-ձուլուած, արծաթով-օծուած:

Հրահանգ Ժ. — Սա խօսքերուն մէջ շփոցե՛ք վերադիրները (ածական եւ մակբայ):

1. Այն ազնիւ ծերունին հաս կը բնակի շատ ատենէ ի վեր: 2. Յանցաւոր աշակերտները կարգաւ կայեցան սրահին դուռը: 3. Մաքուր օդը շատ կը նպաստէ մեր առողջութեան: 4. Ազահ մարդը միշտ իր շահին կը զօնէ իր հանգիստը: 5. Ժիր երկրագործը բնաւ կարօտ չըլլար շապկի: 6. Մոյլ տղաք շարունակ կը զբաղին անպէտ բաներով:

- 7. Արդարասէր դատաւորը շատ ծանր պաշտօն մ'ունի:
- 8. Ճշմարիտ բարեկամն հազուադիւրս դանձ մ'է ստուգել:

Հրահանգ ՃԱ. — Խօսքերն ամբողջացուցե՛ք շեղսլիւ բնուերով:

1. Չախ, ցախ: 2. Հանր, յանր: 3. Պարկ, բարկ, բարբ: 4. Որբ, որդ:

1. Փռքրիկ Բլւզանդ կը խաղար պարտէզին մէջ ուր դէզ մը ... կար, եւ ... ձեռքը արիւնեցաւ:

2. Աւելի լաւ է ... ըլլանք քան ստախօս: Ծերունի մը կ'անցնէր ... քայլերով:

3. ... մը ալիւր դնեցին: — ... քացախը իր ամանին կը զնատէ: — Ամէն ժողովուրդ ունի մասնաւոր նկարագիր, սովորոյթներ եւ ...:

4. Փռքրիկ ... մը կրնայ կրծել ոչնչացնել ահագին ծառ մը: — ... կու տայ մեզ խաղող որմէ կը շինենք դինի:

Հրահանգ ՃԲ. — Առաջին բառը սեռական ըրե՛ք յետոյ բայ մը կցեցե՛ք, յետոյ խնդիր մը, վերադիրներ, եւայլն, եւայլն:

Արեւ ջերմութիւն: Թթենի տերեւ: Սէր անկեղծութիւն: Սերաստիա կլիմա: Գարուն ծաղիկ: Ծնունդ շարական: Աշուն հովեր:

Հրահանգ ՃԳ. — Սա բայերէն ծագող ուրիշ բայերգտե՛ք:

Օրինակ — Պատուել (Ներգործ.), պատուիլ (Չեզոք), պատուել (Կրտ.):

Պատուտել, կտորել, կտորտել, կտրել, կտրտել, այրել, աւրել, ստիկել, պարտիկել, հալել, մաշել, խաշել, ընկճել, վառել, արածել, վաթել, թափել, շիթել, համարել, գրգռել, քրքրել, կործանել, թաւալել, զլորել, շրջել:

Հրահանգ ՃԴ. — Դե՛հ սա բառերուն հոմանիքը:

Այժմ, ի զուր, տակաւին, խկոյն, խալաւ, մերթ, մերձ, ստէպ, հզօրագէտ, մխտին, գաղտնի, կամաց, սաստիկ, արագ, արխաբար, ստոյգ, երբէք:

Հրահանգ ՃԵ. — Սահմաններուն համապատասխան բառերը գտե՛ք եւ ապա անոնցմով խօսքեր կազմեցե՛ք:

1. Էական Դերանուան Բ. Դէմքի յոքնակի ուղղականը: Մարդերու եւ կենդանիներու բերանին մէջ գոյացած ջուրը կամ ըրձուեքը:

2. Ծովային կենդանեաց ամենէն մեծն: Ամենախոքորիկ նշանը զոր գրիչը թղթին վրայ կրնայ թուլուլ:

3. Տարւոյն երրորդ ամիսը: Երկու բանակի մէջ եղած կռիւ:

4. Տան մը գաստիկոնը: Տարբը զոր հպատակները կը վճարեն:

5. Կենդանիներուն փոքրը: Տախտակի, քարի կամ ուրիշ առարկայի մը վրայ բաց մնացած տեղ:

Հրահանգ ՃԶ. — Հետեւեալ բառերը յո՛հնակի շինեցե՛ք այսպէս. Թուղթերու պրակներ:

Պրակ մը թուղթ, տրցակ մը բանալի, կապոց մը մանած, խուրձ մը հասկ, ձեռք մը հագուստ, ծրար մը կտաւ, փունջ մը ծաղիկ, հատոր մը գիրք, գլուխ մը սօխ, ըհ մը սապրն, հոյլ մը աստղ, շարք մը ստութիւն, ընթացք մը դաս, կարգ մը աշակերտ, գունդ մը զօրք, բեռ մը փայտ, պարկ մը ամուխ, շիզ մը ջուր, կյտ մը հող, շեղ մը յարդ, դէզ մը ցախ, ափ մը չամիչ, պտղունց մը աղ, բուռ մը խտտ, տորմիզ մը նաւ, ծաղք մը պատտել, կամ մը ապուխտ, շերտ մը հաց, պճեղ մը սխտոր:

Հրահանգ ՃԷ. — Հետեւեալ բառերը դե՛հ կետերուն տեղ ըստ պատշաճին:

Սեռի ենդիւր — Փողոցները, հունձերը, մարգագետինը, ամպերը, երկիրը, լեռները, դաշտերը, կերակուրները, հողը:

1. Գետը կ'ոռոզէ . . . : — 2. Առուակը կ'արգասաւորէ . . . : — 3. Հովը կը ցրուէ . . . : — 4. Անձրեւը կը զովացնէ . . . : — 5. Արեւը կը տաքցնէ . . . : — 6. Կարկուտը կ'աւարչուի . . . : — 7. Զիւնը կը պատէ . . . : — 8. Կազը կը լուսաւորէ . . . : 9. Կրակը կ'եփէ . . . :

Հրահանգ ԺԸ. — Հետեւեալ բառերով բարդ բառեր կազմեցե՛ք, այսպէս . հազիւ-գտնուող — հազուադիւս :

Առաջ-դրուած , վաղ (կանուխ) մեռած , բարձրէն-դիտող , միշտ-դաւար , նախ-ընծայուած , միշտ-բղխող , շատ-խօսող , սակաւ-ուտող , ամուր-կուած , պինդ-կազմուած , յառաջ-դասուած , կարի-վիրաւորուած , սաստիկ-կոծուած , բարձր-դրուած , կանխաւ-որոշուած , վաղ-ծանօթ , դիւրաւ-հաւանող , ստոյգ-պատմուած , ուժգին-պրկուած , յանկարծ-հասնող , շատ-չրջող , մեղմով-տատանող , յամր-քաղող , խըստիւ-պահանջող :

Հրահանգ ԺԹ. — Օրինակից համեմատ վեց հոլովով գործածեցե՛ք սա բառերը :

Պարիսպ , եկեղեցի , արեւ , վերմակ , քաղաքավարութիւն :

Օրինակ — Ծառը չորցու : Ծառին քար մի' նետեր : Ծառը կտրեցինք : Ծառեն խնձոր քաղեցինք : Ծառով զարդարեցինք մեր պարտէզը :

Հրահանգ Ի. — Գտե՛ք սա բառերուն հոմանիւրը :

Ոչ , առջեւ , դուրս , առանձին , արագ , հեռու , քիչ , ուշ , դրսէն , վար , վարէն , առջեւէն , վաղը , երեկոյին , վերջապէս , ետք , բնաւ , ծանր , առաջ , սաստիկ , տխրագին , ուժգին , ցրտագին , յայտնի , սուտ , դիւրաւ , կամովին :

Հրահանգ ԻԱ. — Ի՞նչ հոլով են շեղագիր բառերը :

Աս բանւորները գիւղ տարէք : Նամակը թղթատարով յղեցի Պոլիս : — Երկու վայրկեանէն դպրոց հասայ : — Նուտ մը դասարան մտէք : — Վարժապետը դպրոցն է : — Ութ օրէն Փարիզ պիտի ըլլանք : — Տարին վեց անգամ կ'այցելեմ

ազարակներս : — Մօրեղբայրս Եղիպոս հաստատուած է : — Մետաքսեղէն կերպասները Լիոն կը շինուին : — Գրուխ ցաւ մը մտաւ : — Մեջքս դօտի չիկայ : — Գրպանդ ո՞րչափ ստակ ունիս : — Թուղթը ծոցդ դիր : — Քեզ տեղ պիտի դրկեմ : — Ամէն բան տեղն է :

Մանօթ. — ԻԱ. Հրահանգին մէջ պէտք է զանազանել աննախդիր տրական հորջիւերն ու աննախդիր ներդոյականները :

Հրահանգ ԻԲ. — Օրինակից համեմատ խօսքեր շինեցե՛ք :

Տէ՛ր ԲԱՅԻ — Ել , ձի , խող , կատու . կէտ , փիղ , գայլ , խեցգետին կամ խեչափառ , կրիայ , խղունջ , պիծակ , բազէ , արծիւ , առիւծ , ոչխար , թուժակ , ոչնի :

ԽՆԻԻԲ — Եղջիւր , փուշ , սմբակ , կտուց , ժանիք , կրճղակ , թաթ , ճիրան , տոտն , մագիլ , պատիճ , ճանկ , հերձատամներ , խայթոց , խեցի , շոչափուկ , պատեան :

Օրինակ — Եզը եղջիւր ունի :

Հրահանգ ԻԳ. — Հետեւեալ նոյնանէ բառերը մեկ մեկ խօսքի մեջ գործածեցե՛ք :

Աղ (չաղկապ) ա՛յ (մակբայ) իր (գոյական) իր (ստաց. ած.) թե (չաղկապ) թե՛ (մակբայ) որ (յարար. դեր.) որ (չաղկապ) :

Հրահանգ ԻԴ. — Օրինակից պէս , չորս ձեւով գործածեցե՛ք սա բառերը :

Դաշտ , սեղանատուն , բանտ , երկինք , անտառ :

Օրինակ — 1. Դպրոցը (ուղղական) նոր շինուեցաւ : — 2. Եղբայրդ այցելեց դպրոցը (հայցական) : — 3. Ուսմանը դպրոցը (ներդոյական) կը սորվինք : — 4. Կանուխ դպրոց (տրական) դացի :

Հրահանգ ԻԵ. — Սա բառերուն արմատները գտե՛ք :

Գտնել , եռալ , ելնել , շինել , քաղել , տեսնել , փոխել , անցնիլ , սահմանել , ցանել , խաղալ , դրել , տնկել , բուսնիլ , խաչել , շարել , ծագիլ , արտօրալ , վազել , հնձել , օծել , օրօ-

րել, փորել, խոցել, դատարկել, փութալ, զբօսնուլ, արթըննալ, մածնուլ, մակրդել, խազել, ճարել:

Օրինակ — Գտնել — գլւտ, եռալ — եռք:

Հրահանգ ԻԶ. — Դեմ առ դեմ խոնարհեցեք:

Փթթիլ — փրթիլ, ճռնչել, — հանգչիլ, միտել — միտալ, ընկերանալ — ընկերակցիլ:

Հրահանգ ԻԷ. — Սա բառերը մակբայ են, անոց քով դրեք բայեր:

Շատ, քիչ, կրկին, նորէն, դուրս, ներս, հոս, հոն, հիմա, վերջը, վաղը, այսօր, միշտ, երբեմն, զիչեր, ցերեկ, հերու:

Հրահանգ ԻԸ. — Գրեցեք սա բայերուն արմատական ժամանակները (կատարեալ, հրահայտական եւ անցեալ դերբայ):

Բերել, ըսել, ընել, դնել, ուտել, գարնել, լինիլ, ըլլալ, նստիլ, տանիլ, գալ, տալ, լալ, դնալ, երթալ, կյնալ, առնել, թքնել, խառնել, խածնել, պագնել, դառնալ, օռնալ:

Հրահանգ ԻԹ. — Յոնակիի վերածեցեք եջ Զի հասաւածի (ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ):

Հրահանգ Լ. — Նոյնը առաջին դեմքով գրեցեք այսպէս. ԻՄ ՊԱՐՏՔԵՐՍ. — Ես պէտք է սիրեմ, եւայլն:

Հրահանգ ԼԱ. — Էջ 11ի հասուածը (ԳՍԱՐԱՆԻ ՄԷԶ) յոնակիի վերածեցեք:

Հրահանգ ԼԲ. — Էջ ԺԳ.ի հասուածը (ՓՈՔՐԻԿ ՎԵՐ. ԳԻՆԷՆ) գրեցեք ուրիշ կերպով. ներկայացուցեք անոց եւ անուաղիք աղօղի մը, այսպէս. Վերգինե մեծիակ աղօղի մ'ե, դանդաղ եւ քրաւիս:

Հրահանգ ԼԳ. — Էջ ԺԹ.ի հասուածը (ՀՈՎԻԻԸ) յոնակիի վերածեցեք, այսպէս. Իրենց ոչխարներուն քովիկը...:

Հրահանգ ԼԴ. — Էջ ԼԳ.ի հասուածը (ՈՐԹՆ ՈՒ ԵՂԷԳԸ) յոնակիի վերածեցեք, այսպէս, Երկու որքաննկ կը սրտընջային, եւայլն:

Հրահանգ ԼԵ. — Գծեցեք սաք սիւնակ եւ անոց մեջ զաս զաս գրեցեք Էջ ԼԶ.ի հասուածին (ԹՈՒՌՅԻԿ) բառերը, որոշելով բառերուն Տեսակը (գոյական, ածական, եւայլն):

Հրահանգ ԼԶ. — Էջ ԽԱ.ի հասուածը (ՓՈՔՐԻԿ ԹՈՉՈՒՆՆԵՐ) եզակիի փոխեցեք:

Հրահանգ ԼԷ. — Էջ ԽԳ.ի հասուածը (ԱԳԱՀԸ) յոնակիի քրեք:

Հրահանգ ԼԸ. — Էջ 49 կէտարութեան վրայ սրուած օրինակներուն պէս ուրիշ օրինակներ գտեք:

Հրահանգ ԼԹ. — Սա դերբայները խոնարհեցեք եական բային հետ:

Քալլ, քալլած, քալլեր, քալլելու: — Հալլ, հալլած, հալլեր, հալլելու: — Լուացող, լուացած, լուացեր, լուալու: — Թողող, թողած, թողեր, թողելու:

Գիտելիք. — Անցեալ դերբային եր վերջացող ձեւը՝ միայն Սահմանական ներկայ եւ անկատար կրնայ խոնարհուիլ: Աստիք կը կազմեն բաղադրեալ ժամանակ:

Հրահանգ Խ. — Վերոյիշեալ հրահանգի բայերը խոնարհեցեք հասն ժխտական ձեւով:

Հրահանգ ԽԱ. — Սա երեք կարգ բառերով խօսքեր կազմեցեք օրինակին պէս:

Ա. Ստնտու, ոտայինանկ, խաղախորդ, պայտար, որսորդ, ձկնորս, ջաղացական, պարտիզական, հիւսն, լզուտ:

Բ. Մաքրել, աղալ, գործել, բռնել, մշակել, դիեցնել, որսալ, լուսնել, տաշել, գլլել:

Գ. Ցորենը, ձիւրը, ծաղիկները, փայտ, թռչունը, մորթը, ձուկը, կտուր, բամբակ, մանուկը:

Օրինակ — Ստնտուն կը դիեցնէ մանուկը:

Հրահանգ ԽԲ. — Գտե՛ք սա բառերուն նմանաձայնները, անոնց սահմանը տու՛ե՛ք. յետոյ անոնցմով մէյմէկ խօսք կազմեցե՛ք :

Քայլ, սառ, բարք, ճար, վանկ, դեւ, դի, դոյլ, դա-
դար, բուռ, դուք, լուռ, սեր, ձիւն, գիրկ, կէիք, հօտ,
հարկ, կառք, ճար, ցախ, պապակ, թանաք, բակ, յամր,
ուխտ, թաս, քեռի, յամառ, հառաչ, ճանկ, հոյն, դուր,
ախտ, ծագ, որթ, երէկ, մարտ, յարդ, գունտ, հերու,
դանկ, փերթ, մէգ :

Հրահանգ ԽԳ. — Գտե՛ք անցեալ դերբայները :

Տեսնել, մտնել, իջնել, գտնել, հասնիլ, հագնիլ, մեռ-
նիլ, անցնիլ, բուռնիլ, գողնալ, գիտնալ, կենալ, ունենալ,
հասկնալ, հասկցնել, բարկանալ, բարկացնել, փախչիլ, թըռ-
չիլ, դպչիլ, փլչիլ, կպչիլ, կառչիլ, մեղանչիլ, գոչել, հաչել,
մոռնալ, դառնալ, համբառնալ, երդնուլ, առնուլ, հասցնել,
փախցնել, լացնել, պագցնել, խածնել, թքնել, պագնել առ-
նել, ըսել, բերել, ընել, դնել, տանիլ, լալ, տալ, ուտել,
երթալ, գալ, ըլլալ :

Ծանօթ. — Ի՞նչ գիտէք արմատին ծայրը և ունեցող բայերուն վրայ :

Հրահանգ ԽԴ. — Նոյն հրահանգին մեջէն զատեցե՛ք կրա-
ւորական ունեցող բայերը եւ գրեցե՛ք ներգործական ու կրա-
ւորական դէ՛մ առ դէ՛մ :

Հրահանգ ԽԵ. Նոյն հրահանգին բայերուն տեսակը որո-
շեցե՛ք :



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

Դաւթեան Գործակալութեան

Թիւ 16, Գազապէր խան, Պահնէ-Դարու



		Վեցերորդ	Տիպ	Վեաի.
1	Ա. ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ՄԱՆԿԱՆՑ	Վեցերորդ	Տիպ	3
2	Բ. » »	Չորրորդ	»	5
3	Գ. » »	Երրորդ	»	5
4	ՏԱՐՐԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ	Չորրորդ	»	2
5	ԱՇԽԱՐՀԱՔԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹ.	Չորրորդ	»	3
6	ՓՆՋԱԿ, ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ	Եփեցորդ	»	1 1/4
7	ՓՈՒՆՋ, ԱՇԽԱՐՀ. ՇԱԽԱՔԱՍՏՈՑ	Երրորդ	»	3
8	ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒՆՋ »	Երրորդ	»	6
9	ԳՈՐԾՆ. ԸՆԹ. ՏԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ	Եփեցորդ	»	3
10	ԲԱՆԱԼԻ ՏԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ			10
11	ԸՆՏԵԼԱՐԱՆ ՇԱՅ ԼԵՋՈՒԻ	»	»	2
12	ՄԿՋԲՈՒՆՔ ՇԱՄԱՋԱՅՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՏԱՐԱԳԱՍՈՒԹ.			2 1/2
13	ALPHABET FRANÇAIS, Օր. Ս. Հայկազեանի			2
14	ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԹԱՅՔ ԿՐՕՆԻ ՈՒՍՄԱՆ, Վ. Աղանեանի			2
15	ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ, ՆՈՐ ՈՃՈՎ = 100 ը 25 Վեաի. =			1 1/2
16	ՅԱՅՏԱԳԻՐ ԴԱԻԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ			2
17	ԾԱՂԿԱՔԱՂ ՇԱԽԱՔԱՍՏՈՑ, ՄԻՋԻՆ ՏՐՋԱՆ, Նոր ու գեղեցիկ հատուածներ, մանկական ճաշակի համաձայն, միօրինակ աշխարհաբարով շարադրուած			4



ԴԱԻԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ

Կ. Ե. ԳՐՈՆՆ. Է.

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՇՏՕՆԷԻՑ

معارف نظارت جليله سنك في ١٦ كانون ثاني ١٣١١ تاريخي
و ٧١٩ نومرولى رخصتنامه سيله طبع المشر

25
2013

« Ազգային գր»



NL0061

